


9223

Чубак

3 Кесарий



1936

Chrysanthemum

65-40-73

Poppies

Ginseng

Ա. ԱԼՊՈՅԱԶԵԱՆ

1.64
294

24 NOV 2009

ԳՐԻԳՈՐ ԿԵՍԱՐԱՑԻ ՊԱՏՐԻԱՐք

Վ/

ԵՒ

ԻՐ ՃԱՄԱՆԱԿԸ

ԻՐ ՄԱՀԱՒԱՆ ԵՐԵԲԱՐԻԻՐԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ



ԵՐՈՒՍԱԼԵՄ
ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՅ ՅԱԿՈԲԵԱՆՑ

1936

ՅԱՌԱՋԱԲԱՆ

«Հայ Կեսարիա»ի պատրաստութեան ատեն
Կեսարիոյ առաջնորդներու մէջ Գրիգոր Կե-
սարացիի պահօնավարութեան շրջանը ու
ժամանակը նշղելու համար, իր կեանքին ու
զործերուն ամբողջ ընթացքին հետեւիլ հարկ
եղաւ :

Այս պրայտումներու ընթացքին ուշադրու-
թինս գրաւեց քէ իր մահուան երեխարիւր-
ամենակը կը լրանար յառաջիկայ տարի :

Նկատելով որ Գրիգոր Կեսարացի ժէ.
դարուն սկիզբը Հայ Եկեղեցւոյ եւ Ազգին
կեանքին մէջ խիս կարեւոր դեր մը կատա-
րած է, իբր ախոյշեան Հայ Եկեղեցւոյ դա-
ւանութեան ընդդեմ օսարոսի ազդեցութեանց
եւ խանգարումներու, եւ իր կեանքը պէսք
եղածին պէս ծանօթացած չէ հայ ժողովուր-
դին, յարմար դատեցի իր յիշատակին նորի-
րել հետեւեալ տողերը, որոնք կը ներկայա-
ցընեմ հայ բանասէրներու ուշադրութեան :

1935 Դեկտ. 14

Ա. ԱԼՊՈՅԱՃԵԱՆ

Գահիրէ



6540-83

ԳՐԻԳՈՐ ԿԵՍԱՐԱՑԻ ՊԱՏՐԻԱՐք

ԵՒ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ



Ա.

ԺԷ. ԴԱՐՈՒՆ ՍԿԻԶԲԸ
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՕՏԱՐ ՔԱՐՈԶԻՉՆԵՐ

Ոռւբինեանց հարստութեան շրջանին
ազգին մէջ առաջին անգամ կը ծագէր
կրօնական երկպառակութիւն մը, արեւ-
մուտքէն եկած քարոզիչներու պատճառով։

Յաջորդ գարերու քաղաքական պա-
տահարները այնքան աննպաստ գասաւոր-
ուած էին որ Հռոմ երբեմն մոռցաւ Արե-
ւելքը կամ չկրցաւ անով զբաղիլ։

Օտար քարոզութիւններու հակազդե-
լու ձիգերն ալ նոյն համեմատութեամբ տը-
կարացան չայ եկեղեցիին մէջ։

ԺԶ. գարուն վերջերը սակայն կացու-
թիւնը փոխուեցաւ։

Հռոմ գարձեալ ուշադրութիւն գար-
ձուց արեւելեան ժողովուրդներու վրայ։

Գրիգոր ԺԳ. պապը (1572-1585), Յի-
սուսեանց քարեկամը եւ պաշտպանը, որ-
Տրիտենտեան ժողովին մասնակցող եկեղե-

ցականներէն մէկն էր, երբ կաթոլիկ հկեղցւոյ պետը դարձաւ, ուզեց կէտ առ կէտ գործադրել այդ ժողովին որոշումները։ Իր գլխաւոր մտատանջութիւնն էր, միջոցներ գտնել վերստին Հռոմի հնագանդեցնելու Լուտերի վերանորոգութեան հետեւանօք անկէ բաժնուածները։ Սակայն բողոքականութիւնը տկարանալու ունէ միտում ցոյց չէր տար, ընդհակառակ օրէ օր աւելի կ'ամրանար և կը տարածուէր։ Հետեւաբար Գրիգոր ԺԳ. Վերանորոգութեան շարժումը կասեցնելէ յուսահատ՝ իր ուշագրութիւնը դարձուց գէպի Արևելք, ուր կային ոչ-կաթոլիկ քրիստոնեայ ազգեր, որոնք կրնային փոխարինել Վերանորոգութեան պատճառած մնասները, եթէ յօժարէին Հռոմի հպատակիլ։

Ինքն համոզուած էր որ կիսնական բրոբականտին ամենէն մեծ օժանդակն էր դպրոցը, ուստի հաստատեց Յունաց, Հըրեաներու, Արաբներու, Հունդարացիներու և Մարոնիներու յատուկ վարժարաններ։

Որոշուած էր նաև բանալ՝ անոնց կից Հայոց յատուկ վարժարան մը։ Գրիգոր ԺԳ. 1584 ին այս որոշումը կը հաղորդէր կոնդակով մը որուն մէջ հիացում կը յայտնէր Հայոց տոկուն նկարագրին համար, առանց մոռնալու իր ափսոսանքը յայտ-

նելու Հայոց մատնուած թշուառ վիճակին համար։ Միւնոյն ատեն՝ ինչպէս իր բոլոր նախորդները, կը պնդէր թէ Հայերը միշտ Հռոմի հնագանդած էին, ուստի «ի վասու աւելակալին Ասուծոյ եւ յանումն առորդ եւ Կարողիկէ Հաւատոյ» կ'որոշէր Հայոց համար յատուկ վարժարան բանալ, ուր Հայ երիտասարդներ կրթութիւն պիտի ստանային և յետոյ հայրենիք դառնալով իրենց ազգակիցները պիտի միսիթարէին։ (Կմմտ. Լէօ. Պատմութեան Հայ որդագրութեան Ա. էջ 57—58, և Սղեքսանդր վրդ. Պալճեան, Պատմութեան կանոնիկէ Հարդարակետութեան է Հայոց, 1878, էջ 158)։ Այս վարժարանը չկրցաւ բացուիլ, իր մահը վրայ հասնելով։ Այս առթիւ Գրիգոր ԺԳ. արևելեան քրիստոնեայ զանազան ազգերու և դաւանութիւններու պատկանող ժողովուրդները Հռոմի հնագանդեցնելու համար մասնաւոր առաքելութեամբ Փոքր Ասիա զրկեց Սիրոնի արքեպիսկոպոսը։

Գրիգոր ԺԳ. այս հնագանդութեան կոչչին հետ կը հրաւիրէր, ինչպէս Արևմբանան ազգերը նոյնպէս Արեւելեան ժողովուրդները, ընդունիլ նաև Տօմարի վերանորոգութիւնը զոր ինքն կատարած էր 1582 Հոկտեմբեր 5 ին։

Գրիգոր ԺԳ.ի այս հրաւէրին, Կիլի-

կիոյ Ազարիա կաթողիկոսին տուած պատասխանէն (տե՛ս, Պալձեան, Պատմութեան կանոն, Հարդապետ. էջ 302-313) եւ Հռոմի Հայ գաղութին գլխաւորներուն (Հայոց տան վերակացու Սուլթանշահի, Յովհաննէս Տէրզնցիի, Հայոց ժամարար Տ. Թաղոսի, Խաչատուրի, Գրիգոր եպոսի եւ այլն) Երուսաղէմի Դաւիթ պատրիարքին ուղղած գիրէն (տե՛ս, Հ. Ղեորգ Ալիշան, Հայադարում, Գ. էջ 291-301) կը հասկրցուի թէ մտագրուած էր Հռոմի մէջ կազմել մեծ ժողով մը Պապին նախագահութեան տակ:

Դաւիթ պատրիարքի ուղղուած 1583 Յունվար 17 թուակիր նամակին մէջ կ'ըսուի թէ «Բազում հրաւիրակի առաջնադ են ընդ անենայն տեղիս քրիստոնէից, ի յերովիյա, յԱրարիա, ի Սուրիա, ի Վիրու, ի Հայու, ի Ասորիա, ի Միջագեսս, ի խոնարհն Պաղեսինայս, ի յՈւռուսն, եւ յամենայն ի յաճապաշտու, ի պատրիարքի յեկանիւ յարդեն ասու վասն նոր ի՞ն էր՝ ուր սուբէ դադն էաժայն»:

Այս գրոյն Դաւիթ պատրիարքի (1571-1613) տուած պատասխանը յայտնի չէ։ Սակայն Ազարիա Սոյ կաթողիկոսին պատասխանը Գրիգոր ԺԴ. պապին երեք առաջարկներուն, Ա. Հռոմի հնագանդութեան,

Բ. Հռոմ երթալու հրաւէրին, Գ. Տոմարե ընդունելութեան մասին, շատ որոշ են։

Ազարիա կաթողիկոս կ'երևայ թէ տակաւին հաւատք ունէր Հռոմի աջակցութեան վրայ, հետեւաբար իր նախորդներուն պէս Պապը խնկարկող բացատրութիւններ կը զործածէ։ Այս շողոքորդ ոճը սակայն յայտնի կ'երևայ թէ ուրիշ բանի համար չէ եթէ ոչ քաղաքական և նիւթական աջակցութեանց տկնկարութեամբ, զորացնքան ուրիշ հայ կաթողիկոսներ ալ ունեցած էին Ազարիայէն առաջ։ «Եմի ի ներքոյ իշխանութեան, կ'ըսէ Ազարիա, վասն զիեմի իրեւ զմի այզի առանց պարապի եւ պահենորդի ցրուեալ աս եւ անդ, եւ եմի զի ոչ ոչիար ի մէջ զայլոց եւ որպէս զգառինի ի մէջ առիւծոց, եւ ամենելին եմի զերի ի ներքոյ անորում շերանց, որի վասն մեղաց մերոց ամենայն or սանցեն եւ չարչարեն զւեզ ազանութեալք եւ ոչ կշանան թնաւ, զի տնանկ եւ աղյափ եմի եւ ոչ կարեմի շարժել խայլ մի առանց երկիրդի եւ մեծ փորձանաց»։

Այս պայմաններու մէջ ապրող կաթողիկոս մը, որ այլուր «գրանգաց» հետ յարաբերութիւն մշակել իսկ վտանգաւոր կը համարէ, շրջապատող ազգերու թշնամութիւնը հրաւիրելու տեսակէտով, չի մերժեր իսպառ Հռոմի պապին հրաւէրը, այէ

կ'ուզէ զայն ի նպաստ ազգին գործածել:
Այս թուղթին կցուած է դաւանութեան և հնագանդութեան կեղծուած թուղթ
մըն ալ, նենդ միջոցներով եւ ապահովաբար խարդաւանքով ձեռք բերուած, որպէսզի շահագործուի (տե՛ս, Պալճեան, նոյն էջ 160 և 302—313, Դարանազի էջ 380—381):

Հռոմ երթալու հրաւէրին, Ազարիա իր աթոռէն բաժնուիլն անկարելի համարելով «Ճորովեցայ (սախպուիլ) կ'լսէ, ի յընտեղ եւ յուղարկել ի յիմ անձին տեղն իմ գրով վկայութեամբն զիմ եղբայր վարդապետն Յովհաննես և կայսրական համարու եւ պարկեց վարու ճգնութեամբ ի փոփունց»:

Իսկ Տոմարի ընդունելութեան համար սա շատ իմաստուն պատասխանը կուտայ: «Նևանապիս եցոյց մեզ Պարոնեկրն Սիրոնայ և պիսկոպուն զդառնալ տարւոյն եւ վասն նորոգնան տումարից, եւ զպատասից. բայց մեր միայն ոչ կարեմ խախտել յառաջ բան զայ ազգիի, վասն զի առժաման լինեաւ ընդունեաւ ի յանօբինաց նէ մուսնէտն արարէւ ընդ քրանիաց եռու ունիմ+ էնիր+, որ իսովն այսմ բուժաբից, արարավ մեզ Վեհիկ զասացեալ վարդապետն Յովհաննես և պիսկոպուն այս տումարեղին, բայց մեր ազգին տումարեղին ուղարկեցիք, զի ասենեցին ուսանիցին ուղարկեցիք,

յինիցիմ առաջինին, եթէ այլ զայցեն զինս մեր»:

Ազարիայի այս առաջարկը հաճոյ կ'երեայ Գրիգոր ԺԳ.ի. որ ինչպէս կը տեսնուի արդէն «նոր պատճազիր գեղեցիկ ի Հայոց լեզու» շինել տուած էր: Ուստի իր հաստատած տոմարին գործադրութիւնը հրամայող կոնդակը և անոր բացատրութիւնները թարգմանել որուաւ հայերէնի՝ Յովհաննէս քի: Տէրգնցիի եւ տպագրեց Հոռմի մէջ խիստ ծանօթ Dominici Basal-Ետպարանին մէջ, 1584 ին:

Այս տպագրութեամբ Գրիգոր ԺԳ. կ'ուզէր իր տոմարին ընդունելութիւնը ապահովել. մինչ Ազարիա կաթողիկոս իր թուղթին մէջ աւելի մեծ բան մը կ'ակնկալէր Գրիգոր ԺԳ.ի հաստատելիք վարժարանէն և Հայոց լեզուի տպարանէն:

Գրիգոր ԺԳ. նեղմիտ բրոբականտի մը, ազգային ինքնութիւնները սպանելու ծառայեցնել կ'ուզէր մամուլը և ուսումը, մինչ Ազարիա Արեւելցիի մը պարզամտութեամբ բայց քաղաքակրթութեան հետամուտ Հայու մը եռանդով, կ'ուզէր Պապին բարեացակամութիւնը ծառայեցնել ազգային մեծ գործի մը, զսեմ գործի մը, որով Հայոց կրօնական և բարոյական վիճակը կ'ուզէր յեղացրծել:

Ահա թէ ի՞նչ կ'ակնկալէր Սգարիա: Նախ գոհունակութիւն կը յայտնէ պապին որ Հայոց տուած է «եկեղեցի եւ օրարան... եւ յեսոյ մեկ դաստոն մի վասն ուսուցանեցոյ տպացոց Հայոց եւ տուեր է (ես) յինել նոր պատմագիր գեղեցիկ ի Հայոց լեզու», կը յայտարարէ թէ «կու դրկենի այս գրովս զասացեալ Յովինաննես վարդապէս եւ հայիսկոպոստմեկ փոխանորդ, եւս առաւել կու ուղարկենի ի հետն զասացեալ Գրիգոր սարկաւագն յանի մը տպացով վասն ուսման ի դաստոնն եւ ասուածաշունչ գրով մի Հայոց, վասնի ի յամենայն ազգ Հայոց, որ է շատ եւ բազում ձորով թէ գտուի Ի. ասուածաշունչ ընդ ամենն, եւ կու նաև զիմն ԲՃ. կամ ԳՃ. զի (Փլորինի) մեկն եւ չի գտուիլ, եւ յոյժ պիտանի եւ վարդապէտաց եւ հայրապէտաց եւ յանանայից: Գիտեմ... որ բազում դրամ խարճ կու յինի ի յայս պատմաս, բայց ապահնելով ի յու առաւածանուուրիւնդ Երանուրեան յու ի բազում շահս հոգեւորս, որ առնիցէ յու Սլրբուրիւնդ ամենայն մեր ազգին եւ այնոցիկ, որի վախիսն ուսմանէլ զՀայոց լեզուն եւ ըզգին: Խննիր ունիմ ապահնելով ի յու Սլրբուրիւնդ զայս շնորհս առաւել եւ ի յայս պատմաս կարէ ծառայել ասացեալ Յովինաննես հայիսկոպոսն եւ Գրիգոր Սարկաւագն եւ Մարգօ Անտոնիօ որդի Սրբարա, որ իւր հայրն հաս-

կացող էր, բայց զԳրիգորն առաւել պատմային համար կուղարկենի, վասն որոյ յանձն առնենք զնոսս յու Սրբուրեանդ յան որ կարեմի:

Սգարիա ինչպէս կը տեսնուի կ'ուզէ Հռոմի պապին բարեյօժարութիւնը ի նըսպաստ ազգին ծառայեցնել և շատ դժուարաւ ձեռք բերուելիք գանձ մը ստանալ Պապը յորդորելով կատարելու հայերէն Սստուածաշունչին տպագրութիւնը, զոր Հայ կաթողիկոսները և պատրիարքները իրենց սեպհական միջոցներով այն գժնդակ միւլրվայրին մէջ՝ ուր ապրիլ պարտաւորուած ուամն երբեք կարող պիտի չըլլային իրագործել:

Գրիգոր ԺԳ. թերես լրջօրէն ուշադրութեան առնէր Հայ կաթողիկոսին խընդիրքը, քանի որ Սրբելեան ժողովուրդները Հռոմի փարախը առաջնորդելու գաղափարով խիստ խանգավառուած էր եւ ասոր համար թերես պատրաստ Ըլլար աւելի զոհողութիւններ ընելու:

Սակայն Հայոց գժբախտ ճակատագիրը հօն ալ իր գերք կը կատարէ և Գրիգոր ԺԳ. կը մեռնի 1585ին, առանց կատարելու Սգարիա կաթողիկոսին առաջարկը:

Ո՞չ Հայոց վարժարանը կը բացուի և ո՞չ ալ Հայ Աստուածաշունչի տպագրութեան կը ձեռնարկուի և ո՞չ ալ Սրբելեան

Ահա թէ ի՞նչ կ'ակնկալէր Ազարիս։ Նախ գոհունակութիւն կը յայտնէ պապին որ Հայոց տուած է «եկեղեցի և օրացան... եւ յետոյ մեկ դաստուն մի վասն ուսուցանեցոյ Տայոց եւ տուեր է (ես) շինել նոր պատմագիր գեղեցիկ ի Հայոց լեզու», կը յայտարարէ թէ «կու որկենի այս գրով զասացեալ Յովհաննես վարդապետ եւ եպիսկոպոս մեզ փոխանորդ, եւս առաւել կու ուղարկենի ի հետն զասացեալ Գրիգոր Սարկարագն յանի մը տղայով վասն ուսման ի դաստունն եւ ասուածունց գրով մի Հայոց, վասնի ի յամենայն ազգ Հայոց, որ է շատ եւ բազում առով թէ զսուի Ի. ասուածաշրջն ընդ ամենն, եւ կու նասի դիման ԲՃ. կամ ԳՃ. գիլ (Փորիսի) մեկն եւ չի զսուիլ, եւ յոյժ պիտանի եւ վարդապետաց եւ հայրապետաց եւ յահանայից, Գիտեմ... որ բազում դրամ խարճ կու դիմի ի յայս պատմայս, բայց ապարիներով ի ու առատաձեռնորդիւնն Երանորեան ու ի բազում շահս հոգեւորս, որ առնիցէ ու Սրբութիւնն ամենայն մեր ազգին եւ այնոցիկ, որք վախաֆեն ուսանել զՀայոց լեզուն եւ զգգիրն։ Խնդիր ունիւմ ապարիներով ի ու Սրբութիւնն զայս շնորհս առաւել ի յայս պատմայս կարէ ծառայել ասացեալ Յովհաննես եպիսկոպոս եւ Գրիգոր Սարկարագն եւ Մարգօ Անտոնիո որդի Աբգարայ, որ իւր հայրն հաս-

կացող էր, բայց գԳրիգորն առաւել պատմային համար կուղարկենի, վասն որոյ յանձն առնեն գնուսա ու Սրբութեանդ յան որ կարեմի»։

Ազարիս ինչպէս կը տեսնուի Կ'ուզգէ Հռոմի պապին բարեյօժարութիւնը ի նըպաստ ազգին ծառայեցնել և շատ գժուարաւ ձեռք բերուելիք գանձ մը ստանալ Պապը յորդորելով կատարելու հայերէն Աստուածաշունչին տպագրութիւնը, զոր Հայ կաթողիկոսները և պատրիարքները իրենց սեպհական միջոցներով այն գժնդակ միջավայրին մէջ՝ ուր ապրիւ պարտաւորուած ունին՝ երբեք կարող պիտի չըլլային իրագործել։

Գրիգոր ԺԳ. թերես լրջօրէն ուշադրութեան առանքը Հայ կաթողիկոսին իւընդգիրքը, քանի որ Արևելեան ժողովուրդները Հռոմի փարախը առաջնորդելու գաղափարով խիստ խանդավառուած էր եւ ասոր համար թերես պատրաստ ըլլար աւելի զահողութիւններ ընելու։

Սակայն Հայոց գժբախտ ճակատագիրը հոն աւ իր գերը կը կատարէ և Գրիգոր ԺԳ. կը մեռնի 1585ին, առանց կատարելու Ազարիս կաթողիկոսին առաջարկը։

Ո՛չ Հայոց վարժարանը կը բացուի և ո՛չ աւ Հայ Աստուածաշունչի տպագրութեան կը ձեռնարկուի և ո՛չ աւ Արևելեան

եկեղեցիներու հոգևոր պետերը Հռոմ կը հաւաքուին:

Գրիգոր ԺԳ.ի անմիջական յաջորդաները սակայն չեն դադրիր շահագրգռուելէ արեւելեան ժողովուրդներով, ի մէջ այլոց Հայերով, որոնց մէջ կրօնական նպատակաւոր հրատարակութիւններ տարածելու ձեռնարկներ կ'ընեն Հռոմի մէջ Գրիգոր ԺԳ.ի ճուլել տուած զիրերէն օգտուելով։

Այս ջանքերը և աշխատանքները հուսկ ուրեմն կ'ստունան կանոնաւոր արշաւանքի մը ձեւը գէպի արեւելեան քրիստոնեանները։

Գրիգոր ԺԵ. (1621—1623) 1622 ին կը հիմնէ կրօնական մեծ կազմակերպութիւն մը «Բրոբանորա Ֆլուէ»ն կամ «Հաւատոյ տարածման ժողով»ը, իսկ իր յաջորդը Ուրբանոս Հ. (1623—1644) այս հաստատութեան կը կցէ 1627 ին դպրոց մը, քարոզիչներ պատրաստելու համար, և բազմալեզուեան տպարան մը այս քարոզութիւնները գիրի և գիրքի միջոցաւ ալ տարածելու համար։

Բրոբականտայի նպատակն էր տարածել կաթոլիկութիւնը հեթանոսներու մէջ, նոյնպէս նաև ջնջել «հերետիկոսութիւն»ը և «հերձուած»ները քրիստոնեաններու մէջ։ Այս կարևոր հիմնարկութիւնը բարձրագոյն ատեան մըն էր որուն կը հպատակէին աշ-

խարհի չորս կողմը տարածուած բոլոր միւսիոնարութիւնները։ Անիկա կը զրկէր աւոաքելական յաջորդներ «հերետիկոս» եւ «հերձուածող» երկիրներ՝ քրիստոնեանները գուանափոխ ընելու համար։

Հռոմի այս նոր կազմակերպութեան Հայոց վրայ ուշազրութիւն դարձնելուն պատճառ եղաւ Պօղոս Ե. պապին կողմէ Պարսից Շահ Սրաս թագաւորին դրկուած գեսպանը՝ Պօղոս Զիտտագինի բոլոնիացի, որ իր գեսպանութեան միջոցին (1615) այցելեց Նախիջեանի Ունիթուններու անշրջացած միաբանութեան և Մատթէոս Երազմոս եպիսկոպոսին մահէն յետոյ նոյն գաւառին եպիսկոպոսութիւնը ստանձնեց 1621 ին (տե՛ս, Բանակը 1899, էջ 219)։ Իր պաշտօնավարութեան շրջանին (1621—27) ոչ միայն գրական աշխատութիւններ ունեցաւ, այլ նաև կրթական գործունէութիւն։ Խնդրեց Գրիգոր ԺԵ. Պապէն որ Հայ տղոց կրթութեան համար դպրոց մը հաստատէ (1622) (տե՛ս, Պատրոննեւն հայելքն Դպրութեան, 1905 Վենետիկ, էջ 101)։

Գրիգոր ԺԵ. այս առաջարկը ընդունելով Մինուերայի վանքէն գիտնական Գրիգոր Ուրսինոս անուն անձի մը յանձնեց այդ վարժարանին հիմնարկութիւնը և եսչութիւնը, բայց ասիկա երբ դէպի Հա-



յաստան կը ճամբորդէր կողոպտուեցաւ և չկրցաւ երթալ Նախիջեան։ Իբր տեսուչ իրեն տեղը կարգուեցաւ Հայազգի Ունիթոռ Յովհաննէս Դոմինիկոս Նազարեան որ յաջողեցաւ գարոցը բանալ, բրոբականատայի 3000 ֆր. տարեկան նպաստովը։

Պօղոս Բոլոնիացի որ կ'երեայ թէ մեծ եռանդ ունէր, մինչեւ հեռաւոր աշխարհներ, Ամերիկա և Հնդկաստան (Զամ. Գ. էջ 527-528) կը ճամբորդէ հանգանակութեան համար, և գարձին Սպանիոյ մէջ կը վախճանի (1627) իր ջանքով հաւաքուած գումարով Հռոմի մէջ Հայոց յատուկ վարժարան մը բանալ կտակ լնելով։ Իր այս վափաքը Կարելի չըլլալով իրագործել, որոշուեցաւ նոր բացուած Ուրբանեան վարժարանին մէջ պահել որոշեալ թուով Հայ ուսանողներ, որոնք բնական է թէ պիտի պատրաստուէին բրոբականտի գործին։

Բրոբականտայի հաստատութեան յաջորդ տարին (1623) իսկ կը տպագրուի Հըռոմի մէջ Եւգինէսոս Դ. Պապին Ֆլորենտեան ժողովին տուած կոնդակը՝ ոս խորագրով։ «Միաբանուրին Հայոց լին Հռովմայ սուրբ Եկեղեցոյն, վասն պարզաբանութեան նոյն օրինացն, եւ եօրն խորհրդոց սուրբ Եկեղեցոյ եւ այլ եւս բազում սուրբ խորհրդոց, որ եղեւ հրամանօֆ Եւմենիոսի յորրորդ

սուրբ վափին ի ժողովին Ֆիարենցոյ, թուին 1439։ Եւ հրամանաւ սրբազն Գրիգորիոսի հնգետասաներորդի սուրբ վափին, այլ եւս սուրբ ժողովոյն որ վասն հաստատութեան հաւատոյ են կարգեալ կազմեալ եղեւ։ Թուին ՌՈՒԴ (= 1623)։»

Բրոբականտան տպել կուտայ նաեւ այս ոգիով ուրիշ գործեր։

Բայց անոնց մէջ մասնաւորապէս կ'արժէ շեշտել հատ մը որ ուղղակի Հայ եկեղեցին կը հարուածէր։

Եջմիածնայ Մելքիսեդեկ կաթողիկոսը Հռոմի Պօղոս Ե. պապին ուղղած էր հապատակութեան թուղթ մը որ «Փափին տուեր պատիայ գրոյ եւ յուղարիեր ե ի Լեհ, Անյելիկն յաւենայն տեղին, թէ Հայի ի մեր հաւատն են եկեղեր»։

Ուրեմն ուղղակի Հայ եկեղեցին դէմ բացուած էր պայքար մը, ուժգին թափով մը։

Հռոմ իր քարոզիչներու միջոցով որոնք ծանօթութիւններով ու գիտութիւններով զինուած էին և տպագրութեան պէս գերազանց միջոց մըն ալ տրամադրելի ունէին, կը սպառնար Հայ եկեղեցին իր սըրտէն, իր կեդրոնին մէջ զարնել։

Հայ եկեղեցին իրեն սպառնացող այս վտանգին դիմագրաւելու համար ո'չ ունէր

միջոցներ եւ ո՞չ ալ ձեռնահաս ու կարող վարիչներ :

Երբ Հոռոմ այսքան ոգեւորութեամբ կը զբաղէր Հայ եկեղեցիով, Հայ եկեղեցւոյ կեղրոնը էջմիածին, անտանելի զրութեան մատնուած էր, մասնաւորապէս տիրող քաղաքական վիճակին և Ամենայն Հայոց կաթողիկոսութեան աթոռին վրայ իրարու յաջորդող առհասարակ անձեռնահաս աթոռակալներուն պատճառով, որոնք յաճախ աթոռը կը գրաւէին աթոռակցութեամբ և ոչ ընտրութեամբ : Երկիրը կը կոխուուէր և կը կողոպտուէր շարունակ բանակներուն կողմէ, որոնք միշտ հարստահարութիւններով, հարկապահանջութիւններով և բազմապիսի կողոպտաներով ծայրագոյն թշուառութեան կը մատնէին Հայաստանի բնակիչները :

Ամենայն Հայոց կաթողիկոսները այս անտանելի պայմաններուն մէջ միայն իրենց աթոռին զոյութիւնը պահպանելու հետամուտ էին և գրեթէ թափառիկ կեանք մը կ'անցնէին բոնակալներու ձեռքէն խոյս տալու կամ նպաստներ հաւաքելով կեղեգիչներու անկուշտ որկորը լեցնելու համար :

Էջմիածնայ մէջ մտաւորական շարժում 1441 էն, այսինքն աթոռին իր նախակին բնակապայրը դառնալէն յետոյ, կաւ-

րելի չէր եղած ստեղծել և անոր տալ ազգային հոգեօր և բարոյական կեղրոնի մը ճշմարիտ դիրքը :

Աթոռը այս անկեալ վիճակէն բարձրացնելու և ազգային ընդհանուր վերածընդնդեան նպաստելու գաղափարը հազիւթէ տածած են հազուազիւտ կերպով ուսման ճաշակը առնող քանի մը կաթողիկոսներ որոնք էջմիածինէն հեռու, զանազան վանքերու մէջ պատրաստուած էին :

Աթոռին էջմիածին տեղափոխութենէն (1441) մինչև Մովսէս Տաթևացիի ընտրութիւնը (1629) իրարու յաջորդող բազմաթիւ կաթողիկոսներէն եւ ալ աւելի շատ թուով աթոռակիցներէն շատերը սին յոյսերով օրորուեցան և Հայ ազգին անլուր տանջանքներուն վերջ տալու միակ միջոցը կարծեցին քրիստոնեայ Արեմուտքի օժանդակութիւնը, և անոր-զիմեցին :

Ստեփանոս Սալմաստեցիի (1545-52 Յունվար 14 *) Միքայէլ Սեբաստացիի (1545-1576 *), Ստեփանոս Առնջեցի (1557-1668), Թաղէռս Բ. ի (1571-1583) փորձերը պերճախօս փաստեր են Հայոց Արեւմուտքէն սպասած ակնկալութեան :

Սակայն կաթոլիկ կղերին ընթացքը առիթ մը եղաւ որ Հայերը ինքնազիտակցութեան գան, և ազգային մտաւոր վե-

բանորոգութեան համար աշխատին, թէ՛
օտար բրոքականտին դէմ զնելու համար
և թէ ազգային ներքին վերածնդեան նը-
պաստելու համար :

Ամենայն Հայոց կաթողիկոսութիւնը
գարձնելու համար ի վիճակի, մաքառելու
համար օտար բրոքականտին դէմ, Զուղա-
յեցիք — վաճառական ու բանգէտ գասա-
կարդին ներկայացուցիչները — փորձ մը
ըրին, և 1603ին աթոռ բարձրացուցին Սր-
բապիոն վրգ. Ուռհայեցին, ժամանակին
ամենէն զարգացած կղերականներէն մին,
Հայոց կաթողիկոսութեան ամենէն նսեմա-
ցած մէկ պահուն — երբ Դաւիթ Վաղար-
շապատեցիլ պէս անտարբեր և անհոգ և
Մելքիսեդէկ Գառնեցիլ պէս ապիկար ու
զազրելի տիպար մը կաթողիկոս անունը
կը կրէին — հակառակ կամքին երկու կա-
թողիկոսներուն, որոնք թէեւ անոր նիւ-
թական դիրքին համար իրեն աթոռակցու-
թիւն առաջարկած էին, սակայն անոր
յանդիմանութիւններէն զգածուած՝ յետոյ
այդ գաղափարէն հրաժարած էին : Զուղա-
յեցիք այդ երկու ապիկարները մեկուսաց-
նելու պայմանով զինքն աթոռ բարձրա-
ցուցին Գրիգոր Ժ. անունով : Այս ան-
ուանափոխութիւնը շատ պերճախօս փաստ
մըն էր թէ անոնք որ այդ երկու ապիկար

կաթողիկոսներուն տեղ Սրապիոնը աթոռ
բարձրացուցած էին, անոր նիւթական —
վասնզի հարուստ էր — և բարոյական ու
ուսումնական կարողութիւններէն օգտուե-
լով կը սպասէին որ անիկա նոր լուսաւո-
րիչ մը հանդիսանար և էջմիածնի բարոյա-
կան վերականգնումին հիմը դնէր : Սակայն
Սրապիոն չյաջողեցաւ, վասնզի Դաւիթ և
Մելքիսեդէկ իրենց պաշտօնանկութենէն
զայրացած Շահ Աբասի դիմեցին և անոր
միջոցաւ Սրապիոնը վանեցին աթոռէն :

Էջմիածինը մնաց նոյն անկարգութեան
մէջ, անկարող ուեւէ կերպով իր հօտին
պաշտպանութեան համար բան մը լնելու :

Սակայն Հայաստանի գանազան վան-
քերու մէջ առանձնացած եկեղեցականներ,
անհատական ճիզերով սկսան բնազգաբար
Հայ ազգային եկեղեցին պաշտպանել, աշ-
խատելով եկեղեցական բարեկարգութեան
և ժողովրդային բարոյականը բարձրացնե-
լու — որքան կը ներէին դառն և եղկելի
ժամանակները :

Անոնք նաև մեծ ճիզեր ըրին ազգին մէջ
ուսում տարածելու և դպրոցներ բանալու :

Ազգային վերածննդեան աշխատող այս
եկեղեցականներուն մէջ, որոնք Ժ. դա-
րու վախճանին և Ժ. ի սկիզբ փայլե-
ցան, առաջին տեղը կը գրաւէ յիշեալ

Սրապիոն Ուռհայեցին, որ Ամիղի մէջ հաւաքելով բազմաթիւ աշակերտներ զանոնք գարգացուց :

Նոյնպէս յիշատակելի են Սրապիոն վրդ. Օձեղացին՝ որ Բաբերդի Վահանաշէն վանքին մէջ գործեց, Կարապետ Զագ վարդապետը, որ Վանայ Վարագայ վանքին մէջ վարդապետներ և աշակերտներ հասցնելու աշխատեցաւ և ուրիշ վարդապետներ, որոնց գործունէութիւնը թէև վաղանցիկ՝ սահայն բոլորովին ապարդիւն չեղաւ :

1608 ին Սիւնեաց վաղեմի գպրոցին վերակազմութիւնը ազգային մտաւոր Վերածննդեան մէջ կատարեց նշանաւոր գերմը և կրթական գործին աւելի հաստատուն ձև մը տուաւ :

Ասոր նախաձեռնարկ եղան Սարգիս Պարոնտէր Սալմոսավանքի եպիսկոպոսը և Մեծ-Անապատի տոռաջնորդը, և Տրապիդոնցի այրի քահանայ մը՝ Կիրակոս անուն, որոնք Երուսաղէմի մէջ իրարու հանդիպեցան և հոն միակամ և միաբան և մախորհուրդու որոշեցին կրօնաւորական բարեկարգութեան աշխատիլ և եզիպտոսի ու Երուսաղէմի վանքերուն մէջ իրենց տեսածը Հայաստանի մէջ գործադրել։ Արդարեւ գառնալով Հայաստան գիմեցին Սիւնիք, եւ

Տաթեսի Հարանց Անապատը նորոգեցին և կազմոկերպեցին և իրենց շուրջը հաւաքեցին ժամանակին ամենէն աչքառու դէմքերը, «անուանէ արժ, վարդապետ, եպիսկոպոս և անապայշ» և բազմաթիւ աշակերտներ :

Սիւնեաց դպրոցին աշակերտները իւրենց կարգին լուսաւորութեան գործին աշխատեցան, զանազան տեղեր ցրուելով և Տաթեսու վանքին նման միաբանութիւններ հիմնելու աշխատելով :

Այսպէս Ներսէս և Ստեփանոս Մոկացի վարդապետները վանք մը հիմնեցին Լիմիզպիին մէջ, ուրկէ ճիւղաւորուեցաւ Կըտուցի անապատը, Արիստակէս վրդ. Բարկուշատցի՝ որ Տանձափարախի անապատին հիմնադիրը եղաւ, Դաւիթ Շամքուցի՝ Ղարամանենց ազնուական տունէն՝ որ Զորեքագետի Սնապատը հիմնեց և այլ ուրիշներ որոնք Սիւնեաց դպրոցին մէջ իւրենց ուսածները տարածեցին :

Նոր ոգուզ գարգացած կղերը անշուշտ Հայ եկեղեցւոյ տարապայման անկման դէմմաքառելու պիտի նկրտէր եւ Մելքիսեդէկի կաթողիկոսութեան շրջանին Խայտառակութեանց պիտի չհանդուրժէր։ Հետեաբար իր գտառապարտելի արարքներով համբաւաոր ոյդ կաթողիկոսը, փոխանակ քաջալերելու և խրախուսելու, շարունակ

հալածեց մտաւոր զարթման առաջնորդ
հանգիսացող եկեղեցականները եւ գուցէ
յաջողէր Սիւնեաց գպրոցը ևս խանգարել,
եթէ անիկա հզօր պաշտպանութեանը տակ
չըլլար՝ պարսից Շահ Աբասի սիրելի հան-
գիսացած եւ անկէ հաւանօրէն Սիւնեաց
շրջանակին իշխան կարգուած՝ Զուղայեցի
Հախնազարի որդի Հայկազն իշխանին, որ
կ'երեայ թէ սիրող մը եղած է ուսմանց
և դպրութեանց :

Սկսուած շարժումը շարունակուեցաւ
և զարգացած եկեղեցականներէն անոնք
որ կրցան զիրք մը գրաւել, տիրող խայ-
տառակութեան դէմ պայքար բացին :

Ասոնցմէ մին էր Գրիգոր Կեսարացի,
Սրապիոն Ռւոհայեցիի բազմաթիւ տշա-
կերտներէն երիցագոյնը, որ կ. Պոլսոյ
պատրիարքութեան աթոռը բարձրանալէ
յետոյ պայքարեցաւ բոլոր լատինամիտնե-
րուն, մասնաւորապէս անբարեխիղճ ու
անարժան Մելքիսեդեկ կաթողիկոսին եւ
անոր գաղափարակիցներուն հետ, միենոյն
ատեն ցոյց տալով Արևմտեան Հայոց մէջ
մտաւորական շարժման նախակարապետը
ըլլալու ձգտումներ :

Թերեւս շատ աւելի կարեսը արդիւնք-
ներ պիտի ցոյց տար եթէ քաղաքական
դէպքեր ու մանաւանդ իր անձին դէմ հաւ-

լածանք ու պայքար չմղուէր տգէտ ու
վարձկան կղերին կողմէ :

Իսկ Մայր Աթոռուի ողբալի գրութեան
վերջ տալու և կջմիածնայ վերանորոգիչը
հանգիսանալու փառքը պիտի վիճակէր
Սրապիոնի կրտսերագոյն և Գրիգոր Կե-
սարացիի երիցագոյն աշակերտ Մովսէս
Տաթեացիի, որուն համար Խաչատուր վրդ.
Կեսարացի, իրաւամբ կ'ըսէր. «Կրկին Լու-
սառորիչ եղեւ Հայկազն սեղիս, նորոգելով
զՍուրբ Եղիածին եւ զեղծեալ կարգ մեր, որ
ի բոլոր ենին յառաջնոցն» :

Բ.

ԳՐԻԳՈՐ ԿԵՍԱՐԱՅԻ

ԾՆՈՒՆԴԻ ԵՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Գրիգոր ինչպէս իր իբր մականուն գոր-
ծածած Կեսարացի կոչումէն աւ յայտնի է
ծնած է Կեսարիա :

Իր ծննդեան թուականը յայտնի չէ, սա-
կայն կրնանք ենթագրել թէ 1570էն ուշ չէ,
վասնզի 1595ին վարդապետական գաւազան
առած ատեն գոնէ 25 տարու և 1634ին՝
գոնէ 64 տարու՝ եթէ ոչ աւելի՝ ըլլալու էր
«կարէ հնացեալ ծերակոյն եւ ցաւակուու» (Գր.

Դարանաղցի էջ 236) նկատուելու համար։
Իր մանկութեան շրջանին վրայ ծաւ-
նօթութիւններ չկան։ Միայն իր և զբօր-
որդւոյն՝ Յակոբ քհ. կեսարացիի յիշատա-
կարանէն (*) գիտենք թէ հօրը անունն էր
Եաղուպ ու մօրը՝ Վարդ խաթուն։ Ունէր
Պաղտասար և Խտըրպալ անուն եղբայրներ
և Թուխտար անուն քոյր մը։

Իր հօրը անունով Յաղուպէան ալ կոչ-
ուած է և հասակին բարձրութեան համար
Երևայնասակ (տե՛ս, Տրդատ եպս. Պալեան,

(*) Յակոբ քհ. կեսարացիի յիշատակարանին իս-
կականը՝ այսինքն իր ծեռագիրը կը գտնուի Վիեն-
նայի Մյութարեանց Մատենադարանը (Թ. 574, 593)։
Օրինակ մըն ալ Ղալաթիա Ազգ. Մատենադարանին
մէջ որմէ ընդօրինակելով Բարգէն Կաթողիկոս հրա-
տարակած է (տե՛ս, Կոլուա Յովհաննէս պատրի-
արք, 1904, Վիեննա, էջ 78-80)։ Հաւանօրէն եր-
րորդ օրինակ մը՝ — տարրերակներով — տեսած է
Տրդատ եպս. Պալեան, որ զայն հրատարակած է
(Հայ աշուղներ, հտ. թ. էջ 203 - 208)։ Բարգէն
Կաթողիկոս, ինչպէս կը տեսնուի, պակասաւոր հրա-
տարակած է, վասնզի կ. Պոլսոյ Ամեն. Տ. Մեսրոպ
պատրիարքի արտօնութեամբ մեզի տրամադրուած
նոր ընդօրինակութիւն մը աւելի ընդարձակ է քան
այդ հրատարակուածը եւ ունի Տրդատ եպս.ի հրա-
տարակածին բովանդակութիւնը։

Յակոբ քհ. կեսարացիի մասին տե՛ս ՀԱ. 1909,
էջ 371 - 373 եւ Աղանունի եպս. Միաբանք եւ
Սյացելում էջ 320 - 321։

Հայ Հանօթայ+, էջ 36, Մկրտիչ եպս. Աղաւ-
նունի, Մէտքան+ եւ Այցելու+, էջ 87)։

Իր նախնական ուսման ուր առած ըլ-
լալը յայտնի չէ, սակայն անհաւանական
չէ որ կեսարիոյ մէջ ալ այդ գարուն կազ-
մուած ըլլալին փոքր մանկանց ուսման
համար դպրոցներ, թէև այս մասին որոշ
տեղեկութիւն մը չունինք։ Միայն գիտենք
թէ Թոգաւտի մէջ այսպիսի հաստատութիւն
մը կար, հաւանօրէն ժԶ. գարուն վեր-
ջերը հիմնուած, վասնզի Ստեփանոս Թո-
գատցի, որ 1601-ին ողբ մը նուիրած է իր
հանգուցեալ եղբօրը։ Տէր Յակոբ քահա-
նային, կ'ըսէ (տե՛ս, Բաղճակեռ, 1922, էջ
162)։

«Աս ժողովէր զմանկունս ի մի
Զուշիմ տղայք աշակերտքնի
Ուսուցանէր զվարըս բարի,
Զգիրք և զԱղմոս, Յիսուս Որդի»։

Շատ հաւանական է որ այս տեսակ
մանկանց ուսման նուիրուած անհատա-
կան հաստատութիւններ կեսարիա ալ ու-
նէր եւ հաւանօրէն անոնցմէ մէկուն մէջ
ստացած էր Գրիգոր կեսարացի իր նախ-
նական ծանօթութիւնները, ուսանելով ըն-
թերցում Ս. Գրոց, և թերեւս քիչ մը այլ
ծանօթութիւններ։

Կեսարիա ուր իր մանկութիւնը կը բուլորէ Գրիգոր, այդ օրերուն ուսումնական շարժման մասնակից ըլլալ կը թուի, մասնաւորապէս շնորհիւ երկու կարկառուն դէմքերու որոնք այս միջոցին կը փայլին հոն:

Այս երկու դէմքերն են Յովհաննէս եպս. Հզուեցի և Աստուածատուր եպս. Տարօնեցի կամ Մշեցի:

Այս երկու եկեղեցականները կը թուին ռահվիրանները եղած ըլլալ կեսարիոյ շըրջանակին մէջ մտաւորական շարժման:

Յովհաննէս եպս. Հզուեցի, 1570—76ին, այսինքն Գրիգորի մանկութեան օրերուն Թոմարզայի Ս. Աստուածածին վանքին առաջնորդն էր: Տրդատ եպս. Պալեան կը կարծէ թէ անիկա 1552—1553ին իբր Կեսարիոյ առաջնորդ յիշատակուած Յովհաննէս Արքեպին հետ միւնոյն անձն է, սաւկայն այս մասին որոշ փաստ մը չկայ:

Առաքէլ Դաւրիթեցի (էջ 11) Սրապիոն Ուռհայեցիի աշակերտներուն կարգին կը յիշատակէ «Յովհաննէս վրդ. ի Հզուոյ», որ հաւանաբար այս եպիսկոպոսն է, որուն օրով Թոմարզայի Ս. Աստուածածին վանքին մէջ մտաւորական շարժման մը ծաղկումը կը տեսնուի, գլխաւոր դեկավարութեամբ Աստուածատուր վրդ. Մշեցիի, որ

իբր ուսուցիչ կը պաշտօնավարէ հոն, հասցնելով բազմաթիւ աշակերտներ, ինչպէս կը հաստատեն ձեռագրաց յիշատակարաններ. եւ մզում կուտայ մտաւորական շարժման բազմաթիւ ձեռագիրներու ընդօրինակութեամբ:

Աստուածատուր եպս. Մշեցի յետոյ իբր Վանահայր — Առաջնորդ Թոմարզայի կը յաջորդէ Յովհաննէսի, և Կեսարիոյ և Հըրջակայից կրթական և ուսումնական շարժման ռահվիրաններէն մէկը կը հանգիսանայ:

Իր հոգեոր հայրն էր «Երաժիշտ եւ քաղցրաբարբառ» Խաչատուր վրդ. և ուսուցիչը՝ «Կուսակրօն» Մակար վրդ., որ «գրչապետ» ալ կը կոչուի(*):

Վաւերագիր մը (Դիւան Հայոց պատմ. Ժ. հար. էջ 396—397) զայն ցոյց կուտայ միաբան Սեբաստիոյ Ս. Նշան վանքին 1560—1578ի ատենները, այդոն այն երեւելին նոր Կեսարիոյ, Թոմարզայի, Սեբաստիոյ թերեւ նաև Խարբերդի շրջանակին մէջ, ինչպէս նաև Երուսաղէմ, 1550 ական թուականներէն մինչև նոյն գարուն վախճաննը մօտաւորապէս 50 տարի անխոնչ:

(*) 1549 ին Գլակայ Առաջնորդ ըլլալը (Աղաւնունի Մկրտիչ եպս. Միաբանի եւ Մյցելուք, էջ 30) կասկածելի է:

կերպով աշխատած է, թէ իբրև գրիչ կատարելով բազմաթիւ ընդօրինակութիւններ ձեռագիրներու եւ թէ կազմելով եւ փրկելով կարգ մը ձեռագիրներ որոնք կորսուելու գատապարտուած էին:

Ասկէ զատ անկիտ գործած է իբր ուսուցիչ և հասուցած է բազմաթիւ աշակերտներ, որոնցմէ մեզի հասած են յիշատակարաններ որոնք երտխտեօք կը յիշեն իրենց ուսուցիչը և վարպետը:

Ան 1553 Յունվար 4ին Կիսարիոյ Ս. Կարապետի վանքն է ուր կը նորոգէ Աւետարան մը (այժմ Վենետիկ): 1562 ին կը գրէ Շարակնոց մը «ի յերկիրս Գամբաց ի գիւղս Խնձորի» (Եջմլածնայ մատենագարան Թ. 1612): 1574 ին գարձեալ Ս. Կարապետի վանքն է ուր կը գրէ Մաշտոց մը և 1578 ին՝ Սեբաստիա ուր կը կազմէ 1589 ին գրուած Ճաշոց մը (Թորգոմ արքեպս. Յունշի Զեւագիրաց Սեբաստիոյ ՀԱ. 1926, էջ 240) և 1579 ին՝ Թոմարզայի Ս. Աստուածածին վանքը՝ ուր կը կազմէ 1222 ին ի Սիս գրուած Աւետարան մը: 1580 ին կը տեսնենք զինքը Առաջնորդ Թոմարզայի Ս. Աստուածածին վանքին (Բէ-Անդին Թ. 3073) ուր սակայն շատ կարճ պաշտօնավարութիւն մը կ'ունենայ, վասնզի նոյն ուխտին առաջնորդութեան աթոռին գրայ 1582 ին

կը գտնենք ուրիշ մը՝ Անտոն եպս. եւ զինքն՝ Երուսաղէմ, ուր կ'այցելէ ուխտաւորութեամբ (Զեռ. Թ. 661, Երուսաղէմ, Աղաւնունի եպս. Մէաբան+ և Այցելու+, էջ 30): Հոն 1583 ին կը նորոգէ Յայսմաւուրք մը (Զեռ. Թ. 28, Երուսաղէմ): 1590 ին տակաւին հոն է և կը կազմէ Սաղմոսարան և Ժամագիրք մը (Զեռ. Թ. 265, Երուսաղէմ, Աղաւնունի եպս., Նոյն, էջ 30-31): 1591 ին տակաւին Երուսաղէմ է (Աղաւնունի եպս. էջ 275) և կ'ընդօրինակէ հոն Սաղմոս մը (Զեռ. Թ. 1597, Երուսաղէմ):

Հասուցած է Թոմարզայի մէջ շատ մը աշակերտներ որոնք կը յիշեն իրենց ուսուցիչը «որ բազում աշխատութեամբ սմոց եւ ուսուց զիս ի զործս պատիհանիցի»:

Մասնաւորապէս Գրիգոր անուն քահանայ մը, գրիչ՝ Աւետարանի (1572 ին) Պանձարանի (1576) Շարականի (1582) և Ճաշոցի (1588), գրուած ամէնքն աւ Թոմարզայի մէջ, կը յիշէ զայն իբր «զուսուցանող վարպետն» իւր, որ իբր «հեզանողի եւ պիսկոպու» «բազում աշխատութեամբ» կամ «ջանիւ ուսուց մեզ»:

Այս երկու բեղմանաւոր եկեղեցականները՝ ինչպէս կը տեսնուի՝ Կիսարիոյ մէջ ճիշդ մանկութեան օրերուն Գրիգորի կը գործէին արգիւնաւոր կերպով:

Նշանակելի է որ հակառակ անոր որ
Յովհաննէս եպս . Հզուեցիէն ոչինչ կը մնայ
մեղի հասած իբր գրաւոր աշխատանք կամ
գրչագրութիւն և չի յիշուիր ուեէ աշակերտ,
1574ին զայն կը կոչեն «բանիբուն եւ սիեղե-
րալուր բաց եւ արի . . . վարդապես» և կ'ըսեն
թէ «ան միայն եր մնացել յուսատու Հայոց
ազգիս» (տե՛ս, Տրդատ եպս . Պալեան, Յու-
նակ Հայ Զեւադրաց Ա. Առաջածածին Եկեղեցոց
Կէսարիո, Էջ 59) (*): Գրիգոր Կեսարացի իր
ծննդավայրին այս շարժման ազգեցութիւ-
նը կրած է և թերևս այս ներշնչման տակ
եղած է հետամուտ ուսման և զարգացման
և դիմած է Ամիդ, ժամանակին ամենէն
գլխաւոր և ամենէն զարգացած վարդա-
պետին՝ Սրապիոն Ուռհայեցիի քով աշա-
կերտելու համար :

Ինչպէս արդէն բացատրուեցաւ, ող-
բալի էր Հայերու կացութիւնը Ժէ . դա-
րուն վերջին կիսուն և էջմիածին բարոյա-
պէս չափազանց անկեալ կացութեան մը
մէջ կը գտնուէր :

(*) Որչափ որ այս յիշատակարանը պարունա-
կող Զեռազիր Քարոզագիրք ին գրութեան վայրը
անձանօթ է, սակայն ծեռազրին կեսարիա գտնուե-
լէն կրնանք հետեւցնել թէ անիկա ապահովաբար կը
պատկանէր Յովհաննէս եպս . Հզուեցիի .

Հայ Եկեղեցին ճգնաժամ մը կ'անցը-
նէր : Օտար յարձակումի մը ենթարկուած
էր առանց ունենալու ինքնապաշտպանու-
թեան ուեէ միջոց : Հայ վանքերը գրեթէ
բոլորն ալ անչքացած էին : Հազիւ մի քանի
վանքերու մէջ կը պլազար ուսման ու կըր-
թութեան կանթեղը, զոր վառ պահել կը
ջանային մի քանի Եկեղեցականներ սոսկ
անհատական նախաձեռնութեամբ, և կար-
ծես բնազդով մղուելով Հայ Եկեղեցին զօ-
րացնելու ջանքեր լնելու :

Այս անհատներէն մին էր Բարսեղ Վրդ .
Գաւառոցի (※ 1615) որ Բաղէշի Ամրտոլու
հին ու քայքայման հասած վանքը քակեց
և «յինքն վերսին հիմնարկեալ շինեաց եւ կա-
սարեաց զրովանդակն, զեկեղեցին եւ զնեւրն եւ
այն որ ի նուա» (Դաւրիթեցի): Ցետոյ վա-
յելչացուց Ամրտոլու հին դասադրունը, մշա-
կելով արտաքին գիտութիւնները, որոնց
գլխաւորներն էին քերականութիւն և փի-
լիսոփայութիւն, միշտ Դաւիթ Անյաղթի
խրթին և մթին թարգմանութեանց վրայ :
Բարսեղ որ էր «յորով աշակերտաց Տեր» իր
դասադրան մէջ ճանչցուց անոնց «արտաֆին
զիսուրիննեւրլ»: Բարսեղ վրդ . «յինքննեկ իսկ
զիտակ եր թէ զիտուրինն արտաֆին ինասից եւ
ժերականութեան ո՛չ գոյ ի մեջ վարդապետացն
Հայոց, եւ ինքն սկզբանու լղացար թե-

րեւ հասանել այնի զիտուրեան, ոչ միայն վասն իւր, այլ մանաւանդ վասն ազգին, զի արծարծեալ սփռեսի ի մէջ ազգին Հայոց, որպէսզի անձնելեան հասցեն այնի շնորհաց եւ զիտուրեան։ Վասն որոյ յարաժամ առեալ ի ձեռն իւր զարտաքին զիրն, եւ թէսկ ոչ զիսկ, այլ անյապաղ եւ անձանձիր շնորհուոյր, եր զի ուրեմ հասաներ ի վերայ տեսուրեան եւ մտաց բանին, եւ եր զի ոչ, բայց նա անձնայն ջանիր առանց ձանձրանաղոյ միշ շնորհուուոյր։ Բարսեղ վրդ. իր մահուան մօտ, իբր «անդառնալի կրտսկ մահու» իր աշակերտներուն կը յանձնարարէ միայն կարդալ և անձանձրոյթ կարդալ։

Իր աշակերտներուն մէջ կը յիշուին Ներսէս Բեղլու եւ ասոր աշակերտներէն Մելքիսէթ վրդ. Վժանցի, որ Մովսէս Տաթեացի կաթողիկոսին ատեն Եջմիածինի մէջ հաստատեց արտաքին գիտութեանց գասը՝ ՅՈ աշակերտներով՝ աբեղայ և աշխարհական խառն (Աւագէւ Դաւթէջէցի, գլ. ԻԹ. և Բարգէն վրդ. Կիւլէսէրեան, Կողոր, Էջ 2-3)։

Տաթեւացիի գաւագանէն՝ Երզնկայի Կայիփոսի վանքին ուսումնարանին ծաղկեցնող Յովհաննէս Համշէնցի (※ 1497) աշակերտներուն երէց ճիւղին կը պատկանէր Ամբոտոլու հիմնադիրը Բարսեղ Գա-

ւաոցի, մինչ անոր կրտսեր ճիւղին կը պատկանէր Ղուկաս Կեղեցի ամեծ վարդապէսն» (Աւագէւ Դաւթէջէցի, Էջ 10) «որ եր զուլս անձնայն վարդապէտաց ժամանակին»։

Այս վարդապէտին գլխաւոր աշակերտն էր Սրբափիոն Ուռհայեցի՝ որ Ղուկաս Կեղեցիէն՝ 1586 վետր. 20 ին ստացաւ վարդապէտական աստիճան Ամիդի մէջ, որուն առաջնորդն էր Սրբափիոն։

Դաւրիթեցի (Էջ 10) կը վկայէ թէ «ոյի-մեալ զային առ նա յանձնայն աշխարհաց ի մամլանց եկեղեցոյ ցանկացոյի իմաստուրեան առ ի յուսումն Ս. Գրոց, եւ նա իբրեւ զուր աղբեր կենդրանուց զպանումն անձնեցուն զովացուցնէր, +անդէ կարգեաց դաստառուն Շրոց աշակերտաց՝ և առուցանէր զանձնեսեան, որք մտանին յաշակերտուրին նորին, յորոց աշակերտացն բազում եղեն -արք երեւելիի եւ անուանիի»։ Սրբափիոն «երեւելի եւ փառաւոր» էր «յայս անձնեցուն, ոչ միայն ի մէջ մերոյ ազինս Հայոց, այլ եւ Հոռուոց եւ Ասորոց, եւ Մահմետականաց որ ոչ ևլարանայր առ նա զործ զոր ինչ եւ կամեր կենցաղական»։

Այս տողերը ցոյց կուտան թէ Ղուկաս Կեղեցի և կամ աւելի՝ Սրբափիոն Ուռհայեցի, Ամիդի շրջանակին մէջ հիմնած էին ոչ նուազ կարեւոր գպրոց մը քան Ամբոտոլու համալսարանը։

Ղուկաս Կեղեցիի մէկ ուրիշ աշակերտը՝ Պետրոս վրդ. Կարկառեցի (Երեխն տռաջնորդ Հալէպի և յետոյ հակաթոռ կաթ. Կիլիկիոյ 1601—1608 փետր. 24 *) Կիլիկիոյ շրջանակին մէջ ջանադիր եղաւ վարդապետարան մը հաստատելու և իրապէս հասցուց բազմաթիւ աշակերտներ (Տօքթ. Վահրամ Յ. Թորգոմեան, Ստամբուլյ Պարմենիչան 1913, էջ 354), ինչպէս իրեն ժամանակակից Կիլիկիոյ օրինաւոր կաթողիկոսը՝ Յովհաննէս Այնթապղին (1601—1627) որ նոյնպէս Տաթեու գաւազանէն էր: Յիշատակարան մը կ'աւանդէ թէ Պետրոս Կարկառեցի և ուրիշ վարդապետներ, Կիլիկիոյ այլևայլ քաղաքներուն մէջ տարածուելով Սիսի աթոռին անգին զարդուց և կահից առիթ են եղած, մանաւանդ անգին մատենից և գրեանց (Հ. Տաշեան, Մայր Յուղակ, էջ 359):

Նոյնպէս ժամանակակից յիշատակարաններ ցոյց կուտան թէ ԺԶ. զարուն վերջերը կային տակաւին ուրիշ վանքեր, ուր կը դասախոսէին անուանի վարդապետներ: Այսպէս Վարազայ վանքին մէջ կը յիշուի «տարեզիր» Բարսեղ վրդ. Աւանցի, որ էր քեռորդի և աշակերտ անուանի «Զարալ» Կարապետ վրդ. Արարքցիի (ՀԱ. 1910, էջ 65—79):

Նոյնպէս Կ. Պոլսոյ մէջ նախաքայլեր Կ'առնուէին: Յիշատակարան մը կը վկայէ

թէ «երեք վարդապետ են Ստամբոլ յաղաքին. Յակոբ Զէյրունցին որ դաս կու հրամէր զԱւետարանն Մաքրեռսեան, Մաղաքիա վ. Թոխարեցի դաս կ'ասէր Արարածն, եւ Զաքարիա վ. Վանեցին ասէր զԽորհուրդին Մելինից եւ կը Ստամբոլ յաղաքիրեւ զերկինս եւ կամ ժամանակ Կուսանդիանոսի եւ զԹարգմանացն» (ՀԱ. 1910, էջ 65—79):

Բոլոր այս ուսումնական վարդապետները ու իրենց գասարանները՝ մեծագոյն մասամբ արդիւնք Սիւնեաց դպրոցին, զանազան չափով գեր կատարեցին Հայ կրթական ու ուսումնական վերազարթման մէջ:

Այս դպրոցներուն մէջ Սրապիոնի կամ Ամդայ դպրոցը, որ կերպով մը շարունակութիւնն էր Սիւնեաց դպրոցին, Հայ եկեղեցւոյ լուսաւորութեան և պայծառացման ամեննէն կանուխ սատար հանդիսացողը եղաւ, և յառաջապահը՝ Ամրտոլու դպրոցին, որ ինչպէս յայտնի է աւելի տեւական ու երկար, և հետեւաբար աւելի արդիւնաւէտ շրջան մը բոլորեց:

Սրապիոնի դպրոցին նկարագիրը ո՛չ թէ գարուն լուսաւորութեան մէկ արտայոյտիչ ցոլացումն է, այլ իր ունեցած մըտաւորական, բարոյական և գործօն հանգամանքներուն մէկ շքեղ պատկերը, ինչպէս որ հիացմամբ կը վկայէր ժամանա-

կակից պատմիչը, ըսելով որ ամէն կողմէ իրեն կը դիմէին:

Ան ճոխ ու փայլուն հունձք մը ունեցաւ Սրապիոն Եղեսացիի քրտնաթոր աշխատութեամբ: Այդ գպրոցէն է որ բարձր մտքի և լւազգոյն գործունէութեան տէր կարգ մը եկեղեցական դէմքեր երեան եկան, որոնք ժէ. դարուն առաջին կէսը իրենց կախարդիչ հմայքին տակ պահեցին (Փ. Գապակէնձեան, Հայ Խօսնակ, Բ. Տարի, էջ 68):

Այս աշակերտներուն մէջ առաջին տեղը կը գրաւէր Դրիգոր Կեսարացի, որուն երբ Ամիդ գացած ըլլալը չենք գիտեր, սակայն կը թուի ըլլալ անդրանիկ աշակերտը Սրապիոնի, հետեւաբար ոչ ուշ քան 1585 Տիարպէքիր պէտք է գացած ըլլայ:

Կեսարացիէն զատ կը յիշուին նաեւ Բարսեղ վրդ. Մարմանցի, որ Սրապիոնի կը յաջորդէ իբր առաջնորդ Ամիդի, Յովհաննէս վրդ. Ուռհայեցի, առաջնորդ Եղեսիոյ և փոխանորդ Կիրակոս Երեւանցի պատրիարքին «որ ասէղաքաշխուրեան եւ աւենայն համարդական արհեսի եր յաջ հնուս»(*),

(*) Յովհաննէս Ուռհայեցի ունեցած է բազմաթիւ ծեռնասուն աշակերտներ, որոնցմէ էր՝ Սիսի Մինտէրքի մականուանեալ Խաչատուր կաթողիկոսը (1657-1663) (տես Տոք. Վ. Թորոգոմեան, Սթամբուլոյ Պատմութիւն, էջ 365 եւ 371): Երեմիա Զէ-

Արիստակէս վրդ. Տարօնեցի «որ եր կատարեալ զիտող երածշական երզոց եւ եղանակաց», Յովհէփ և Յովհաննէս վարդապետք Հզուեցի, Յովհաննէս վրդ. Քաջբերունուոյ «այս իմֆն յՄրձիցյ»:

Խսկ մասամբ Սրապիոնի և մասամբ Դրիգոր Կեսարացիի աշակերտեցաւ Մովսէս Սիւնեցի «որ եղեւ ղուաւորիչ արեւելեայ մասամին յաշխարհիս եւ նորոգող Ս. Էջմիածնի»:

Դրիգոր Կեսարացի իբր ուսումնատենչ պատանի պէտք է կանուխէն դիմած ըլլայ Սրապիոնի քով որ իբր «Տիկերաղոյն եւ խարազնազեց ազնաւոր» և «անյառի վիլիսովիայ» (Յակոբ քհն. Կեսարացի), անշուշտմեծ տպաւորութիւն թողած է իր աշակերտներուն վրայ:

Դարանազցի, որ հակառակորդ մը եղած է Դրիգորի, խօսելով Սրապիոնի վըրայ Կ'ըսէ թէ «եղեն աշակերտ սորին, նախ-

լէպին Ուռհայեցին կ'անուանէ նաեւ ռնոեսոր»: Ասկէ կը հասկցուի թէ Յովհաննէս ալ իր կարգին աշակերտներ հասուցած է,

Իրեն համար Հ. Ներսէս վրդ. Ակինեան կ'ըսէ թէ բարեկամական յարաբերութեան մէջ էր Հռոմի հետ (ՀԱ. 1934, էջ 237): Խսկ անոր տրուած Տիգրանակերտի արքեպիսկոպոս տիտղոսը սխալ մըն է կարծեմ (նոյն) վասնզի անիկա իր ծննդավայրին եպիսկոպոսն էր:

Կեսարացի Գրիգորն որ ժամանակ մի ապօտամբ եկաց ի նմանե, վասն իւր խաւապարանոց եւ գոռող բարուցն, եւ ապա հնազանդեցաւ, եւ եառ գաւազան ի նմանե» (Դարձանադշի, էջ 368):

Եթէ Դարձանազիի այս տեղեկութիւնը վաւերական համարենք, Գրիգոր վրդ. կեսարացի, որ 1585ին կամ անկէ քիչ յետոյ, այսինքն Սրապիոն վարդապետի ուսուցանելու իրաւունք և վարդապետական գաւազան ստանալէն քիչ յետոյ պէտք էր անոր աշակերտած ըլլար, քիչ ընդհատումով մը, այսինքն պահ մը անկէ հեռանալով, մինչեւ 1595, պէտք է անոր քովը մնացած, այսինքն մօտաւորապէս տասը տարուան աշակերտութեան շրջան մը բոլորած ըլլայ Ամիդի մէջ, «առ ոտս Սրապիոն վարդապետի», ինչպէս կ'ըսէին այն ատեն:

Այս տասնամեակի (1585–1595) ընթացքին է որ հաւանօրէն ստացած է իր կրօնաւորական կարգը Ամիդի մէջ, ուր կը ստանայ նաև գաւազան Սրապիոնէն, 1595ին, ըստ Յակոբ քհնյ. կեսարացիի:

Ասով կը լրանար ըստ Հայ Եկեղեցւոյ կարգերուն և կանոններուն իր նախապատրաստութիւնը և կը մտնէր կեանքի ասպարէզ:

Ք.

Գ. Բ. Ի. Գ. Ո. Ր. Վ. Ա. Ր. Դ. Ա. Պ. Ե. Տ.

ՆՈՒԻՒՐԱԿ - ԺՈՂՈՎԱՐԱՐ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

Վարդապետական աստիճանը ստանալէն յետոյ շատ որոշ չէ որքան ատեն տակաւին մնացած է Ամիդ իր վարդապետին և ուսուցիչին քով։ Իր եղբօրորդին վարդապետական գաւազանը ստանալը ըսելէ յետոյ անմիջապէս կը յարէ թէ «զնաց ի Բյուզանդիա, վասն Ա. Երուսաղիմաց պարտուցն ի ժամանակս Տիր Ազարիա կարողիկուին»։

Ազարիա կաթողիկոս (1584 Փետրուար 25—1601 Յունիս 2 *) ժամանակին ամենէն գլխաւոր ուսումնականներէն էր. «աւագ վարդապետն ժամանակին» (Դարձէ՛՛ցի, էջ 318) որ «ի բարոգութեան եւ ի դասասացութեանց ի վարժեղոյ զրագլութիւն աշակերտաց ոչ դաշտարեաց»։ Իր երեւելի աշակերտներն էին Յովհաննէս Այնթապցի «երածից եւ բարձրաբարտ բարող սիեղերաց», որ իբր կիլիկիոյ կաթողիկոս իրեն յաջորդեց, և Յակոբ վրդ. Զէյթունցի, որ կարեոր գեր կատարած է Կարին և մանաւանդ Ռոտոսթօ, և «այլ աշակերտ բազումի, որպէս Մեսրովը . . . Տարեացի որ ոչ յերկարեաց եւ վաղամահ եղեւ եւ Խարբերդացի Մկրտիչ անուն մի, որ

մականուն Խղճուկ ասի, վասն առաւել հլու
եւ հնազանդ լինելոյն» (Դարձնացչ, 318-20):

Ա.զարիա, որուն անունով խարդախու-
թեամբ գաւանութեան գիր մը առնուած
էր մինչև 1595, այսինքն Գրիգոր վրդ-
կեսարացիի գաւազան ստացած տարին,
տագնապներու մատնուած էր մասնաւու-
րապէս Տիրատուր Սսեցի հակաթոռ կաթո-
ղիկոսին պատճառով:

Դարձնացի կ'ըսէ թէ Ա.զարիա «յա-
ռաջ յան զկարողիկոս յինելն երկար պանկր
եւ յեսոյ բոյլանորթեցաւ, փոխեաց զգործն եւ
զգեսն» բայց չգագրեցաւ գասասացութենէ:

Անհակառակ կաթողիկոսութիւնը ձեռք
բերելէ յետոյ «Ազարիա նստէր ի Հարապ եւ
հովուեր զիօս իւր, մանաւանդ հոդ տանէր Ս.
յԵրուսաղեմայ, որ ի ժամանակին յայնիկ
խիս առաւել տագնապի եր եւ ի սեծ վշանգի
կայր մեր վաճին Հայոց Սուրբ Յակոբն՝ ի յա-
ռաջնորդութեան Դաւիթի եպիսկոպոսին» (Դա-
րձնացչ, էջ 320):

Այս տագնապը և վտանգը երուսաղէմի
պարտքն էր: «Դաւիրս անհուն եւ անվար-
պարտական եր արարեր զՍուրբ Յակոբն եւ լզ-
Սուրբ Յարութիւնն, զատենայն սրբութիւնն՝
զոսկեղին եւ զարծարեղին, զիս եւ զոսկետուկ
առեսարանն եւ շուշարին գրաւ եին եղեազ
մօս յարապ տանկացն» (նոյն):

Այնպէս որ Դարձնացի կ'ըսէ թէ երբ
Դաւթի ժամանակ ինքն երուսաղէմ գնաց
աւելի խաչ չկայր եւ ոչինչ սրբութիւն կամ սպասի
զարդուց, մերկացուցեր եր զամենայն» (նոյն):

Ա.զարիա կաթողիկոս, որուն վիճակն
էր երուսաղէմ այն ատեն, իմանալով (*)
այն բոլոր չարիքները և նեղութիւնները,
զորս կը կրէր Ս. Աթոռը թէ երկրին բնա-
կիչներէն և թէ քաղաքապետին ու գլխա-
ւոր շէյխերուն հարկապահանջութիւններէն
որոնք բոլորովին անզարդ ու լերկ թողած
էին վանքը (Սաւալան, Պատմ. Երուսաղէմ,
էջ 562), կ'ուզէ դարման տանիլ այս կա-

(*) Սաւալան կ'ըսէ թէ 1600ին իբր ուխտաւոր
երուսաղէմ ուղեւորելով անձամբ տեսած է Աթոռին
վիճակը, եւ ասոր իբր փաստ կը ներկայացնէ երու-
սաղէմի թ. 338 Զեռազրին յիշատակարանը, ուր կը
կարդանք. «Արդ գրեցաւ ի թվի Ռիթ (=1600) ի բա-
ղէց, ի դառն եւ ի չար ժամանակիս, զոր անօրէնի յա-
մէն դիմաց նեղեն, զերիսոնեայս, որ ի բազում հար-
կապահանջութեամբ յազգէն սկիւրացուց բազում պար-
տը անկեալ էր ի վերայ երուսաղէմայ եւ երուսաղէմ
կայր ի զերութեան նոցա: Զոր ՏԵ ՍԵ Ա. Եւ լուեալ
սուրբ վարդապետն Ազարիա, որ էր յամն ժամանակի
հայրացէն Սրբայ եւ փղձկայր ի սրբի իւրում: Այս յի-
շատակարանին մէջ զործածուած Փեսեալ բառը չեմ
կարծեր որ իրաւունք կարենայ տալ Սաւալանի ուխ-
տաւորութիւն մը ենթադրելու 1600ին, մանաւանդ
որ զայն կ'անզիտանայ Դարձնացի, որ ժամանա-
կակից է:

ցութեան, բայց «ոչ զիսկր թէ զիմչ արացել ի ըրչուրինի՝ հոգւոյ արոյ ևարկ զի՞տաւ եւ յանեղ յերկիրն Հայոց առնուղ զողորմուրիւն ըս Պողոսի, ամեն եւ ազատել զԵրուսաղիմ ի յայլազգաց եւ եկեալ ենաս բարոզուրեամբ ի յանախ Բաղիշ» (թ. 338, Ձեռ. Երուսաղէմի):

Դարանազցի այս մասին ունի աւելի մանրամասն տեղեկութիւններ: Անիկա կ'ըսէ թէ Ազարիս կաթողիկոս «հոգ տարեալ ժողովնաց բազում վարդապես, եկեալ ի յԱմիր բաղաֆ նաև առ մեծ Պետրոս Կարկանցին, որ աւագ վարդապետ էր, եւ առ մեծն Մրապին Ռուփայեցին, որ Ամբայ էր առաջնորդ, եւ երկորին իրեւ զղակեար շահից փայլին ի Միջազգես եւ անդ արարին հնարս փրցեութեան եւ ազատուրեան պարտուց Սուրբ յԵրուսաղիմայ» (Գր. Դարձնալց, 321):

Հոն կ'որոշուի որ Սրապիոն վրդ. Ուռահայեցի հանգանակէ Ամիդ, Միջագետք և «զաւենայն Մարաց տանն իրաց», Ազարիա կաթողիկոս Սեբաստիա և անոր մերձակայնահանգները՝ Թոգաթ, Դաղատիս, Հալէպ և բովանդակ Կիլիկիա, և Պետրոս վրդ. Կարկառեցի՝ Կարնոյ փաշայութիւնը շրջակայքով: Դարանազցի, որ ասոնք կը պատմէ, յատկապէս կը շեշտէ թէ Ազարիա կաթողիկոս և Պետրոս վրդ. Կարկառեցի յանձն առին հանգանակութիւնը իրենց աշակերտւ-

ներով (նոյն, էջ 321) և կ'ըսէ թէ «Ազարին ուղարկեաց գաւենայն վարդապես եւ զեախկոպունս ի վիճակս իւր (նոյն):

Այս վարդապետներու շարքին մէջ էր նաև Գրիգոր վրդ. Կեսարացի, Սրապիոն Եղեսացիի գլխաւոր աշակերտը, որ այս առթիւ կը դրկուի Ամիդէն ուղղակի կ. Պոլս, հաւանօրէն 1601ի սկիզբները (Յակիբէնց, Կեսարացի):

Գրիգոր վրդ. Կեսարացիի այս ժողովին մասնակցած ըլլալը միայն իր եղբօրութին է որ կը յիշէ, սակայն բնաւ անհաւանական չէ, քանի որ Դարանազցի կը հաստատէ թէ Ազարիա հաւաքած էր «բազում վարդապես»: Այդ հաւաքոււածներէն գուրս չէր կրնար մնալ Կեսարացին, որ արդէն կամ Ամիդ էր իր ուսուցիչին մօտ, կամ Կեսարիա դարձած էր և հոն կը պարապէր աշակերտներ հասցնելու:

Եթէ Ամիդ էր՝ ոչ մէկ տարակոյս թէ անիկա մասնակցեցաւ ժողովի և ժողովարարութեան յուրած վարդապետներէն մէկը եղաւ: Եթէ Կեսարիա էր, գարձեալ շատհաւանական է որ Ազարիա զայն կանչած ըլլայ Ամիդ, քանի որ Կեսարիա վիճակ էր այն ատեն Կիլիկիոյ և իր վիճակին մէջ գըտնուող այդ վարդապետը ապահովաբար չէր անտեսուած, մանաւանդ անոր Սրապիոնի հետ ունեցած կապը նկատի առնելով:

Սակայն Գրիգոր վրդ . Կեսարացի արքեօք իրապէս իր ծննդավայրը դարձա՞ծ էր . ասիկա խնդիր մըն է որուն դրական պատասխան մը տալ կարելի չէ վստահութեամբ : Հ . Ներսէս վրդ . Ակինեան կը կարծէ թէ 1595էն վարդապէտական գաւազան ստանալէ յետոյ հեռացած է Վարդապէտէն (ՀԱ . 1933 , էջ 164) , բայց ո՞ւր գաւցած է չէ ըսած :

Օրմանեան կը կարծէ թէ 1595էն յետոյ Կեսարիոյ առաջնորդ եղած է (Ադապատառում , էջ 2310) և անկէ է որ Կ . Պոլիս անցած է(*) :

Սակայն երկու կարծիքներն ալ յենած չեն որևէ վաւերագիրի վրայ :

1595-1601 թուականներուն անիկա չի յիշուիր իբր առաջնորդ Կեսարիոյ ունէ յիշատակարանի մէջ : Իր եղբօրորդին՝ Յակոբ քնյ . Կեսարացի այս մասին լուս է և իր գրածէն այնպէս կը հասկցուի թէ անիկա Տիարպէքիրէն ուղղակի Կ . Պոլիս գացած է : Ասոր ուժ կուտայ Յակոբ քն . Կեսարացւոյ

(*) Օրմանեան նոյն իսկ անոր եպիսկոպոսական ծեռնադրութեան թուականը 1598 նշանակելով (Ազգապատում , էջ 2310) կերպով մը անոր առաջնորդական պաշտօնավարութեան սկիզբը ծշգել կը կարծէ , սակայն դիտելի է որ , ինչպէս պիտի տեսնուի , Գրիգոր վրդ . Կեսարացի 1602ին եպիսկոպոս ծննդադրուած է ո՞չ թէ Կեսարիոյ այլ Կ . Պոլոյ վրայ :

դվարուց Գրիգոր Կեսարացւոյ կից յիշատակարան մը (Զեռագիր թ . 574 , Վիեննայի Միհթարեան Մատենագարանին) , ուր կը կարգանք թէ «գրեցաւ եւ աւարտեցաւ սուրբ տառ ի թվականուրեան» Հայոց ՈՒ (= 1601) եւ Սեպտեմբեր ամսոյ ի յեզն՝ Հոկտեմբերի Ա . աւրն Բշ .ի , ձեռամբ ... Գրիգոր երկցոյն ... : Արդ յիշեցիք զիաց բարունապէտն Հայաստանեաց աշխարհին զսկր Գրիգոր յաջ վարդապէտն մեր , որ է սուրբ հոգուով եւ մայուր մարտնով , եւ յի առենայն շնորհօն աստուածային բանիցն , որ է պարծակի առենայն աշխարհի Հայաստանեաց , որ էս գրել փախախմանի եւ զպամազիրին յիշատակ բարի» :

Եթէ Կեսարիոյ առաջնորդութիւնը ձեռք բերած ըլլար՝ շատ հաւանական է որ այս չափազնացեալ գովեստներու կարգին այս հանգամանքն ալ յիշուած պիտի ըլլար , ինչ որ չէ եղած :

Հետեաբար շատ հաւանական է ենթագրել թէ Գրիգոր վրդ . Կեսարացի 1595էն 1601 կամ Տիարպէքիր իր ուսուցիչին՝ Սրապիոնի քով մնացած է և կամ Կեսարիա , իր ծննդավայրը , ինքն ալ իր կարգին աշակերտներ հասցնելու զբաղած , 1601ին և երուսաղէմի պարտքին համար Սրապիոնի հրամանով Կ . Պոլիս մեկնած է , Ամրդի գումարման անձամբ մասնակցելէ յետոյ :

Պ.

ԿԵՍԱՐԱՑԻՒ ԱՌԱՋԻՆ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԻՒՆԸ
ԵՒ
ԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹԵԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՍՏԱՆԱԼԸ

Կ. Պոլիս թէ՛ իր աշխարհագրական և թէ՛
իր քաղաքական գիրքին բերմամբ բացառիկ
կարևորութիւն մը ունեցած է Հայոց համար,
Օսմաննան տիրապետութեան ենթարկուե-
լէն յետոյ, երբ հոն հաւաքուած են զանա-
զան գաւառներէ Հայեր, որոնք ներքին
գաւառներու հետ առեւտրական և սեղանա-
ւորական յարաբերութիւններ կը մշակէին:

Կ. Պոլիս, իբր մայրաքաղաք կայսրու-
թեան, կը համարուէր սիրտը պետութեան:
Թուրքիոյ Հայոց պետութեան հետ ունե-
ցած յարաբերութեան միակ խողովակը կ.
Պոլսոյ պատրիարքութիւնն էր, որ հետըզ-
հետէ աւելի որոշ կազմակերպութիւն մը և
քաղաքական հաստատուն հիմնարկութիւն
մը կը դառնար:

Կ. Պոլսոյ պատրիարքները ժամանակի
ընթացքին հետզհետէ աւելի կ'ընդարձաւ-
էին իրենց իրաւասութիւնը և ձեռք կը
բերէին աւելի մեծ հեղինակութիւն: Կ. Պոլ-
սոյ Հայ գաղութը՝ իբր պատրիարքութեան
անմիջական ենթակայ, կը ստանար իր

կարգին հեղինակութիւն և ազգեցութիւն
գաւառներու վրայ:

Կ. Պոլսոյ Հայ գաղութը կեղրոն գար-
ձաւ բովանդակ Թուրքիոյ սահմաններուն
մէջ բնակող Հայերուն, շնորհիւ քաղաքին
բացառիկ գիրքին:

Անոր իբր մայրաքաղաք ունեցած քա-
զաքական նշանակութիւնն էր որ քաղա-
քին անուանապէս «պատրիարք» տիտղոսով
այլ սակայն իրականապէս սոսկ եպիսկոպո-
սական պաշտօնով եկեղեցականներուն կու-
տար մասնաւոր գիրք մը՝ մանաւանդ ԺԵ.
գարէն յետոյ, երբ Կ. Պոլսոյ եպիսկոպոսը
իրեն ստորագաս կ'ունենար ուրիշ առաջ-
նորդութիւններ, որոնց հանգամանքը և
իշխանութիւնը կառավարութեան առջեւ
պաշտօնապէս միայն Կ. Պոլսոյ Պատրիար-
քին միջնորդութեամբ կրնար ճշգուիլ:

Կ. Պոլսոյ պատրիարքութիւնը ասով
իրապէս ոչ միայն կ'ըլլար «առաջին ի հա-
սաւարու» կամ «նախապատիւ թեմ» այլ աւելի
բան մը, կրօնական տիրապետութիւն մը:
Իրեն կ'ստորագասուէին նոյն իսկ քաղա-
քականապէս կաթողիկոսներ՝ որոնց հաս-
տաշութեան հրովարտակները Կ. Պոլսոյ
պատրիարքները պիտի ստանային:

Այսպէս Կ. Պոլսոյ Հայ պատրիարքու-
թիւնը կ'ստանար բացառիկ կարևորութիւն

մը և զայն ձեռք բերելու համար չարաշահ ու փառասէր եկեղեցականներու միջև կը բացուէր պայքար մը: Աթոռը յափշտաւ կելու համար ամէն տեսակ անուղիղ միջոցներ կը կիրարկուին, մասնաւորապէս կը տրուի մեծագումար կաշառք և շատքիչ անգամ է որ ժողովուրդին ձայնը լըսելի կ'ըլլայ: Ամենէն ճարպիկը ու ամենէն հարուստը յաճախ կը գրաւէ աթոռը և կը կեղեքէ ժողովուրդը՝ որչափ որ կըրայ:

Հետեաբար գրեթէ միշտ ժողովուրդը դժգոհ էր իր առաջնորդներէն և զանոնք տապալելու տրամադիր:

Ամէն անգամ որ նոր գէմք մը տեսար՝ անօր կը յարէր և կը յուսար զայն ծառայեցնել իր նպատակներուն, գէմ հանելով օրուան իշխանաւորին: Յաճախ յուսախարութիւնը շուտով կը յաջորդէր, վասնզի նորը հինը փնտուել կուտար: Երբեմն այդ հինը վերստին կը բերուէր իշխանութեան կամ նոր մը կը փնտուէր: Այնքան յուսախարութեանց մատնուած էին որ տակաւին չէին կրցած վերջնական ձև մը տալ ու որոշել թէ աթոռը բնիկի մը թէ եկտորի մը, էջմիածնայ եպիսկոպոսի մը թէ կիլիկեան վիճակաւորի մը պէտք է տան: Ամենէն ալ դժգոհ մնացած էին:

Երբ Գրիգոր վրդ կեսարացի կ. Պոլիս հասաւ՝ հազիւ թէ նոր հաստատուած էր էջմիածնայ հեղինակութիւնը կ. Պոլսոյ վըրայ, ուր մինչև Մելքիսեդեկ կաթողիկոսի պատրիարքութիւնը (1599-1600)՝ վանմոմբ անկէ կիլիկիոյ կաթողիկոսի մը՝ Տիրատուր Սուեցի (1596-1599) գրեթէ գերազիւ եղած էր կիլիկիոյ ազգեցութիւնը:

Սոկայն Մելքիսեդեկ կաթողիկոս Գառնեցի և իր ձեռնասունը՝ Յովհաննէս Խուլ կ. Պոլսեցի, որ իրեն յաջորդած էր, յուսախար ըրած էին կ. Պոլսոյ ժողովուրդը ոչ միայն իրենց վարք ու բարքով այլ նաև իրենց դաւանական ըմբռնումներով, այնպէս որ նոր յուսախաբութեան մը մէջ էր ժողովուրդը երբ Գրիգորվ րդ. Կեսարացի, իրը կիլիկիոյ կաթողիկոսին կողմէ յղուած նուիրակ-ժողովարար մը երևցաւ կ. Պոլսոյ մէջ 1601ին:

Իր յայտնութիւնը՝ շուարած ժողովուրդի մը մէջ որ յենարաններ կ'որոնէր իր հաւատքին անայլայլ պահպանութեան համար, պատճառ մը եղաւ որ շատեր իր շուրջը բոլորուին՝ զայն լծակ ծառայեցընելու համար:

Անիկա իր պատրաստութեամբ և մանաւանդ իր կեանքով ու կենցաղով ուշագրաւ երևոյթ մըն էր, վասնզի, ինչպէս

ժամանակակից պատմագիրը կը հաստատէ՝ «իր այր երևելի, զի վարովն կարի պարկեց եր եւ չորակաց, եւ իմաստուրեամբ վարդառ, բանիքուն եւ յոյժ հանձարեղ, վասն որոյ անուանի եր նա ի մեջ աշխարհի, որ առենայն աշխարհ կախեալ կային զննանե» (Դաւթեած, Էջ 366): Ան էր «այր ահարկու եւ յոյժ իշրանիս եւ դժուարահաւան» (Նոյն, Էջ 287) բայց «այր զիտնական նրից եւ արտաքնոց եւ յաղող ախոյշեան լնորդիւն մատուղաց ճշմարտուրեան» (Նոյն, Էջ 11):

Այնպէս որ զարմանալի պէտք չէ թուի որ «Գրիգոր Կեսարացի հազիր թէ Կ. Պոլիս երեցաւ Երուսաղեալի նույրակուրեան պաշօնով, առենիլ շահեցաւ իւր փառաւոր կերպարանով, ճգնաղական կեանիով եւ զիտնական արժանիխով» (Օրմանեան, Աղբաղաբոս, Էջ 2310):

Ժողովուրդը տեսնելով անոր իմաստութիւնը և «վարովն ճգնաւորուրեան», ինչպէս Յակոբ քհ. Կեսարացի կ'ըսէ, ամէնքն միտաքան զինքը պատրիարք ընտրեցին փոխանակ Յովհաննէս Խուլին և «զրեցին առ կարողիկուն Ս. Էջմիածնի ձեռնադրել իւրեանց առաջնորդ» (Յակոբ +հ.):

Գրիգոր Կեսարացի այսպէս դարձաւ Կ. Պոլսոյ պատրիարք և անմիջապէս Կ. Պոլիսէն ճամբայ ելաւ երթալու համար

Էջմիածին և հասաւ Թօգատ, ուր տեսնելով որ Զալալիներու ապստամբութեան պատճառով անկարելի է յառաջանալ, գընաց Սիս Յովհաննէս Այնթապցի կաթողիկոսին (1601-1627) և ձեռնադրուեցաւ «ի նմանէ եպիսկոպոս եւ առաջնորդ Իստամբոլու» (Յակոբ քհ.):

Սիմէոն կաթողիկոս Սոոյ առ Էջմիածնայ Փիլիպպոս Աղբակեցի կաթողիկոս յղած թուղթին (տապ. Էջմիածին 1904ին) մէջ, կը բերէ հատուած մը Գրիգոր Կեսարացիի ձեռագիրէն, որ իր կիլլկիւ ուղեւորութիւնը այլապէս կը պատմէ: Երբեք չըսեր թէ Թօգատէն ճամբան փոխած է և Սիս գացած է, փոխանակ էջմիածին երթալու:

Այլ ինչպէս կը հասկցուի՝ Երուսաղէմի պատրիարքին համար իր կատարած հանգանակութեան արդիւնքը Կիլլկիոյ կաթողիկոսին տանելու համար հոն գացած ցոյց կուտայ ինքզինքն: Ահա իր բառերը.

«Ես անարժան Գրիգորս, պիտակ անուամբ կոչեցեալ վարդապետ և պատրիարք, յորժամ ի կոստանդնուպոլսոյ եկի ի Կեսարիա և հարկ եղեւ ինձ գնալ ի Բերիայ այսինքն Հալէպ, վասն Երուսաղէմայ նուրիակութեան, զոր յառաջագոյն կամոք և միաբանութեամբ Տէր Աղարիա կաթողիկոսին և վարդապետին Հայոց Տէր Ղու-

կառու^(*) և Տէր Սրապիոնի և Տէր Դաւիթ եւ պիսկոպոսացն^(**) որ յանձն արարին (=յանձն առին) զծառայութիւն նուիրակութեան ոուրբ երուսաղէմայ, զոր կատարեցի իսկ զնոյն մատակարարութիւնն և ի գնալն կամեցայ անցանել ընդ երկիրն կիլիկեցւոց վասն այսքան պատճառանց, նախ՝ երկրպագութիւն Առուր Լուսաւորչի Աջոյն, երկրորդ՝ իտեսութիւն Ցովհաննէս [Նորընծայ] կաթողիկոսի տանս կիլիկոյ. վասն համազելոյ զսա ի խաղաղութիւն. զի Տէր Յովհաննէս վարդապետն ի Սիսն է ձեռնադրեալ կաթուղիկոս և Պետրոս վարդապետն ի Հալէպ և այսպէս երկպառակութիւն անկեալ էր ի մէջ ինքեանց»:

Սրդարև 1601ին Պետրոս Կարկառեցի և Յովհաննէս Այնթապցի կը մաքառէին Կիլիկոյ աթոռին շուրջը (Դարձանալցի, էջ 329-331) և կ. Պոլսոյ պատրիարքի հանգամանքով Գրիգոր վրդ. Կեսարացի պարտաւոր էր միջամտութիւն մը ի զործ զնել: Գրիգոր Կեսարացի հազիւ մէկ տարւուան պատրիարք ուրեմն գնաց Կիլիկիա:

(*) Դուկաս վրդ. Կեղեցին կամ Խորենացին է ապահովաբար, որ ուսուցիչն էր Սրապիոնի եւ մեռած է 1602ին:

(**) Էջմիածնայ հրատարակութեան «Եպիսկոպոսին»-ը սրբազրած եմ «Եպիսկոպոսացն»-ի հիմնուելով Արեւելեան Մամուլի (տես 1890, էջ 471, 517 եւ 568) մէջ կատարուած այլ հրատարակութեան մը, որ անծանօթ մնացած է հրակարակի Յուսիկ Եպիսկոպոսի:

Ինքն կը պատմէ շարունակելով իր գիրը.

«Ի թուականիս Հայոց ՌԾԱ (=1602) մայիս իթեկեալ հասի ի Կիլիկեցւոց գաւառու. ի գլուեակն, որ կոչի Վահկայ, զի անդ էր ամարայնոց կաթողիկոսարանի, եւ ի տեսանել զմիմեանս ոչ սակաւ ուրախութիւն եղեւ մեզ և այլ քըցիստոնէից, և եղեւ մնալ մեզ անդ ԱՅ օր, մայիսի իթ օրէն մինչեւ ի յունիսի իլ օրն, և ժողովեցան առ անարժանութիւնս իշխանազունք և ամենայն գլխաւորքն ժողովրդեան տանս Կիլիկեցւոց և աղաչէին՝ վասն Աստուծոյ ուղիղ գատաստան արա ասելով, ըստ կանոնաց և ըստ հայրենի հրամանաց և աւանդութեանց տանս Հայոց»:

Գրիգոր Կեսարացի իրը գործնական մարդ, ինչպէս են առհասարակ բոլոր կեսարացիք, անշուշտ եպիսկոպոսութիւնը ձեռք բերելու համար «ետու ձեռազիր վկայական ի ձեռս նոցա» կ'ըսէ, հաստատելու համար Կիլիկոյ աթոռին օրինականութիւնը և ընդհանրականութիւնը: Անիկա կը վկայէ թէ՝

«Ճունն Կիլիկեցւոց հաստատութեամբ ունի զաթոռ կաթուղիկոսութեան մինչեւ ցայժմ և է այժմ նորընծայ կաթուղիկոս Տէր Յովհաննէս, որպէս և մեք ձեռնադրեցաք և տուաք զվայական թուղթու ի ձեռն նորա, որ և հնազանդքն այսմ աթոռոյու օրհնեսցին յԱստուծոյ և ամենայն սրբոց նորա և ի մէնչ, ամէն: իսկ անհնազանդքն և հակառակողքն և թշնամիքն

այսմ սրբոյ աթոռոյս գատապարտիցին յԱռտուծոյ և յամենայն սրբոց նորա և անիծեալք լիցին ի կեանս և ի մահ. և չունի ոք իշխանութիւն այլ և այլ ասելոյ այս սրբոյ կուսաւորչի աթոռոյս, ոչ ի մերոց և յօտարաց, իսկ եթէ ընդդիմանան բանիւք կամ թղթով կամ այլով իւիք, անիծեալ լիցին կրկին անդամ յԱռտուծոյ և յամենայն սրբոց նորա, իսկ ընդունողքն սորա օրհնեալ լիցին յԱռտուծոյ և յամենայն սրբոց նորա և ի մէնջ» (տե՛ս, նոյն էջ 61-62):

Եթէ այս ինքնագիր տողերուն պէտք է հաւատ ընծայել, Գրիգոր վրդ. Կեսարացի բնաւ էջմիածին երթալու մտաղրութիւն չէ ունեցած, այլ ուղղակի Կեսարիոյ ճամբով գացած է Սիս և հոն ոչ միայն ճեռնադրուած է եպիսկոպոս՝ այլ և խոստացած է հնագանդութիւն կիլիկիոյ կաթողիկոսին:

Իր եղբօրորդին՝ Յակոբ քհ. Կեսարացի, որ իր հօրեղբօր կենսագրութեան մէջ տարբեր պատմած է, և էջմիածին երթալու ճանապարհէն արգիլուած՝ Սիս գացած ցոյց տուած է զինքը, հաւանօրէն այս կարկտանը յարմարցուցած է պատմութեան առջև արդարացնելու համար Գրիգոր կեսարացին, որ հակառակ իր հանդիսաւոր խոստումին և յայտարարութեան և նոյն իսկ անէծքներուն, քիչ յետոյ էջմիածնայ աթոռին յարեցաւ՝ երբ հոն բազմեցաւ իր

ուսուցիչն Սրապիոն Ուռհայեցին և ապա իր աշակերտը՝ Մովսէս Տաթեացին:

Գրիգոր վրդ. Կեսարացի, հակառակորդ Մելքիսեդեկ կաթողիկոսի և անորձեռնասուն Յովհաննէս Խուլին, արդէն բնաւ հաւանական չէր որ զիջանած ըլլար անկէ ձեռնադրութիւն ստանալու, մանաւանդ երբ ինքն իբր կիլիկիոյ աթոռին թեմական և Աղարիա կաթողիկոսէն դրկուած Սիսի կապուած էր և իբր այն՝ արդէն պատրիարք ընտրուած էր:

Հետեաբար հաւանական չէր որ Կ. Պոլսոյ ժողովուրդը էջմիածնայ կաթողիկոսին զիմած ըլլար և ինքն ալ այդ մտքով ճամբայ ելած ըլլար:

Իրողութիւնը՝ իր մանրամասնութիւններուն մէջ որտնք նոյն իսկ իր գրչով կը պատմուին՝ ասկէ տարբեր եղբակացութեան մը չեն կրնար հասցնել:

Գրիգոր վրդ. Կեսարացի, այսպէս 1602 մայիս 29էն մինչև յունիս 28, երեսուն և մէկ օրերու միջոցին, ձեռնադրուեցաւ «Եպիսկոպոս եւ առաջնորդ Ստամբոլու» ըստ Յակոբ քհ. Կեսարացիի և «ի վերայ Ստամբոլու պատրիարք» ըստ Սիմէոն Սոոյ կաթողիկոսի թուղթին (էջ 66):

Հ. Գրիգորիս վրդ. Դալէմքեարեան և անշուշտ հիմնուելով այս վկայութեանց վը-

ըայ ինքն ալ կը հաստատէ թէ ան ձեռանագրուած է «Եպիսկոպոս և առաջնորդ կ. Պոլսոյ» (Կենացքանութեան Ա. 1554-1822, էջ 4):

Հետեւաբար Գրիգոր վրդ. Կեսարացի ձեռնագրուած է Եպիսկոպոս կ. Պոլսոյ և ոչ թէ Կեսարիոյ վրայ, ուր պատրիարք ընտրուելէն յետոյ 1602ին գացած է, կիւմիկիա երթալու համար անկէ անցնելով:

Ուրեմն հաւանօրէն Գրիգոր վրդ. Կեսարացի 1602ին տակաւին ձեռք չէր բերած Կեսարիոյ աթոռը, ուր իր պատրիարքութենէն վանուած շրջաններուն գացած է:

«Սեպիական վիճակն իւր Իստամպոլ» (Յակոբ քհ. Կեսարացի) բացատրութիւնը այս կերպով կ'արդարանայ: Զարմանալի է որ Առաքել Դաւրիժեցի, քսան և հինգ տարի յետոյ 1629ին կը հաստատէ թէ դեռ վարդապետ էր և անոր հակառակորդներէն՝ Արիստակէս վրդ. Խարբերդցի իբր թէ ասոր համար իւնաստանի առաջնորդ Նիկոլեպս. Թորոսովիչը կը թելադրէ չհնազանդիլ կամ կարեռութիւն չտալ անոր բանագրանքին, ըսելով թէ «դու եպիսկոպոս ես և նա վարդապետ՝ չունի իշխանութիւն ի վերայ քո» (Առաքել Պատրիարքիչեցի, էջ 370): Այս առեղծուածը կը մեկնէ Բարդէն

Մ. Վ. Պ. Կիւլէսէլեան (այժմ կաթողիկոս Կիւլիկիոյ) Վարդապետական ասովի հանները Հայ Եւ Հեղեցւոյ մէջ յօդուծաշարքին մէջ (Լոյս, 1906 էջ 1184), ուր փաստացի կ'ապացուցանէ թէ Առաքել Դաւրիժեցի վարդապետութիւնը և եպիսկոպոսութիւնը կ'անջատէ իրարմէ, և Գրիգոր Կեսարացի, ինչպէս կ'երևայ, իբր վարդապետ կը բանադրէ Նիկոլ հապուր որ վարդապետական աստիճան չունէր և արեղայ էր երբ եպիսկոպոս ձեռնագրուեցաւ:

Ամէն պարագայի մէջ հարկ է ըսել թէ Գրիգոր Կեսարացի սիրած է յաճախ կոչուիլ «Վարդապետ», վասնզի այն ժամանակներու համար վարդապետութիւնը իբր շրնորհի և իբր կարտղութեան տիտղոս աւելի բարձր նկատուած էր և առանց վարդապետական աստիճան ստանալու եպիսկոպոսացողներ բազմաթիւ էին:

Ե.

ԻՐ ՊԱՅՔԱՐԸ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ

Գրիգոր Կեսարացի Սիսէն մեկնեցաւ 1602 Յունիս 28ին և եկաւ կ. Պոլիս, իր աթոռը: Այդ օրերուն ինչպէս բովանդակ պետութիւնը նոյնպէս կ. Պոլիս կը գըտնուէր տագնապալից վիճակի մը մէջ, Օս-

մանեան կայսրութիւնը նոյնիսկ քայքայ-
ման աստիճանին հասուցած մեծ շփոթու-
թեան մը հետեանօք, որ բոլոր Անատու-
լուի բնակչութիւնը յուզումի մատնած և
զանոնք հարկադրած էր մեծ զանգուած-
ներով ապաստանելու կ. Պոլիս և անոր
մերձաւոր շրջակայքը, որոնք համեմատա-
բար անդորր մնացած էին:

Այդ մեծ շփոթութիւնը ձելալի կոչ-
ուած ասպատակներու, ապստամբներու և
աւազակներու յուզակահարութիւններն ու
ըմբոստութիւններն էին, որոնք բոլոր Փոքր
Ասիան անապահովութեան մատնած էին և
Հայաստանէն մինչեւ Կեսարիա, Գոնիա և
նոյնիսկ Քէօթահիա իրենց տիրապետու-
թեան ենթարկած էին:

Այս աւազակներուն անգթութիւննե-
րէն և կողոպուտներէն խոյս տալու համար
հազարաւոր Հայեր, ուրիշներու հետ ա-
պաստանեցան կ. Պոլիս, Ռումելի և Եալո-
վայի և Նիկոմիդիոյ կողմերը:

Եկուորներու այս բազմութիւնը կ. Պոլ-
սոյ Հայ գաղութին մէջ առաջ բերաւ նոր
պայքար մը, բնիկներու և եկուորներու կը-
ուիւ մը, որ մեծ համեմատութիւններ առաւ:
Քրիզոր վրդ. Կեսարացի, իբր պատ-
րիաք, այս տագնապալի և շփոթ օրերուն
մէջ, չէր կընար խաղաղ ժամանակամիջոցի

մը արդիւնաւորութեամբ գործել, և մաս-
նաւորապէս իր խառնուածքով՝ անմասն
ու վեր մնալ ամէն տեսակ պայքարներէ:
Հետեաբար իր եռանդուն բնաւորութեամբ
և աշխոյժովը նետուեցաւ կ. Պոլսոյ յու-
զումնալից յորձանքին մէջ և պայքարի
կեանք մը ունեցաւ: Դժբախտութիւն մըն
է որ իր գործունէութիւնը ներկայացնող
անաչառ պատմիչ մը չկայ: Իր աշակերտը
և միանգամայն եղբօրորդին Յակոբ քհ.
Կեսարացի, յիշատակարանի մը մէջ շատ
համառօտ տողերով — որոնք բաւական ալ
շփոթ են — զայն կը ներկայացնէ՝ աւելորդ
է ըսել՝ շատ մեծ գովեսաներով:

Ժամանակակից երկու պատմիչներէն
Առաքել Դաւրիժեցի, Գրիգոր վրդ. Կեսա-
րացիի գործունէութեան շրջանակէն շատ
հեռու միջավայրի մը մէջ ապրած, միշտ
լաւ վերաբերում, յարգալից արտայայտու-
թիւններ ունեցած է Գրիգոր վրդ. Կեսա-
րացիին համար: Իր տեսութիւնները մեզի
համար անոր համար աւելի մեծ կշիռ ու-
նին որ անիկա ուղղակի շփում չէ ունե-
ցած Գրիգոր Կեսարացիի հետ և չէ խառ-
նուած անձնապէս ժամանակակից զէպքե-
րուն, և հետեաբար անձնական տեսակէտ-
ներ չեն պղտորած իր միտքը: Միայն ցա-
ւալի է որ իր տեղեկութիւններ շատ սահ-

մանափակ ու քիչ են Գրիգոր Կեսարացիլու գործունէութեան մասին:

Միւս պատմիչը՝ Գրիգոր Դարանաղցի շատ ընդարձակ ծանօթութիւններ և մանրամասնութիւններ ունի իր մասին, վասընդի ապրած է ճիշդ այն միջավայրին մէջ ուր Գրիգոր Կեսարացի գործած է: Սակայն շատ հեռու է անկողմնակալ պատմիչ մը ըլլալէ, վասնդի անձնապէս խառնուած է այդ գէպերուն զորս կը պատմագրէ: Ինքն մասնակցած է պայքարի և Գրիգոր Կեսարացի պատրիարքին հակառակորդներուն հետ գործակցած: Հետեւբար իր արտայատութեանց մէջ անձնական կիրք ու զգացում զրած է շատ անգամ Կեսարացին կ'որակէ այնպիսի ածականներով որոնք իր ներքին մաղձը և թոյնը կը մատնանշէն: Ան ի գէպս և յանդէպս Կեսարացին կը կոչէ «անհամզիս», նենզամոն և գոռող բարով», «քռնաւոր վիշապ», «անյագ գայլ», «վիտամոր», «զավանացեալ», ևայլն, անտեղի և անվայել մակդիրներով:

Այս ծանօթութիւնները հարկ է միշտ ի մտի ունենալ, վասնդի յաճախ կարգ մը գէպերու համար, չունենալով ուրիշ աղբիւր ստիպուած պիտի հետեւինք Դարանաղցիի տեղեկութիւններուն, որոնք միշտ գունաւորուած են, ինչպէս ըսի:

Գրիգոր վրդ. Կեսարացի Սիսէն կ. Պուլս գառնալէն յետոյ, ըստ Յակոբ քհ. Կեսարացիի, «անդ արար բազում ուղղութիւն»: Ասիկա կը նշանակէ թէ Գր. վրդ. Կեսարացի կանոնաւորութիւններ մտցուցած է: Սակայն անոնք ի՞նչ էին: Այս մասին ոչ մէկ տեղեկութիւն ունինք: Իր առաջին պատրիարքութեան ժամանակին վրայ, ուրիշ ծանօթութիւն ալ չկայ, ոչ Դաւրիժեցիէն և ոչ Դարանաղցիէն աւանդուած:

Սակայն կրնանք խորհիլ թէ այդ ուղղութիւնները ուրոնց կ'ակնարկէ Յակոբ քհ. Կեսարացի ուրիշ բան չէր եթէ ոչ սրբագրութիւնները այն խանգարումներուն, ուրոնք առաջ բերած էին Հայ Եկեղեցիին մէջ, անոր պաշտօնեաներէն ոմանք, զանգան նկատումներով և գուն ուրիշ համոզումներով յայտնի կամ ծածուկ յարելով Կաթոլիկ Եկեղեցւոյն և Հռոմի հպատակութիւն յայտնելով:

Ժամանակին երկու կաթողիկոսները, Դաւրիթ Վաղարշապատցի՝ 1605ին և 1607 մայիս 13ին դաւանութեան թուղթ տուած էր Հռոմի (ՀԱ. 1934, էջ 241), իսկ Մելքիսեդեկ Դառնեցի, 1610 մայիս 15ին հաւատոյ դաւանութեան թուղթ մը զրկած էր Հռոմ, ժամանակին ամենէն յայտնի, գործօն և ուսումնական գէմքերէն, Վանի

նախկին առաջնորդ Զաքարիա եպս. վանեցիի միջոցաւ, որ նոյնպէս կաթոլիկութեան հակամէտ էր:

Իսկ Յովհաննէս Առւլ, կ. Պոլսոյ ատենին պարիարքը, նոյնպէս յարած էր այս համոզման և այսպէս ծնունդ առած էին դարձեալ, ինչպէս երբեմն, երկու զպրոցներ, աւանդապահներու և նորասէրներու, կամ հին բառերով՝ արեելեաններու և աղնաբաններու, որոնք իրարու դէմ կը մաքառէին:

Եկեղեցականներու այս պառակտումը հաւատացեալներու մէջ ալ արձագանք զըտած էր և ժողովուրդը ևս բաժնուած էր երկութի:

Երբեմն մէկ և երբեմն միւս կողմը կը զօրանար և կը յաջողէր իր մարդը պատրիարքական աթոռ բարձրացնել:

Հետեաբար պատրիարքական աթոռին շուրջը մղուած պայքարներուն շարժառիթները ժիշ. դարուն երկու առանցք ունէին, մին բնիկներու եկուորներու պայքարը, և միւսը՝ աւանդապահներու օտարասէրներու մաքառումը:

Գրիգոր վրդ. Կեսարացի՝ իբր աշակերտը Սրապիոն Ուռհայեցիի, կը ներկայացնէր ժամանակին եկեղեցականներու մէջ գրեթէ աւանդապահներու գլխաւորը

կամ պետը, որ Հայ եկեղեցւոյ սկզբունքներուն անվթար պահպանութեան համար կը պայքարէր իր բոլոր ուժով: Թէ ի՞նչ միջոցներ կիրարկեց իր գաղափարներուն յաղթանակը ապահովելու համար կեսարացիներու յատուկ յամառութեամբ ու կորովով օժտուած այս պայքարող եկեղեցականը, դժբախտաբար մեզի յայտնի չէ, սակայն յայտնի է թէ անիկա կարի խիստ ու գաժան եղած է իր հակառակորդներուն կամ անոնց դէմ որոնք օտարութի գաղափարներու արձագանք կ'ըլլային:

Իր բուռն միջոցները ապահովաբար իր թշնամիները պէտք է գրգռած ըլլան իրենց կարելին ընելու որպէսզի զայն տապալեն, անշուշտ օգտուելով ժամանակին յուզումնալից վիճակէն:

Արդարեւ հակառակ սովորական ցուցակներու, որ իր պաշտօնավարութիւնը կ'երկարեն մինչեւ 1610, Դարանաղցիի գրուածներէն կ'երևայ թէ, ամբողջ Անատոլուն տակն ու վրայ ընող Ճելալիներու շփոթութեանց և սաստիկ սովին և մանաւանդ Անատոլուի բնակչութեան գունդ առ գունդ և ստուար բազմութեամբ դէպի մայրաքաղաք և շրջակայքը խուժած այդ շրջանին, այդ ընդհանուր յուզումներուն մէջ, ինչպէս կ'երևայ, Գրիգոր վրդ. Կե-

սարացի ալ վտարուած է կ. Պոլսոյ աթոռնէն կամ կամովին զայն թողած է 1605ի ատենները և գացած է Կեսարիա, ուր կը գտնենք զինքը «վերատեսուչ» տիտղոսով 1607ին:

Մեսրոպ եպս. Նշանեան (տես, Գրիգոր Դարանացի, էջ 11թ) իրաւամբ կ'ենթագրէ թէ 1605ի գարնան Գրիգոր վրդ. Կեսարացի պէտք էր բացակայ եղած ըլլար կ. Պոլիսէն, վասնզի Դարանազցին երբ այդ օրեւուն Կաֆայէն կ. Պոլիս կը դառնայ, առիթ չունենար զինքը տեսնելու և 1607ին կը գրէ թէ «դեռ չեափ տեսել զինքն» (Դարանացի, էջ 117):

Զ.

ԿԵՍԱՐԻՈՅ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԻՒՆԸ

Կեսարացի կ. Պոլիսէն հեռանալէն յետոյ գացած է իր ծննդավայրը, ուր մնացած է մինչեւ 1607ի վերջին ամլումերը (Սեպտեմբեր-Հոկտեմբեր), «որչափ կ'երեւայ ոչ իր պատրիարք» (Հ. Գր. Գալէմքեարեան, Կեսարացիուններ, Ա. էջ 3):

Այս ժամանակամիջոցին իր հայրենակիցները հաւանօրէն իրեն կը վստահին թեմին առաջնորդութիւնը կամ իբր այն կ'ընդունին զինքը:

Այդ թուականներէն մեզի հասած են յիշատակարաններ, ուր ինքը կը յիշուի իբր առաջնորդ կամ վերատեսուչ կեսարիոյ:

Իր կեսարիա գտնուած ատենն է որ Տիբրէքիրի մէջ կը վախճանի Սրապիոն, Գրիգոր ժդ. հրաժարեալ կաթողիկոսը և իր մեծ ուսուցիչը (1606 Ապրիլ 26) և այս առթիւ ինքն կը խմբագրէ կեսարիոյ մէջ Գանձ մը (Տաշեան, Ցուցակ, էջ 732):

Այս մահուան պատճառով խորապէս ազդուած ամթեցիք, որոնք մօտէն կը ճանչնային զԳրիգոր վրդ. Կեսարացին՝ իրենց Առաջնորդին եւ Աւագ Վարդապետին անդրանիկ սանը, — որ ինչպէս տեսնուեցաւ հաւանօրէն իրենց մէջ ապրած էր մօտաւորապէս տասը երկար տարիներ — զինքը կը հրաւիրեն միսիթարելու համար իր ուսուցիչին սգաւոր հօսը:

Գրիգոր վրդ. Կեսարացի, որ այս միջոցին հրաւէր ստացած էր կ. Պոլիսէն, փոխանակ անձամբ երթալու Ամիթ, անոնց թուղթ մը կը գրէ և կը խոստանայ կ. Պոլիս՝ «ոչ վասն պատրիարքութեան որպէս նոյայ կալին, այլ վասն հաշտութեան, որպէս ես կամին» երթալէ յետոյ գառնալ Ամիթ եւ իրենց խնդրանքը կատարել:

Ահա այդ թուղթը.

«Եւ ընդ օրհնութեանս ծանուցումն լիցի սիրելեացդ մերոց, զի յորժամ լուսաք զբաւ-թալից համբաւն որ վասն խաւարմանս Արե-գականն մերոյ, յայնժամ կամէաք առ ձեզ դալ, յողջագուրել զշիրիմ սուրբ նշխարաց նորա, եւ ի միսիթարել զորբացեալ զորդիստ նորա, բայց ոչ կարացաք դալ վասն դժուա-րութեան ճանապարհն, որ յաղագս ասպա-տակաց եւ աւազակաց։ Այլ ողբերգական եւ միսիթարական թուղթս գրեցաք՝ երիսնամակս եւ առաքեցաք առ ձեզ, թէպէտ ոչ կատա-րելագոյն, այլ գուզնաքեայ։ զի կամիմք մեք ինքնին գալ եւ միսիթար(ել) գանդ։ թէպէտ անմիսիթար է սուրբն մեր։ Բայց այժմ թո-ղում պատգամաւորս եւ միջնորդս արկանե-լով, թէպէտ մեք ոչ կամեցաք զառաջինն, այլ սոքայ ժտելով ոչ միանդամ կամ երկիցս, այլ բազում անդամ առաքելով առ մեզ արս հաւատարիմս հանդերձ ձեռագրովք կնքելովք յամենայն ժողովրդենէ նոցա։ եւ մեք տեսաք զշերմեռանդ սէրն եւ դկատարեալ զղջումն սոցա եւ ոչ կարացաք ընդդիմանալ սոցայ։ Զի ես պատրաստեալ էի որ ձմեռս գայի յԱ-միթ զՑայտնութիւնն ի մէջ ձեզ առնէի^(*)։

(*) Այսինքն Սրապիոնի մահէն (1606 Ապրիլ 26) յետոյ առաջին ծնունդը, որ էր 1607 Յունուար, եւ կը խոստանայ 1607ի Սեպտեմբերին հոն ըլլալ, Կ. Պոլիսը խաղաղեցնելէ յետոյ։ Հ. Ներսէս Վրդ. Ալին-եան չեմ զիտեր ինչո՞ւ այս Թուղթին թուականը կ'ենթադրէ 1608 եւ 1608 Դեկտեմբերին Կեսարացին Կ. Պոլիս հասած կ'ենթադրէ, մինչ, վաւերականո-րէն 1607 Հոկտ. 25ին եւ 1608 Սեպտ. 10ին Կեսա-րացին Կ. Պոլիս ըլլալը զիտենք։

բայց այժմ ի կոստանդնուպաւելոէ եկին առ մեզ վերստին հրաւիրակը յուժգնայգոյն քան զա-աւաջինսն ստիպեն զմել գնալ առ նոսայ։ Վասն սրոյ կամ եղեւ մեզ գնալ բայց ոչ վասն պատրիարքութեան, որպէս նոքայ կամին, այլ վասն հաշտութեան, որպէս ես կամիմ։ Ըստ Տեառն թէ՝ Թող զպատարագն քո ի վե-րայ սեղանոյն եւ երթ նախ հաշտեաց ընդ եղբաւրն։ Եւ յետ այնորիկ դալ ի յԱմիթ։ Մեր կամքն այս է որ զԱստուածածինն կամ զԱստր Խաչն ի յԱմիթ առնեմք, եթէ Տէր կա-մեսցի եւ առաջնորդեսցէ։ Ողջ լերուք ի Տէր» (Զեռ. Էջմիածնի թիւ 610. հրատ. Հ. Ն. Ակին-եան, ՀԱ. 1933, էլ 166):

Նոյն օրերուն (1607 Նոյ. 28ին) «ի Քա-ղաքն Կեսարիա, ի դրուե սրբոն Սարգսի զօ-րալարին» կը զրէ ուրիշ թուղթ մըն ալ «առ ալենայն հաւատացեալսդ Քրիստոսի որ ի մայրափառակն յՈւրփա», ողբալու համար իր ուսուցիչին մահը։ Եթէ Ամիթ աթոռն էր Սրապիոնի, Ուրֆան ալ ծննդավայրն էր, ուր այնքան յարգանք և սէր կը վայելէր Սրապիոն։

Գրիգոր Կեսարացի ինչպէս Ամթեցի-ները նոյնպէս Ուրֆացիները միսիթարել պարտականութիւն կը համարէր, և որով-հետեւ իրեն կարելի պիտի չըլլար անձամբ այդ պարտքը կատարել, գրով կ'ընէր։

Այս գիրին մէջ ինքզինքն կը կոչէ «Աս-տուծոյ եւ Յիսուսի Քրիստոսի նուաս ծառաց

Գրիգոր սոսկ անուանքը վարդապետ որ կոչեցեալ վերաբեռնչ մայրաբաղավին Կեսարիոյ» (Տաշեան, նոյն, էջ 732):

Միայն կէտ մը կայ որ կ'արժէ լուսաբանել: Այս թուղթին համար ծանօթութեան մը մէջ լսուած է թէ «զրեցաւ միաբարական նաևնկա ի թվականին Հայոց ՌԾԶ (= 1607) հոոի ամսոյ ի Ժ եւ լուս Հոռոմակցոցն նոյենքեւ ամսոյ ի իմք, յաւուր շարարու յիններորդ ժամու ի բաղանի Կեսարիա, ի դրուն սրբոյն Սարգսի Զօրավարին», ինչ որ սխալ պէտք է ըլլայ, վասնզի Գրիգոր վրդ. Կեսարացի 1607 Հոկտ. 25ին եթէ Կ. Պոլիս էր, ինչպէս կը հաստատէ Դարանազէի, (տե՛ս էջ, 124), անկարելի է որ 29 նոյեմբերի օրը Կեսարիա գարձած ըլլար կրկին:

Հաւանական է ընդորինակութեան թըլւականը համարել այս թուականը:

1607ին Գրիգոր Կեսարացի Կ. Պոլիս էր և հոն նոյն իսկ պատրիարք գարձած անշուշտ, տեղացիներու ստիպումով:

Ինքն որ Կ. Պոլիս գացած էր միայն խաղարարութեան համար, իր վրայ կը պահէր Կեսարիոյ առաջնորդութիւնը, ուր ունէր օգնական մը կամ ժամանակին սովորութեան համաձայն աթոռակից մը, այս ինքն մէկը՝ որ հաւասար իրաւունքով կը վարէր առաջնորդական պաշտօնը:

Այդ ժամանակին համար ասիկա անսովոր ձև մը չէր: Եջմիածնի կաթողիկոսը ունէր մէկէ աւելի աթոռակիցներ: Կիլիկիա նմանապէս: Երուսաղէմ ևս նոյն ձեւով երբեմն կառավարուած էր: Կ. Պոլիս նոյնպէս, եթէ ոչ նոյն՝ գէթ անոր մօտ ձեւեր ընդգրկած էր:

Դրիգոր վրդ. Կեսարացի ալ իր ծննդավայրէն բացակայութեան շրջանին համար այս գրութիւնը կիրարկած կը թուի. Մարտիրոսանուն եպիսկոպոս մը իրեն օգնական առնելով, ինչպէս կը հասկցուի Շարակնոցի մը յիշատակարանէն, ուր կ'ըսէ թէ «անկ եղեալ կատարեցաւ աս ի մայրաբաղավակապարովիայ, որ և Կեսարիայ Հայֆն առաջին եւ միւս անունն որ և Մաշակ: Ընդ հովանեաւ սուրբ Սարգսի եւ սուրբ Աստուածածնի եւ այլ սրբոց, որ աս կան ի օգնութիւն քրիստոնէից: Արդ զրեցաւ աս ձեռամբ անարժան գրչի Յակոբ բարուղարի եւ ի բականական մեռում հայկական տումարի ՌԾէ (= 1608) մայիս ամսոյ ԻԶ. աւրե Եշ.ի եւ ի կարուղիկոսութեանն Սայ Տեսոն Յովհաննիսի եւ յաւացնորդութեան բաղաքիս բազ եւ արիւաբունապետին Գրիգոր վարդապետի եւ Մարտիրոս եպիսկոպոսին» (Տաշեան, Մայր Յուղի, էջ 525-526):

Է.

ԿԵՍԱՐԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՊԱՏՔԻԱՐՔ
(1607 — 1609)

Կ. Պոլսոյ հայութիւնը այդ թուականին կ'ապրէր խառնակութեան մը մէջ։ Ճելալիներու ապստամբութեան հետևանօք բոլոր ներքին գաւառներու բնակչութիւնը՝ ապաստանած էր կեանքի ապահովութեան համար կ. Պոլիս և անոր շուրջը։

Դարանազցի, որ մէկն է անոնց, որ իր բնիկ գաւառին բնակչութեան հետ կ. Պոլիս և անոր շուրջը ապաստանող բազմութիւններու հետ այս կողմէրը ինկած և անոնց հետ զբաղած է, շատ մանրամասն նկարագրած է այն տառապանքները՝ զոր այս առթիւ կրած է ժողովուրդը։ Միայն թէ ինքն թիւերու ճշգրտութեան և կանոնաւոր գասաւորութեան մը խնամք տարած չըլլալով իր ժամանակագրութեան մէջ, կարելի չէ պայծառ եզրակացութիւններ հանել իր գրածներէն։

Շատ որոշ կը տեսնուի սակայն՝ թէ իր օրերուն կ. Պոլիս խոնուող գաղթականներուն և բնիկներուն միջն մեծ վէճ ու պայքար կար, որուն ինքն ալ իրը գաւառնե-

բէն եկող զանգուածներու մարդը մասնակցած էր։

Սիմէռն դպիր Լեհացի, որ 1608 Սեպտ. 10ին կ. Պոլիս հասած է, և հեռու մնացած իբր այցելու կամ անցորդ այդ ներքին վէճներէն, մի քանի տողերու մէջ շատ աւելի յստակ գաղափար մը կու տայ կ. Պոլսոյ Հայոց կացութեան մասին։

Իր Ուղեգրութեան մէջ անիկա կ'ըսէ թէ անոնք ունէին այդ թուականին միայն հինգ եկեղեցիներ, երեքը՝ Վլանկայի մէջ, Ս. Նիկողայոս(*) , Ս. Աստուածածին(**) և

(*) Հիսար-Ծիպի կը գտնուէր, այժմ անհետացած։

(**) Գում-Գաբուի Ս. Աստուածածին արդի Մայր Եկեղեցին, որուն շինութիւնը 1610ին իր թէ կատարուած էր Յովհաննէս Խուլէն, ըստ Գրիգորիս կրտ. Գալէմբարեանի (տե՛ս Անհապացուրիւններ Ա. էջ 38-39) Թաղէսու Միհրդատեանցի 1718ին զրուած յիշատակագրէն քաղելով տուած տեղեկութեան համաձայն, որ կը կորսնցնէ իր արժէքը Սիմէռն դպիր Լեհացիի ականատեսի վկայութեամբ։ Բիւզանդ թէ եան (Պատմութիւն Ճիւանդանոցի, էջ 48) արձագանք կ'ըլլայ աւանդութեան մը՝ որուն համաձայն Մայր Եկեղեցին շինուած է Սուլթան Ահմէտ Ա.ի աստին (1603-1617), որ մասամբ կը համաձայնէր Միհրդատեանցի տեղեկութեան, սակայն ի հարկէ մի քանի տարի գոնէ առաջ տանելով շինութեան թուականը 1610էն, որպէսզի կարենար 1608ին Սիմէռն դպիր Լեհացի տեսնալ զայն։

Ս. Սարգիս^(*), մէկը՝ Պալաթի մէջ^(**) և
մէկը Սուլու Մանասդրի (Սամաթիա) մէջ՝
Ս. Գէորգ:

Հստ Սիմէռն դպիրի՝ հազիւ 80 տուն
տեղացի հայեր կային այն ատեն կ. Պոլսոյ
մէջ, իսկ «եկուոր եւ պանդոխ» 40,000 տու-
նէն աւելի կ. Պոլիս, Ղալաթիա, Սկիւտար
հաստատուած, ձելալիներու պատճառով
(ՀԱ. 1932, էջ 468)

Ժողովուրդին հետ հոգեոր պաշտօն-
եաները ևս համախմբուած էին կ. Պոլիս,

(*) Զինիլի-Համամ կը գտնուէր, այժմ անհետացած:

(**) Նշանակելի է որ Պալաթի եկեղեցւոյն ա-
նունը չէ նշանակած Սիմէռն դպիր Լեհացի: Անշուշտ
շատ հասկնալի է թէ այն Պալաթի Հայոց արդի Ս.
Հրեշտակապետը չէր, քանի որ անիկա Հայոց յանձ-
նուած էր՝ ըստ Դարանաղդի՛ 1631ին, ըստ Երե-
միա Զէլէպի ժամանակագրութեան՝ 1636ին, եւ
ըստ Սարգիս դպիր Յովհաննէսեանի Տեղագրութեան՝
1628ին: Խոկ Օրմանեան պատրիարքի սեփական ծե-
ռագրի մը մէջ ես տեսած եմ սա տղերը՝ որ հա-
ւանականորէն ամէնէն ծղագոյնն է: «Ի բուականիտ
Հայոց 1078 (= 1629) փերվարի 23 Դօ.ի ի բագաւո-
րութեան Սուլթան Մուրատի Քս. Ա. պարգեւեաց մեզ
Ս. Հրետակապես եկեղեցին որ է՝ ՚ի պալատու բաղնի,
պուղարիկ կոչեցեալ յունարէն»: Արդ, Պալաթի եկե-
ղեցին, զոր Սիմէռն դպիր կը յիշէ, 1628ին գրաւ-
ուած Ս. Նիկողոսն է, այժմ ՔէՅէլի համի դար-
ձած:

ինչպէս կը հասկցուի Լեհացի այցելուի
տեղեկութիւններէն, վասնզի այդ միջոցին
կ. Պոլիս կը գտնուէին 4-5 վարդապետներ,
երեք եպիսկոպոսներ, 100էն աւելի քահա-
նաներ, առանց հաշուելու աբեղաները (նոյն):
Բնիկները չէին ուզեր նոյն խոկ եկե-
ղեցիները տրամադրել գաղթականներուն
և ինչպէս որոշ կը հասկցուի Դարանաղդիի
խօսքերէն, իրենց ձեռքը կը պահէին իշ-
խանութիւնը:

Այս պատճառով կ'երեայ թէ երբ Դրի-
գոր կեսարացի իր ծննդավայրը մեկնեցաւ,
կ. Պոլսոյ մէջ իրեն յաջորդ մը չընտրուե-
ցաւ, այլ աշխարհական տեղակալներ վա-
րեցին գործերը:

Անիկա երբ կ. Պոլիս կը հասնի 1607ին,
պատրիարքական իշխանութիւնը կը գըտ-
նուէր «ըստամբուլու պատրիարքական վայիլե-
րաց» ձեռքը (Դարանաղդի, էջ 109):

Այս գրութիւնը յետոյ ուրիշ անգամ-
ներ աւ կիրարկուեցաւ կ. Պոլսոյ մէջ, այն-
պէս որ շատ տարօրինակ պէտք չէ թուի:

Այս 1605էն 1607 պաշտօն վարող աշ-
խարհակալ վաքիլներէն միայն երկուքին
անունը կը յիշէ Դարանաղդի: «զրոյս յար-
եացն Նազարէր» և «Քօսա Եաղուպշահն»:

Այս Տեղակալները, որոնք թերես յա-
նուն Դրիգոր վրդ. կեսարացիի կը վարէին

կ. Պոլսոյ աթոռին գործերը, Ռոտոսթօ՝ Հայ գաղթականներուն զրկած էին նաղաշ մականուաննեալ Ղազար քահանան, որ տեղացիներու հետ վէճ ունենալուն համար ահարկու մատնութիւն մը ըրած էր, և մազ էր մացեր որ պատճառ դառնար Ռոտոսթոյի Հայոց տարագրութեան (Փր. Դաւանալցի, էջ 108-113):

Դր. Դարանազցի, որ իր հայրենակիցներուն այցելելու համար հոն կը գտնուէր, գաղութը այս աղէտէն փրկելէ յետոյ, քահանաներով և երեսփոխաններով կ'երթաց կ. Պոլիս առ մեր այս մեծ աւագ վարդապետ Յակոբ ի գանգաս ի նաղաշի չար արարմանցն (Նոյն, էջ 113):

Յակոբ վրդ. Զէյթունցի կը բերէ որ գատէ քահանան, սակայն «ըստամբօլցի հայերն, որ ի նոյն ժամանակին դապալին» (*) ոյ-

(*) Հապալ, որոշուած տուրք կամ կապալն է, որով ծախու կ'առնուէին պաշտօնները, ինչպէս նաեւ պատրիարքութիւնը, որուն համար 100 հազար փող (այսինքն ստակ) կու տային պաշտօն առած ատեն եւ 140 հազար փող ամէն տարի: Տէֆթէրտարին դուռը կը տրուէր այս տուրքը, «քող եւ զայլ ձեռազիրս զոր ունի տալ ումանց ի նոյն դուռն որով համօքն տուրք իւր լինի 1244 դր.» (Հ. Դուկաս ինժիմեան, Աշխարհագրութեան Զօրից Մասանց Աշտրի, Ե. հոդր. էջ 117):

ծովին յառաջակայի էին, յետուն բոյլ դատելոյ այդ թիկունս եղեն նևս եւ օգնեցին նորա չարուրեամն թէ՝ մեր հրամանաւուն է զնացեր» (Նոյն, էջ 113):

Նշանակելի է որ Դարանազցի յատկապէս կը շեշտէ թէ «յայնի ժամանակի ոչ ո՛կայր ՚ի վարդապետաց յԲաւամպօլ»: ուրեմն կ. Պոլսոյ պատրիարքական աթոռն ալ թափուր էր (Նոյն, էջ 114):

Սիմէռն դպիր Լեհացցի յիշած 4-5 վարդապետները և երեք հպիսկոպոսները արդեօք այդ թուականին ամէնքն ալ հոտթափեցան: Սարկա չահնեկան խնդիր մըն է ու

Դարանազցի այնպէս մը ցոյց կու տայթէ ուրիշ վարդապետ չըլլալուն համար տեղակալներուն դէմ ուրիշ գանգատ ունեցողներ իրեն օձիքէն բռնած էին ու պահանջած՝ որ գատաստան ընէ:

Գրիգոր Դարանազցի կը հաւաքէ «զամենայն եկեղեցոյ բահանայի եւ եկեղեցպահներն»: որպէսզի քննութիւն ընէ և ապա յանդիմանէ անոնց «չարչարիչը», սակայն գանգատողները չեն գար՝ վախնալով տեղակալներու վրէժինդրութենէն» (Նոյն, էջ 115):

Եետոյ Դարանազցին կը փնտուէ նաւաշ Ղազար քահանան: «Հարցուկ եղէ, թէ ո՞ւր է, ասացին թէ ի Կեսարիա դրկեցին վեհիկանին՝ զեկը Գրիգոր վարդապետն ի բերել» (Նոյն, էջ 113),

Ժամանակագիրը կ'ըսէ թէ «Նաև ժամանակի յետոյ, մինչ եաֆ ի Ս. Գեռդ եկեղեցին» Ամաթիս, կու գան կ'ըսեն թէ այդ ապաշնորհ քահանան եկած է։ Դարանազցի զայն կը կոչէ և անկէ բացատրութիւն կը պահանջէ իր արարքներուն համար և կ'ըսէ. «կաց, մնա՛, որ Կեսարացին զայ. ի հետ նորա դատասահնաւ մենուրիւն առնենք եւ դատապարտենք զինք չարացար, որ շատոց խրած չինի»։ Այս սպառնալիքին առջև Նաղաշ Դաշար քահանայ, վասնզի Կեսարացիէն «ուժ առեր եւ զօրացեր» էր, ամէն տեսակ նախատինք և հայոյանք կ'ընէ, և Դարանազցի իր համբերութիւնը կորսնցնելով՝ իր աշակերտին՝ Սիմէոն Աբեղայի հետ փառաւոր կերպով կը ծեծէ և դուրս կը հանէ զայն (նոյն, էջ 116)։

Նաղաշ կ'երթայ կ. Պոլիս եկող Կեսարացիին ընդ առաջ, գանգատելով որ «կան քո նախանձուն զիս յայս հալս հատոյց ուն վարդապետ անուն, զի Յակոբ վարդապետի կողմանցն է» (նոյն)։

Այսպէս կը գրգռէ Կեսարացին որ հինէն արդէն ոխ ունէր Յակոբ վրդ. Զէյթունցի դէմ։

Կեսարացի իրեն կը յանձնարարէ լուռ մնալ, վասնզի ինքն «այնպիսեաց աղազաւ» կու գայ «յԲատամպօլ» և կը խոստանայ անոր վրէժը լուծել։

Արդարեւ քանի մը օր յետոյ կուգայ Կեսարացին «մեծաւ ամբոխիւ եմուս ի Բուզանդիա ահեղազոյ եւ խորխ կերպիւ որպէս զայիւծ, որ ատենայն հայոց ազգն սարսկցին ի նմանէ (նոյն, էջ 117)։

Դարանազցի կ'ըսէ թէ «մեմ այլ դեռ չեաֆ տեսել զինքն եւ յունեաֆ կարծիք ոխակաղորեան ունել ընդ մեզ, այլ յցեր են չարախոսուրեալք եւ բորբոքել են նախանձով բարկուրեալք ընդ մեզ, թէ Նազարետին նենուրիւնն վասն երիցերացն եւ թէ մասնչի չազար չիրիցին կրդմաննեն»։

Դարանազցի կ'ըսէ թէ «վասն այսոցիկ պատճառաց փուրացուցին ի բերեն՝ զմեզ դատապարտելոյ եւ հալածելոյ աղազաւ եւ այլոց վարդապետաց ահարկուրիւն լիցի եւ այլ մի՛ ո՛վ իշխեսցին զալ, զի ինքն միայն բնակեսց ի մեջ հայոց . . . սա այնպէս ունի խորհուրդ յայնմ ժամանակին մինչեւ ցայսօր ժամանակի, զի ինքն միայն բնակելոյ յայս աշխարհի»։

Ուրեմն որոշ է թէ աշխարհական գէքիւները դարձեալ դարձ մը կ'ընէին դէպի Կեսարացին, որ իբր պաշտպան և ախոյեան Հայ Եկեղեցւոյ՝ կը բերուէր կ. Պոլիս հալածելու համար այն օրերը, ընդհանուր խառնակութենէն օգտուելով, կաթոլիկ կղերէն որսացուած Հայ Եկեղեցականները,

որոնց եղծումները և շեղումները արդէն
արձագանք գտած էին ժողովուրդին մէջ:

Գրիգոր Դարանազցի՝ որ ինքոյինքն
միամիտ կը ձեւացնէ և իբր թէ անգիտակ
կեսարացին «անողորմ բարք»ին, «ընկեր
եղբայրատեյցուրիւնն»ին և «գոռոզաբար մե-
ծամուրիւնն»ին համար ըսուածներուն,
կը յայտնէ թէ ինքն կը կարծէր թէ օրի-
նականցը անաշառ պիտի խրատէր և շե-
ղողները ուղղութեան պիտի բերէր:

Այս պատճառով, կը խորհի իր աշա-
կերտին՝ Սիմէոն աբեղայի հետ ասեխարդախ
մօօյ» իբր հօր և մեծ եղբօր անոր տեսու-
թեան երթալ, նուէր տանելով «պատան
լուսաշախից», «Ակէ զերեզմանի տուն օրի-
նակ ի բարէ շինած», «Ակէ փայտ խաչի բազ-
մանանեայ տեօրինական տեղաց լուսազարդից»,
«լուսոյ մոլի», «գունար բազակից», «Ակէ զուխ շաբար», «շատ մի նուռ»: Իրեն կ'ըն-
կերանային մէկ քանի քահանաներ և եկե-
ղեցպան Պետրոս Զէլէպին:

Գրիգոր վրդ. Կեսարացի մէկ ժամ
սպասցնելէ յետոյ կ'ընդունի զինքը և Նա-
դաշ Ղազար քահանան՝ իր մարդը՝ ծեծած
ըլլալուն համար բացատրութիւն կը պա-
հանջէ և կը թողու բաղնիք կ'երթայ, տո-
նել տանով Դարանազցին «ձեռաց զաւա-
զանը», ըսելով որ «առէ՛ք, պահեցէ՛ք, ես շատ

Նայիպին, որ իրաւունք կու տայ Դարա-
նազցիին մարդոց և կը յանդիմանէ կեսա-
րացին, որուն կուսակիցները կ'երթան կը
բողոքեն գարձեալ Տէֆտէրտարին, որ ձեր-
բակալել կը փորձէ Դարանազցին:

Նայիպը կը պաշտպանէ սակայն նու-
րեկներու այս պետք:

Այս հակառակութեանց վերջ տալու
համար, ոմանք կը խորհին երկու ոսոխւ-
ները կրկին հաշտեցնել և Դարանազցին
պատուաւոր եղանակով մը կ. Պոլսէն հե-
ռացնել: Եւ կը յաջողին Դարանազցին Ա-
ռաջնորդ զրկել Ոռառութոյ, 1608 Յուլիս
18ին վախճանած տեղւոյն անգրանիկ ա-
ռաջնորդ Ուլնեցի Յակոբ վարդապետին
տեղ: Հաշտութեան միջնորդները կը հա-
ճեցնեն Դարանազցին ստանձնել Ոռտոս-
թոյի առաջնորդութիւնը «իւր բոլորի հայե-
րովն», տարուէ տարի որոշեալ տուրք մը,
այսինքն է «հազար սակ» վճարելու պայ-
մանով: Կը տանին զինքը Զինիլի Համամի
Ս. Սարգիս եկեղեցին՝ պատրիարքին քով
և հոն երկուքը սիրով կ'ողջունեն զիրար
եւ պաշտօնին հաստատութեան զիրը կը
յանձնուի Դարանազցիին, որ Դիտնեսիոսի
Մեկնութիւն մը նուիրելով կեսարացիին՝
սիրով կը բաժնուի անկէ և քանի մը օրէն
կը մեկնի Ոռտոսսթոյ (1609):

Սակայն Դարանաղցին հեռացնելով չի կրնար Գրիգոր վրդ . Կեսարացին անվրդով մնալ իր աթոռին վրայ , վասնզի քիչ յետոյ Յովհաննէս Խուլ կը գրաւէ պատրիարքական աթոռը , հաւանօրէն կ . Պուտեցի վեֆիլները իր կողմը շահելով :

Գրիգոր վրդ . Կեսարացի «Անտեալ ժամանակ ինչ» պատրիարք , ըստ Յակոբ քահանայի , «ՌԾԸ (= 1609) րուին» կը թողուիրը թէ իր պաշտօնը , մինչ իրականին մէջ կը ստիպուի թողուլ զայն :

Մինչև այդ թուականը պատրիարքական աթոռին վրայ ըլլալը կը հաստատուի Աւետարանի մը յիշատակարանէն , ուր ըստած է . «Գրեցաւ Ս . Աւետարան րվին ՌԾԸ (= 1609) ի մայրափաղաքն Հատակող ի դուռն Կոմուկու Սր . Նիկողայոսի , առաջնորդութեանն Կեսարացի Գրիգոր յաջ բարունապետին , բազաւորութեան Սույրան Ամենէին , ձեռամբ անարժան Թոխացի Միհայկին (1) ի վայելումն Խալացի Տ . Միհայկին : . . . » (Բէլանդին , թիւ 2946) :

Հ . Ներսէս վրդ . Ակինեան (ՀԱ . 1933 , էջ 167) անոր պաշտօնավարութիւնը կ'երակարածգէ մինչև 1610ի գարունը , սակայն

(1) Ծանօթ զրիչ մը՝ որ ուրիշ ճեռագիրներ ալ ընդօրինակած է կ . Պոլիս նոյն թուականներուն :

ասոր համար շատ զօրաւոր պատճառ մը չեմ գտներ : Ընդհակառակը , ինչպէս կը տեսնուի , իր եղբօրորդին արդէն իր հաժարումը և մեկնումը կ . Պոլիսէն 1609ին կը նշանակէ : Իսկ Յովհաննէս Խուլի 1610ին պատրիարք դարձած ըլլալը անժխտելի է (Յուղակ Վենետիկի Զեւադրաց , էջ 685) :

Է.

ԿԵՍԱՐԱՑԻԻ ԱՅՑԸ ԵԳԻՊԵՏՈՍԻ ԱՆԱՊԱՏՆԵՐԸ ,

ՍԻՆԱ , ԵՐՈՒՍԱՂԵՄ ԵՒ ԱՄԻԹ

ԵՒ

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՐՏՔԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

ԻՒ ԶԱՆՔԵՐԸ

(1609—1611)

Գրիգոր Կեսարացի 1609ին կամովին կամ ակամայ իր պատրիարքական պաշտօնը ձգելէն յետոյ այս անզամ Կեսարիա չի գառնար այլ «ի ՌԾԸ (= 1609) րուին , նաւեալ ի Բիզանտիայէ յեղիպտու , եղեալ ի շեառն Սինա , լնդ իւր ունեղով զՄոլուկս վրդան , ունեալ նևա զաւազան , որ եւ յետոյ եղեւ կարողիկու ի Սր . Եցիսածին եւ կատակազ զոյիս յիւրեանց , յասուածախօս յեռնեկէ յարձան ամիշ Համիլը » (Յակոբ + կ . Կեսարացէ) :

Այս ուղեգնացութիւնը որ իր ժամանակին վերածննդեան աշխատութեան գլուխաւոր բոլոր գործիչները, Մեծ-Անապատի հիմագիրները Սարգիս եպ. և Կիրակոս քհ., Գրիգոր վրդ. Դարանազի, Կարապետ վրդ. Քօթ և ուրիշ շատեր կատարած են, Կեսարացի և Տաթևացի, երկու վերանորոգութեան շարժման մեծ գործիչներն ալ ըրած են, պարզապէս ուսումնասիրելու համար Եգիպտոսի, Սկիտէի անապատականներու կեանքը: Անոնք կը կարծէին թէ այս ճգնողական կենցաղին մէջ մտաւոր լուսաւորութեան սերմերը պիտի կարենային ձեռք բերել, վանական կեանք և կազմակերպութիւն ստեղծելով, Եգիպտոսի և Երուսաղէմի օտար վանքերու նըմանողութեամբը:

Այս պատճառով է որ այդ ուսումնատենչ և վերանորոգիչ եկեղեցականները կը փութային Եգիպտոս և Երուսաղէմ:

Գր. Կեսարացի և իր անդրանիկ աշակերտը Մովսէս Տաթևացի, ահա թէ ի՞նչ բանէ մղուած այս ուղեգորութեան ձեռնարկած ըլլալ կը թուին(*):

(*) Մովսէս Տաթևացի այս առթիւ Երուսաղէմի մէջ կը սորվի մեղամուր ճերմկցներու արհեստը, վասնզի վանական-ճգնողական կեանքի մէջ պայման էր նաեւ աշխատութիւնը ապրուստ ապահովելու համար:

Գր. Կեսարացի այս ուսումնասիրական ուղեգորութիւնը կատարելէ յետոյ իր աշակերտը կը թողու Երուսաղէմ, և ինքն Ամիթեցիներուն տուած խոստումը և իր վարդապետին գերեզմանին ալ այցելութիւն մը տալու իր մտագրութիւնը կատարելու համար կը մեկնի գէպի Տիարապէքիր:

Հաւանօրէն Երուսաղէմ այս այցելութեան ատենն է որ Ս. Յակոբեանց վանքին նուիրած է Տաթևացիի Գէրէ Հարցմանց մը և գաւազան մը, ինչպէս կը տեսնուի այդ անթուական մատեանին յիշատակարանին մէջ ուր կը կարդացուին սա տողերը. «յիշատակ և Հարցմանց Գիրքն եւ մեկ զաւազան այլ ի հետև, Կեսարացի Գրիգոր վարդապէտին ի սուրբ Երուսաղէմի ի դուռն սուրբ Յակոբայ» (ՀԱ. 1925 էջ 570):

Գրիգոր Կեսարացի, հաւանական է որ Հայէպի և Ուրֆայի ճամբով գացած ըլլայ Ամիթ, և այս առթիւ թերես Հալէպի մէջ Յովհաննէս Դ. Այնթապցի կաթողիկոսին հետ ալ տեսնուած է և անոր՝ իր Երուսաղէմի մէջ տեսածները բացատրած էր և Երուսաղէմի կացութեան դարման տանելու համար թելագրութիւններ ըրած ըլլայ:

Նոյն իսկ կը յանդգնիմ ենթագրել թէ զինքը եպիսկոպոս ձեռնադրող այդ կաթողիկոսին հրահանգով գացած է Ամիթ:

Արդարեւ Երուսաղէմի կացութիւնը չափանց տագնապալի էր այդ օրերուն և Յովհաննէս Ս. յնթապցի կաթողիկոս, ուրուն վիճակն էր Երուսաղէմ այն ատեն, չէր կրնար անտարբեր մնալ:

Դաւիթ Արդար պատրիարքի պաշտօնավարութեան շրջանին (1571–1613), մասնաւորապէս 1590էն յետոյ Անատոլուն յուզող Ճէլալիներու ապստամբութեան պատճառով, գէպի Երուսաղէմ ուխտաւորութիւնը դադրած էր:

1601ին արդէն պարտք մը գոյացեր էր այս պատճառով և ինչպէս յիշուեցաւ Ազարիա կաթողիկոս Զուղայեցիի ատեն ժողովարարութիւն մը կատարելով այդ պարտքը մասսամբ վճարած էին:

Սակայն երկրին քաղաքական կացութիւնը այդ թուականնէն յետոյ շատ աւելի տագնապալի դարձած էր, տագնապի մատնելով նաև Երուսաղէմի վանքը, քանի որ անիշխանութենէն օգտուելով հոն ալ կեղեքումներ կը կատարուէին: Այնպէս որ մինչև 1610 թուականը 40,000 դրուշ պարտք գոյացած էր (Սէմէն Շուլ Լէհացի. ՀԱ. 1934 էջ 554):

«Այ ձաւ ու հնար չի մնաց. ինչ անօրի կայր, ուղեղին, արծարեղին, թէ խաչ, սիի, բուլղառ, զիրք, եւ շուրջառ եւայն աւելնայն

գրաւեցան յանօրինաց, զի մեծ շահ կ'առնելին, ալիսն Ժ. Ժ. Ժ. եւ Պարոնտէր Դաւիրն կակուդերես մարդ էր եւ ամաչող»: (ՀԱ. 1934 էջ 554):

Սիմոն գպիր Լէհացի, որ 1615ին Երուսաղէմ գացած է, Գրիգոր Պարոնտէր պատրիարքէն լսելով կը նկարագրէր այդ օրերուն Երուսաղէմի վանքին ողբալի վիճակը գրելով՝ թէ «վիճակն Հայոց գերեզ եւ աւերեալ բազում ժամանակը եւ աւելնայն ուխտաւորութիւնը դադրած էր ելեղեցիք և կորինականաց աւելյի եղեալ, . . . ի գրաւի: Այ եւ այս եղեւ յանհոգութեան եւ բուղութեանց առաջնորդաց առաջնոց: Եւ թէ հարկ յիներ պատարաց անել, ոչ գոյր ալիի, խաչ, աւեսարան. երբային, կաշառ տային, բերեին շուրջառ եւ այլ ինչ եւ մասուցանին պատարաց, եւ դարձեալ տանիին փուրով: Եւ այնչափ աւելցաւ եւ շատացաւ պարտքն, մինչ զի սրբութեան տեղին եւս յափշտակեցին ի ձեռաց Հայոց, զի ոչ մնաց եւ ոչինչ: Վայ ինձ, վասն իմ ծովացեալ մեղաց մասնեցան սրբութիւնն ի ձեռու այլազգաց, որպէս ի մնութեն Տապանակն: Այ եւ ինին Պարոնտէրն ասաց զարով, թէ ժամանակ մի ըստ սովորութեան՝ Ծննդեան օրն զեացաք ի Բերդինիմ եւ յունիկաֆ խաչ՝ ջուր օրինել: համենազ մաշտոցին փոյքի խաչն եւ այնով օրինեցաք. եւ ի ժամ

լուսոյ թիւնան յերեւէր հայ ի սուրբ Յարութիւնն
փասն ամօրոյ եւ նախատանաց, զի ոչ տեղիվ
ունիաք եւ ոչ ամօրք եւ ոչ զգես: Զայս ա-
մենայն կրեազ ազգս Հայոց շուտեալ, տարա-
կոյս եղեազ նկուն դառձաւ եւ եղեւ ծաղր եւ
նախաս եւ այսկ ի մեջ ամենայն քրիստոնեաց,
եւ ոչ ո՛վ կարաց օգնել կամ բաիկ զուրբը ե-
րուսադիմ ի պարտուց, ո՞չ կարողիկոս, ո՞չ
եսիսկոպոս, ո՞չ փարտապետ, ո՞չ խօնայ, ո՞չ
մեծանիծ, ո՞չ փարքամբ, մինչեւ ողորմածն
Սոսուած իմին քրացեազ ողորմեցաւ եւ ոչ խ-
պառ ամեն արար եւ ոչ ցանկ բարկացաւ. այլ
եւեն, այց արար եւ դրաման եւ, օգնական եւ
փրկիչ եղեւ յուսացեղոց իւրոց, բառնաղոյ
զուրգ եւ զտրւմորիւն եւ զնախատիւն մեր.
եկա ի խնդիր մողորեղոց եւ կորուսեղոց:»

Դարանազցի, որ 1606—1607ին Երուսա-
ղէմ գտնուած է և եղած է ականատես
այս վիճակին, ինքն ալ կը հաստատէ Ճէ-
լալիներու խոռվութիւններուն պատճառով
«յամենայն կողմանց փակեազ եր դուռն միհց
ընչից», վասնզի «ոչ ո՛վ իշխուր վասն ամի ա-
ւերչացն եւ սպաննողացն բան զշարապ այլ ո-
րեմ երբայ եւ ողորմորիւն խնդրել յումեֆի,
. . . եւ զանձանակ ոչ ուրեմ եղեազ եր եւ ոչ
կայր բնաւ, եւ ուխտակմբ, որ այժմոյս իրեւն
զոխացուր կ'երբան յամենայն կողմանց ծո-
փով եւ ցանաբով, նաև յաշեն մամանակի ոչ

ո՞յ չեին զնաղն: . . . յափանեադ հին զերու-
սաղեմայ զնալ . . . եւ ոչ ո՛վ զիսէր զերու-
սաղեմ՝ թի ո՛ւր իցէ, այլ ի ծագ աշխարհի
կարծեին, որպէս մեմ ի մերում մամանակի
մամելուրեանն զոյ ոչ տեսաք զնացող յերուսա-
ղեմ . . . եւ յերուսաղեմ կայր ի տագնապի
ի մեջ ամենուն եւ անվճար պարտուցն:» (Ճա-
ճանակագրութեան էջ 322—324):

Այս գժբախտ օրերուն Դարանազցիէն
յետու 1608ին հոն գացած էր Բարսեղ Վրդ:
Բաղշեցի և հոն մնացեր էր մէկ տարի:
Ան «խիս կարի առաւել հոգ տանէր պարտուցն
վճարման եւ ցաւէր եւ տագնապէր համապազ»
վասնզի «տեսէր զամենայն տառապամբ վանացն
ի պարտուցն կողմանէն» (Նոյն էջ 324):

Այս վարդապետը «եղեազ զնաց մեծաւ
հոգուրեամբ ի յաշխարհ իւր ի Բաղէշ, ի
Վան եւ յՈւսան զաւադին, եւ . . .
միաբանեադ ի հետ հեզանդի Մարտիրոս վար-
դապէտի մեծի, որ մականուն Մարտիր ասկին,
որ եր ի նոյն երկրեն Վանաց եւ եր առաջնորդ
մեծ եւ հոչալաւոր սուրբ ուխտին Վարսազ,
եւ վարդապէտին միաբանեադ ընդ Մարտիրոսին;
որ եւ նա բարեկամ եր Ս. Երուսաղեմայ եւ
ցաւակից եր յոյժ: Երկոյին միախոն յինելով
պաղատին առ Տիր օգնել նոցա եւ զոր ար-
կանել ի սիրս քրիստոնեացն Հայոց: Եւ Մարտի-
րոսն ամիսի եւ Բարսեղն ասից բարողիւ եւ

դասի ի վերայ Ա. Երուսաղեմայ կողկողազին պահատամօք, լարով և մեծաւ ողբով ծանուցին զվանեգեալ թշուսուրիմն յԵրուսաղեմայ սուրբ եւ առաջեղաջին Ա. Արոռոյն Ա. Յակոբայ վանացի մեր եւ այլ գերահոչակ ո. Տեօրինական տեղաց մասին մերոյ, որ հոռովն եւ ֆունկն կու պատեն առնուլ եւ իմենանց գրաել վանեկարի եւ առաւել վերջին աղյատուրեան եւ ըլկուրուրեանն: Եւ այսպիսի մեծակալան ողբով կոկուցուցին, շնորհօնք Քրիստոսի ի հաւանուրին ածին, որ Կարապէս անուն խօնայ մի եօրն ընոն սասկ եր տուել եւ այլի՛ երկու եւ այլի՛ մի մի բեռ եւ այլի՛ ըստ կարեաց» (Դաշնաւոց, էջ 324-5):

Այսպէս սրտացաւ վարդապետ մը աշխացութեամբ ուրիշ կարող ու ազգեցիկ եկեղեցականի մը, Վանի և Բաղէշի շրջանակին մէջ ինքնաբերաբար Երուսաղէմի վանքին պարտուց համար հանգանակութեան ձեռնաբակած էին, ազգուելով անոր ահսածներէն:

Գրիգոր Կեսարացի՝ ինքն ալ ճարպիկ և ձեռներէց եկեղեցական մը՝ անտարբեր չմնաց, երբ Երուսաղէմի գժբախտ վիճակին ինքն ալ ականատես եղաւ: Ինքն ալ ուղեց գարման մը տանիլ: Ահա այդ գարմանը որոնելու համար էր որ ապահովաբար անիկա գնաց Տիտրպէքիր:

Ասիկա ամենէն զլիսաւոր պատճառն էր իր հոն ուղելութեան:

Յակոբ քհ. Կեսարացի կը պատմէ թէ հոն աւարեալ ժողով բազում եպիսկոպոսաց եւ վարդապէտաց սակա պարտուցն Երուսաղեմայ. նաեւ էնիկ Խօնայն Ամբա եւ այլ բազում դովիրաւուց, վանառականաց եւ ուակաց, գրեցին առ առաջնորդ եւ առ դովիրաւուն Վանայ եւ ժողովեալ բազում առաջնորդաց եւ դովիրաւուց եւ եկեալ յԵրուսաղեմ ԾԾԹ (=1610) րուին, եւ եր պարտ սուրբ Երուսաղեմայ ԿԲ (60,000) դրշ. որ առաջնորդ եր Դափիրն Արդար. սատարութեամբ հօգորին Ասունծոյ վճարեալ պարտին պատեալ զզեւուն, եւ եղեալ զԴրիզոր Պարնիշերն առաջնորդ Ա. Երուսաղեմայ ի սոյն ամին, որոց վարձասրուրիմն ի Քրիստոս զիցի ի ժամ դատասահին ամին» (Յակոբ +հ. Կեսարացի):

Այս տողերը՝ իրենց համառօտութեան մէջ սխալ հասկցողութիւններու տեղի տուած են:

Հ. Գր. Վրդ. Գալէմքեարեան և Օրմանեան (Աղդապատուած 2318-9) այնպէս հասկցած են թէ Գրիգոր Վրդ. Կեսարացին ալ Երուսաղէմ եկողներուն մէջ էր և մասնակից հոն պարտավճարութեան աշխատանքին և Գրիգոր Պարտոնտէրի պատրիարք ընտրուելուն (տես Կէնասդբութիւններ Ա. էջ

5), մինչ այս տեսակ լրմբոնում մը միանգամայն մի քանի սխալներու տեղի կուտայ, վասնզի 1610ին որչափ կ'երևի կեսարացի չէ գացած Երուսաղէմ և Գրիգոր Պարոնտէր, պատրիարք չէ ընտրուած, այլ միայն «Վերակացու» կամ «Հոգաբարցու» (Աղաւնունի եպս. Միաբան+ և Այցելու+, էջ 81):

Յակոբ քհ. Կեսարացի սեղմ բառերը տեղի տուած են այս շփոթութեան, մինչ ժամանակակից ուրիշ գրողներու տուած լուսաբանութիւններէն շատ բան կը պարզուի:

Որչափ կարելի է հասկնալ մասնաւորապէս Սիմէռն դպիր Լեհացիի գրածէն որ ամենէն մանրամասնն է, Գրիգոր կեսարացի հոն կը ցած է, ժամանակին ամէնէն ազգեցիկ մարդերէն մէկուն Ամթեղի ինկի Խօճայի գլխաւորութեամբ և ուրիշ երեւլիներու և առաջնորդներու մասնակցութեամբ ժողով մը կազմել և ազգովին գարման մը տանիլ Երուսաղէմի պարտքին համար:

Գրիգոր Դարանազցի առանց Գրիգոր կեսարացիի այս մասին ունեցած ջանքը յիշելու Բարսեղ վրդ. Բաղրէցիի և Վարագայ առաջնորդ Մարտիրոս Վրդ.ի ջանքերով սկսուած հանգանակութեան վրայ խօսելէ յետոյ կ'ըսէ՝ թէ «Բաղիշեցի՛ եւ վա-

նեցի՛ այլ սոյնպէս արարին եւ անհուն զանձանու ուկույ եւ արծարոյ հաւատեցի՛ եւ ամենայն դոլիրաւորօնն յարուցեալ վարդապետն եկին ի յԱմիր եւ յՌուփապ եւ նորա նախանձեալ ենուն շատ ողումուրին եւ անդից եկեալ ի Հայոց, եւ Հայոց եղած Զուղացի՛ վաճառականին նախանձեալ շնորհ յիւրեանց սիցումն բազումն զանձուոց ի մըեւից յիւրեանց: Եւ սիարանութեամբ ստեղծուն առեալ զնացին յերուադին» (Ժամանակագրութիւն, էջ 325-6):

Ինչպէս կը տեսնուի Դարանազցի կը հաստատէ թէ Ամիթ գացած են վարդապետները և հոն ալ հանգանակութիւն մը եղած է և ապա Հալէպի մէջ: Յակոբ քհ. Կեսարացի, Ամիթի գումարումին նախաձեռնութիւնը կեսարացիին կը վերտգրէ, ինչ որ կրնայ չափազանցութիւն մը եղած ըլլալ: Միայն ճիշտ է թէ Ամիթ գումարում մը եղած է 1610ին որուն մասնակցած է նաև կեսարացիին որ այդ թուականին Երուսաղէմն հոն գացած էր և իբր ժամանակին մէծ վարդապետներէն մէկը անկարելի է որ ինքն ալ իբր ականատես և ամենէն վերջին վկաներէն մին իր հեղինակաւոր ճայնը լսելի ըրած չըլլար:

Սիմէռն դպիր Լեհացի որ Գրիգոր Պարոնտէրէն ստացած տեղեկութիւններն է

որ գերի առած է, տուանց Յակոբ քհ. Կեսարացիի յիշած և ՚Կարանազցիի ակնարկած Ամիթի գումարումը և հոն կատարուած հանգանակութիւնը յիշելու էնկի Խօճա Ամթեցիի կը վերապրէ ամբողջ գործը՝ աստուածային նախախնամութեամբ յարուցուած մէկը ներկայացնելով զայն, սակայն շատ հաւանական է որ անիկա ազգուած էր Գրիփոր Կեսարացիէ:

Ո՞հ թէ Սիմէոն դպիր Լեհացի ինչպէս կը ներկայացնէ գործը:

«Որ ի թվին Հայոց ՈԾԹ (= 1610), յամսեան յոշիսի Ժ. զարրոյց Տէր Ասուած զունենիկի խօճայ Սմբեցի, (այս ինչ) (*) անոնք, որպէս ի հին Զորաբարէջ, զոր նա մեծաւ հոգաբարձորեալը շանաց եւ հոգ տարեալ զնաց ի Հաղապ վասն սուրբ Երուսաղէմայ պարտոց. եւ անդ գտեալ անվանի խօճայս եւ վաճառականս, գրեց եւ այլ մայրաբաղան զալ հասնելի ի Հաղապ, վասն խորհրդոյ քննել, թէ որպէս կարիցեն ազատէ ի պարտոց զերուսաղէմ: Արդ նորովոյն ամենայնի Տէր Յիսուս նա իմին»

(*) Հ. ներսէս Ակինեան անուան համար զատարկ տեղ ծզած է կ'ըսէ եւ կը կարծէ թէ այս անձն նոյն է խօճայ Թումաչանի հետ: Այս կարծիքը չենք բաժներ, հիմունելով սա իրողութեան վրայ թէ Յակոբ քհ. Կեսարացի ալ նոյն ծեւով կը յիշէ այս անձը:

շերսին կանգնեաց եւ յորդորեաց եւ զոր եւ սեր արկ ի սիրս նոցա, որ բարի կամօֆ եւ յօժար սրտի, բարեկայց եւ աստուածակր տանուսկրին եղեալ աշխարհաց եւ զաւառաց, վարդապետօֆ եւ յահանացից միաբան, միակամ, միախորհ՝ եկեալ հասին ի Հաղապ յաղագն եւ նասեալ անդ խորհուրդ արարին երեք ամիս եւ Տեղեկացան ինացեալ զանենայն իրս եւ զրանս տարակուսանաց, որ ԽՌ դուռուշ է: Այլ ճար եւ հեար չի զսան, միայն վճարել զպարտին: Այլ ակա միսան յորդորել զիթեանս եւ առասաւելել տուր յորովս եւ զուարու, ընչափ եւ վարանս. եւ եր անենայնի զրոյս եւ հրեցփոխան ենիկի խօճայն: Եւ միսան անենեթեան տաղ լոս չափու եւ կարողութեան փառառոր եւ անլանի սօվաբառորին. ուն Ռ. ուն ԲՌ, ուն ԵՌ եւայլն դուռուշ նաև ՃՌ տվող կայր. իսկ այլ աղբասէ Ճ, Ծ եւայլն, եւ Ճողովեալ բազուս զանձն, աւելի բան զպարտն, զի աղբասէ եւ մուրացիլ եւ կոյրէ եւ կանայց եւս տային:

Եւ որոշեալ բան այր խոհեմ եւ ինևասուն պատրաստեցան եւ ամապարեցին և մէին ի Սուրբ յԵրուսաղէմ շնոր ենիկի խօճայն: Եւ զնացեալ ի բերքն՝ ծանուցին պարունին զելս իշրացն, թէ մեք կամինի վճարել զպարտն անենայն: Եւ հրանացեաց պարոնն յարող կարդալ ի մէջ յաղափին, զի անենայն փոխառութին զան պարոնն՝ բերելով զանենայն զրանս և ընդ

ինքեան։ Եւ վաշ այն մարդուն, որ մինչ երկ օրն ձագն յածէ կամ գրալը չի թերէ, եւ չառնու զգմարքն, այնուհետեւ նորա փոխ սված դրամն կորնչի։ Եւ աշապիս բազումն եւ յողով գային, թերէին եւ նորս վճարէին սիմիլով, հունարով՝ առջեւ պարոնին եւ դասուն։ Եւ յորման վճարեցին՝ դարձեալ բոլով կարդացին։ Թէ ո՞վ փոխ եւուր կամ գրաւ ունի եւ ոչ զայ երեսի, յեսոյ թէ զիր, թէ գրաւ, թէ այլ ինչ ցուցանի, մի շիցի նևս դաս եւ իրաւուեֆ։

Եւ իբրեւ հասուցին զաւենայն պարտսն մինչ եւ ցեսին թերոն, այլ խորհուրդ հասան եւ այլ բասպիր, թէ որպէս եւ կամ զիստդ արացեն, կամ զի՞ դիցեն առաջնորդ եւ հովին, այլ եւ հոգիքարան առերք Երուսաղեան՝ որ յաւուածալով շիցի հոգացող։ Զոր եւ ի կողմանէն Սասունծոյ եւ հանուրեամբ առենեցուն ըներեցին զուն Գրիգոր անոն մոնղոլն։ Տարեւու զաւուէն, այր առայինի եւ ճգնապղեաց, խոսակրօն ի պահու եւ աղօրս, որ ի մանկուրենէ սացեալ ուներ զաւաֆինուրին . . . Զաս հրաւիրեալ օրինեցին մոնղոլն եւ դուրսար եւ զաւենայն ինչ յանձնեցին ի ձեռս նորա։ Իսկ նա փախչէր եւ հրածարէր յայնւանին, եւ բազում անզաւ զժեալ՝ դարձուցանին յերուսաղեան եւ հարկին սիխուկին կատարել զաւալիքն։ Զոր յես այս առենայնի յօժար կամօֆ եւ ուղիղ սրին ծառայէր եւ պաշաւորէր առերք տեղեաց։ Եւ

յես աւուրց ինչ օրինեցին յահանայ. Եւ յես աւմաց ինչ (1613) աղերսի եւ հարկաւ յանձնեցին ի նա զիլմակս հայոց եւ զաւենայն հոգու եկեղեցւոյն։ Եւ խօճայք դարձան ի տուն իւրեանց։» (ՀԱ. 1934 էջ 554-557)։

Դարանազգի ալ իր ժամանակագրութեան մէջ (էջ 326) կը հաստատէ թէ Հաւլէպի մէջ հանգանակութիւն կատարուելէն յետոյ հաւաքուած գանձը «միաբանութեամբ ամենեցուն առեալ զնացին», յերուսաղէմ եւ հօն «հասուցին զաւենայն պարտսն եւ ոչ մնաց եւ ոչինչ, մինչեւ ի մի յումակողմն» (ՀԱ. էջ 327)։

Լեհացի եւ Դարանազգի ինչպէս կը տեսնուի համաձայն են իրարու, միայն թէ Լեհացի կը ճշգէ անոնց թիւը լսելով որ միայն 20 հոգի էին, Ամթեցի ենկի Խօճայի գլխաւորութեամբ։

Սաւալան (էջ 569) առանց յիշելու թէ ինչ աղբիւրէ քաղած է կը յիշէ անոնց գլխաւորներէն միայն տասը որոնք են.

1. Խօջա Զաքարէ Վանեցի
2. Խօջա Մուքիաս »
3. Խօջա Առաքել »
4. Խօջա Շէխիջան Բաղէցցի
5. Խօջա Թումաջան Ամթեցի
6. Խօջա Բաղդասար Ուռհայէցի
7. Խօջա Պետրոս Հալէպէն

8. Խօջա Մաքսուտ Հալէպէն

9. Խօջա Դանտին »

10. Խօջա Թուրաջ Սիսէն:

Ասոնց հետ Գրիգոր Կեսարացիի Երուսաղէմ գացած ըլլալը երբեք հաւանական է, վասնզի ինչպէս Սիմէռն Դպիրի-գրածէն կը տեսնուի 1610 Յուլիս 18ին գործի կը ձեռնարկէ Ենկի Խօջա Ամթեցի, որ կուգայ Հալէպ, հոն ալ երեք ամիս ժողով ու հանգանակութիւն կը կատարուի,

Հաւանական է որ 20 պատուիրակնեւրուն գալուստը 1611 գարնան կամ դէպի Զատիկ կատարուած ըլլայ: Արդ, Յակոբ քհ. Կեսարացի քանի որ կը հաստատէ թէ «յարձեալ Ռէ» (= 1611) բուին կրկին տարան ի Բիւզանդիա արյունական հրամանաւ», նիւթապէս ժամանակ չի կար Երուսաղէմ երթալու և անկէ կ. Պոլիս դառնալու:

Յետոյ նկատի տոնելով Յակոբ քհ. Կեսարացիի կեսարիա գտնուիլը, եւ հոն գրելը այդ տողերը կարծես թէ արքունական հրամանավ վերստին պատրիարքաւուիլը կեսարիայէն եղած ըլլալու ձեւ մը ունի: Հետեւաբար կ'ենթագրեմ թէ Գրիգոր կեսարացի 1610ին Ամիթի գումարումէն յետոյ հաւանարէն կեսարիա եկած է և միայն շատ կարճ միջոց մը հոն մնալէ յետոյ գարձեալ կ. Պոլիս հրաւիրուած է:

Պ.

ԿԵՍԱՐԱՅԻ ԵՐԻՈՐԴԻ ԱՆԳԱՄ ՊԱՏՐԻԱՐՔ
(1611 — 1612)

Կեսարացին այս անգամ «արյունական հրամանաւ» յաղթական մուտք կը գործէ կ. Պոլիս, 1611 ին, երբորդ անգամ իբր պատրիարք:

1611 ին իր պատրիարքական աթոռով վրայ գտնուիլը ամէն տարակոյսէ դուրս է, վասնզի այդ թուականին Ասլան գպիր, հաւանարէն աշակերտ կամ հետեօրդ մը Գրիգոր կեսարացիի, «ի խնդրոյ» Յակոբ Քէօթահիացի եպիսկոպոսին կանոնագիրք մը կը գրէ ի կ. Պոլիս «առ ոս Գրիգոր կեսարացի պատրիարքի» (Բիւզանդիան. Ե. 351):

Նոյն տարին կուգայ Երուսաղէմէն զինքըն գտնալ Մովսէս Տաթեացի, գառնալով «առ վարդապետ իւր Գրիգոր կեսարացի, որ էր ի կ. Պոլիս, յանզի քազառուական հրամանաւ նուեալ էր առաջնորդ յաղաքին՝ պատրիարքանուալը»:

Գրիգոր կեսարացի, իր պատրիարքական պաշտօնավարութեան ընթացքին, անոր կուտայ 1612 ին գաւազանի իշխանունութիւն, որուն ստացումէն յետոյ Մովսէս Տաթեացի կրկին կ'երթայ Երուսաղէմ

և հոն կարճ միջոց մը մնալէ յետոյ կ'անցնի
Սիւնիք :

Գրիգոր Կեսարացի իր այս երրորդ պա-
տրիարքութեան ընթացքին, կարծես թէ
աւելի զօրացած, խստութիւն կը բանեցնէ
իր հակառակորդներուն գէմ (Ողջապատռու-
թ էջ 2320): Ան կը չարունակէ իր հին ատե-
լութիւնները և կը հալածէ բոլոր մրցակից-
ները, կամ անոնք որոնք ու է կերպով
հաւանականութիւն կը ներկայացնէին պա-
տրիարքութեան թեկն ածելու :

Դարանաղի, որ անգիտակ էր անոր
պատրիարքական աթոռը գրաւելուն, կ.
Պոլիս կուգայ Տրապիզոնի ճամբով, և նա-
ւուն վրայ կը տեղեկանայ զինքն զիմաւո-
րելու եկողներէն (տե՛ս էջ 167) թէ կե-
սարացին կ. Պոլիս բերուած է եւ կրկին
պատրիարք եղած է եւ ամեծ խոռոշորին և
աղմուկ արկեալ է ի ժաղախս եւ հետ Յովհան-
նիս (Խոր) վարդապետին եւ զիա ի նեղ արկեր,
ոչ յեկեղեցի կու բողու մասնել եւ ոչ բոյ կու
սայ մարդոյ որ երեւելուրին առնել ամենայն
ո՛վ շնորհ նմա, ոչ յիւրոցն եւ ոչ յօսարաց, եւ
թէ ո՛րսիսի վիշ հասոյց նմա :

Անոնք պարտք կը համարեն նաև Դա-
րանաղիին ըսելու թէ «Քեզ յորժամ ո՛վ...
կու յիշէ, կու յոռովի չարաչար, վասն աշնո-
րիկ չեմ իշխեր ի նորա երկիրաջի ահիմ ա-

սել ֆեզ թէ՝ եկ շնորհ մեզ, երբամի ի մեր ժամեն
առանց նորին հրամանին, եւ շնորհիմ ընդ ա-
ռաջ զազ մեր առ ֆեզ թէ զիտացէ՝ կու յոռովի
ընդ մեզ, վասն այսուիկ կու հոգամի եւ ժյուկաց
իմի, ի մենակ կ'ամացնեմ, եւ ի նուանէ կ'երկրն-
չիմի, զինչ առնելով մեր հնար ոչ զիտեմ՝ թէ
որպիս առնելով: Ամենայն եկեղեցեաց բահա-
նային մեզի պիս են, ոչ ով առ նորա ահիմ յի
իշխեր առ ֆեզ մերձնեալ, յանզի պատուիրեալ
և ասենեցուն թէ՝ վայ այնորիկ, որ առանց ի-
մոյ հրամանի ո՛վ զաւազուին շնորհնի կամ
մօսն զիայ, ո՛չ թէ աս միայն, այլ յաւենայն
Տեղին՝ յԱնատոլի եւ յՈւուումելին»:

Անոնք նաև կ'ըսեն թէ իրենք Տրա-
պիզոն թուղթ գրած էին որ չափայ և կ'ե-
րեայ իր ձեռքը չէ հասած: Դարանաղի
կը ցափ եղածին համար և կ'ըսէ թէ եթէ
գիտնար պիտի չի գար: Մակայն կ'ըսէ թէ
արդեօք իրենց հաշտութիւնը նկատի պի-
տի չառնէ՞: Իր խօսակիցները կ'ըսեն թէ
անիկա ոչ պարիշուրիւն զիտէ, ոչ աղեկու-
րիւն» (Նոյն էջ 168) և խորհուրդ կու տան
իջեանիւ Խօջա Խան, մինչեւ որ իրենք
հրաման առնեն: Արդարեւ Գրիգոր վրդ:
Կեսարացի, երբ իրմէն հրաման կը խնդրին
կ'ըսէ թէ «չեր բնաւ կամ իսե նորա զարդ
յայս աշխարհ, երբ յորժամ եկեր է, բո՛դ զայ
մօս առ յիս եւ ուր կամ յիշի մեզ՝ անդ զր-

նասցե» (Էջ 169) ինչ որ կատարելապէս իր պատրիարքական իրաւունքն էր:

Դարանազցի կ'երթայ իր մօտը, կեսարացի զայն կը հիւրընկալէ երեք օր, սակայն եկեղեցին իրեն ընթերցում չտալուն համար ան վշտացած՝ կը սկսի իրեն գէմ կերպով մը դաւել. նախ գաղտնի բանակցելով — ինչպէս ինքն կ'ըսէ (Էջ 170) — անոր աշակերտին՝ Մովսէս Տաթևացիի հետ որ միասին Երուսաղէմ երթան, և յետոյ երբ իր հակառակորդները զինքը կ'ամբառաննեն և Պատրիարքը կը մեղադրեն որ մենք «զեկ վասն այդպիսեացդ աղազատ թերաֆ, որ հաղածես եւ յտար րոյլ մտանել դոցա յայս աշխարհ», Դրիգոր Կեսարացի կ'ըսէ իրեն թէ «ահանայֆ եւ ժողովուրդի կու տրտնչան թէ մեկ հազիր կու հմարելում մեծաւ շամիր գտանել վաստակօֆ զօրլուսօրէ հարկաւոր կերակուրն կանակ եւ որդուց մերոց, արդ դոցա յելի՛ բաւական եւ կարող կերակրելոյ եւ կամ տուրսալոյ»: Դարանազցի այս խօսքերը իր թըշնամիներու կողմէ ստեղծուած ըլլալը կը յայտնէ:

Դրիգոր Կեսարացի կը հրամայէ որ ան մնայ Ա. Նիկոլոս եկեղեցին, սակայն տեսակ մը հսկողութեան տակ հրահանգելով որ ա՛ն յարող կը զայն կ'երեւայ՝ Դարանազցի հաստատուն նկարագիր ու կորով ունեցող մէկը չէ: Կեսարացի շատ իրաւունք ունէր իրեն նկատմամբ կասկածով վերաբերուելու: Արդարեւ անիւ-

Դարանազցի նամակով մը կը յայտնէթէ ինքն Երուսաղէմ երթալու համար եւ կած է և ուխտաւորութեան ըրջանին կ'ըսպասէ, «աւելնայն աշխարհն րո՛դ ժեզ զիցի, մի՛ նեղեր եւ վշացներ զմեզ»: Դրիգոր Կեսարացիի պէս իշխանութեան մարդ մը դիւրաւ. չէր կրնար մարսել այս խօսքերը, ուստի կը պատասխանէ թէ «ես զայս եւ զայն զիտեմ ո՛չ, րող ելնէ երրայ յատարով յայս աշխարհի, եւ թէ ոչ՝ զինքն յէշ կու հեծուցանեմ, զերես կու մրեմ եւ խղերդ կու անցուցանեմ ի պարանցն եւ ասենայն յաղաին նշաւակ կ'առնեմ զինքն»:

Դարանազցի ասոր վրայ կը թողու եւ կեղեցին և կը քաշուի Խոճայ Խան, ուրկէ գաղթականները կ'առնեն զինքն և սենեակ վարձելով կը տանին թոփքաբու: Իրեն կ'առաջարկեն նորէն իր նախորդ հըրամանը երզումի էյալէթի հայերը հովուելու մասին նորոգել և զինքն կը մղեն կրիւի Կեսարացիի գէմ, սակայն Դարանազցին յայտնելով թէ ինքն ուխտի պիտի երթայ Երուսաղէմ՝ չուզեր խնդիր հանել:

Սակայն ինչպէս իր զործերէն կ'երեւայ՝ Դարանազցի հաստատուն նկարագիր ու կորով ունեցող մէկը չէ: Կեսարացի շատ իրաւունք ունէր իրեն նկատմամբ կասկածով վերաբերուելու: Արդարեւ անիւ-

կա քիչ յետոյ իր նկարագիրի տկարութիւնը ցոյց կուտայ և զործիք կը դառնայ Կեսարացիի հակառակորդներուն ձեռքք :

«Յովինաննես վարդապետ Խոլդ, կ'ըսէ, զմեկ շարեղոյ յեկեղեցւոյն կու յսէ, կ'ուրախանայ եւ կու ցնձայ յոյժ անհառ խնդուքնեամբ եւ բերկրադից ուրախութեամբ՝ թէ յիւր կողմն անկեղոց եւի՛ յոչ կամա» (Էջ 173): Դարանազցիի, մասնաւորապէս իր անձնական հաշիւներուն ազգին և եկեղեցւոյն շահը զոհած ըլլուլը, անկէ յայտնի է որ կ'ըսէ թէ «Աստծոյ հ զիտեցի, որ զեա թնաւ չէի ուզե՞ զիւլճ՝ վասն բազում պատճառաց։ Թէ զմեկ ի մեր հազն եր թողեր Կեսարացին, նա մեծ տարիձին (դատախազ) ես եի Խոլդ։ յոչ կամայ ընկեր արար զմեկ նորա» :

Սրդ եթէ Դարանազցի անկեղծօրէն երուսալէմ երթալու համար եկած էր և Կ. Պոլսոյ զործերուն չէր ուզեր խառնուիլ՝ պէտք չունէր Խուլին, օրուն իբր թէ համակիր չէր և չէր ալ իրաւամբ իր դաստիարակութեամբ և ոգւով, և որուն սահկայն միացաւ պարզապէս Կեսարացիի դէմ։

Եւ երկարօրէն կը պատմէ — անշուշտ ինքինքն արգարացնելու համար — այն ջանքեր և հնարական կերպերը, որ Յովհաննէս Խուլըրած է զինքն շահելու համար։

Այս օրերուն՝ 1612 Յունիս 15ին Կ.

Պոլիս կը հաւնի (Ժամանակաշրջութեան Էջ 175) Հռոմէն Զաքարիա Վանեցին, որ Մելքիսեդէկ կաթողիկոսի կողմէն Հռոմ զրկուած էր, և 1611 Յունիսին Կ. Պոլիս գալով, անկէ անցած էր Հռոմ, ուր հասած էր 1611 Օգոստոսին :

Հոն եօթը ամիս մնալէ յետոյ 1612 Մարտ 27ին Ծաղկազարդի օրը՝ առանց զատկական հանդէսներուն սպասելու՝ անիկա ստիպուած էր մեկնիլ Հռոմէն, վասնզի, ինչպէս իրեն Կ. Պոլսէն ուղեկցող Սրմէն դպիր Լեհացի կը զրէր, մեծ խոռվութիւն եւ շփոր անկալ Զաքարիա վարդապետին հետ յիւր հարեղից՝ վասն յիւր եւ անզգամ կնոց մի որ շշէր ընդ նոս, կոյս և հաւատչոր անուանելով զինքն, մինչ չար համբաւս այս ենաս ականջս Փափին, զոր իրանայեաց նոյն աւուրե եղանել Հռունայ, եւ իր Ծաղկազարդին շարքարն» (ՀԱ. 1934 Էջ 69)։

Հակառակ ասոր սակայն Պապը անոր կուտայ առ Մելքիսեդէկ կաթողիկոս ուղարկած թուղթ մը և նուէրներ, որոնք Զաքարիա առնելով կը դառնայ Կ. Պոլիս, և ինքն հոն կը մնայ, և նուէրները կը զրէն կաթողիկոսին, և կը հազորդէ Պապին, վասնզի Կ. Պոլսոյ մէջ անիկա բոլորովին մոռցաւ իր պաշտօնը և Խուլին և Դարանազցիի միանալով մեծ խռովութեան պատճառ եղաւ։

Երբ Զաքարիա՝ կ. Պոլիս հասաւ, զօրացան կեսարացիի հակառակորդները։ Եւ ինչպէս կը պատմէ Դարանաղցի, երեք վարդապետները և կեսարացիին բռնութիւններէն և անիրաւ հարկապահանջութիւններէն ձանձրացած քահանաները, միասին կը խորհրդակցին և համերաշխ գործակցութեան համար համաձայնագիր մը կը կնքեն (Նոյն էջ 176),

Կեսարացիին կուսակիցները գուշակելով այս միութենէն առաջ գոլիք վտանգը կը հարկագրեն կեսարացին որ «Ճողովնայ զամենայն մեծամեծս աւագանոյն առաջակայսն իւր եւ հարցախորձ առնելով ընդ նոս եւ հնարժ վասն եկեալ հասեալ վրդովնաց գողոյն» գտնան :

Սոսնք կ'ընտրեն չորս պատուիրակներ, որոնք հակառակորդներուն հաւաքատեղին երթալով, յանուն պատրիարքին խաղաղութեան և հաշտութեան խօսքեր կ'ընեն։ Սոսնց մեկնելէն վերջը քահանաները ներս կը խուժեն և կը բռնադատեն վարդապետները, որ բնաւ չզիջանին։ Դարանաղցի տրամադիր էր հաշտութեան, բայց Զաքարիա, որ իր էջմիածնի նուիրակ նախապատութիւն կը վայելէր, կ'ընդդիմանայ յայտնելով՝ թէ ամէն պատրաստութիւն տեսնուած, տէրութեան մեծա-

մեծներուն հետ խօսուած, և արքունական հարկը խոստացուած ըլլալով, ետ զառնալը անհնար է (Դարանաղցի էջ 177-178)։

Ասոր վրայ. քահանաները ոտքի կը հանեն ժողովուրդը, և ամէնքը զիմելով թագաւորին և նախարարներուն իրենց կրած հարստահարութեանց և անիրաւ զըրկանքներուն համար կ'ամբաստանեն պատրիարքը, որուն համար Դարանաղցի կ'ըսէ, «հազիւ կարացաֆ հանել ի միջոյ մեծաւ ջամիս, որ եկեալ զնաց յերկիր իւր ի Կեսարիա», իր աթոռը (1612ին Ապրիլ-Մայիս) հազիւ 6-7 ամիս պատրիարքութիւն ընելէ յետոյ (Գր. Վրդ. Դարէմքեարեան կենսագրութեանը, Ա. էջ 14, Դարանաղցի, էջ 178-179)։

Իր ազգական և աշակերտ Յակոբ քհ. իր անկումը այլապէս կը ներկայացնէ. «Անսեալ յողով ժամանակս եւ ձանձրացեալ ինցանէ հրամարեալ եկն ի Կեսարիա ուր ըստայս քահանանային կը մնայ մինչև 1633։

Զաքարիա Վանեցի, իր էջմիածնաց նուիրակի գիրքը կը շահագործէ ինքն յափշտակելով պատրիարքութիւնը 1612ին, ինչպէս կը հասկցուի Պօղոս Ե. Պապին 20 Հոկ. 1613 թուակիր առ Զաքարիա և առ կ. Պոլսոյ Փրանսական գեսպան ուղղած երկու նամակներէն (ահ' ս Կանոնիկ Արքա-

գանդ . 1913 . էջ 507-508 և էջ 551 , կամ
Հ . Դր . Գալէմքեարեան Աւանաթբունիւններ
Ա . էջ 309-316) ինչպէս նաև Մելքիսեղեկ
կաթողիկոսին 1613 ին առ Պօղոս Ե . Պապը
գրած թուղթէն ուր կ'ըսէ թէ «կարգեցա՛
մեզ զԶաքարիա յետեղակալ մեր ի վերայ եկե-
ղեցւոյն Կ . Պողոս , մերմեղոյ անժի ի բաց զե-
պիսկոպոսն զայն զոռոզ » , ակնարկութիւն որ
անշուշտ ուրիշի մը չի վերաբերիր եթէ ոչ
միայն կեսարացին :

Փ.

ԿԵՍԱՐԱՑԻ ԶՈՐՅՈՒԴԻ ԱՆԳԱՄ ՊԱՏԲԻԱՐՔ

(1615. — 1618)

1612ին պատրիարքութիւնը կորսըն-
ցնելէ յետոյ , գարձեալ քաշուեցաւ կե-
սարիա իր ծննդավայրը , ուր հաւանօրէն
գարձեալ իրը առաջնորդ պէտք է ընդուն-
ուած ըլլայ , թէև որոշ յիշատակութիւն
մը չիկայ այս մասին :

Սակայն Դրիգոր Կեսարացի , 1612էն
մինչև 1633 անկորելի էր որ հանդարտ մը-
նացած ըլլար կեսարիոյ մէջ , ձեռքերը
ծալած , տրուած ըլլալով իր արտակարգ
մաքառող նկարագիրը :

Արդարեւ ինչպէս կը տեսնուի անիկա
հանդարտ չի մնար և շատ մը փորձեր կը
կատարէ կեսարիայէն Կ . Պոլիս գառնալու
համար , և անցողակի յաջողութիւններ ալ
ձեռք կը բերէ :

Հազիւ տարի մը յետոյ իր երրորդ պատ-
րիարքութեան անկումէն , այսինքն 1613ին
սկիզբները , յանկարծ Կ . Պոլսոյ մէջ կ'հա-
րեայ , ընկերակցութեամբ Յովհաննէս Այն-
թագցի «Բարեբարոյ» կոչուած կիլիկիոյ
կաթողիկոսին (1602—1622) որ զինքն ե-
պիսկոպոս ձեռնադրողն էր , և Մինաս Քա-
ցակ(*) եւ Մինաս Կարենցի եպիսկոպոսնե-
րուն (Աղքաղաքում էջ 2321) :

Կեսարացի կրցած էր համոզել Յով-
հաննէս Այնթագցին , որպէսզի իրեն ա-
ջակցի և Սիսի Սթոռին Կ . Պոլսոյ վրայ ու-
նեցած հին հեղինակութիւնը ի գործ զնէ
և զինք պատրիարք դնէ :

Յովհաննէս Կաթողիկոս թերեւս համոզ-
ուած էր ասոր՝ տեսնելով որ Կ . Պոլսոյ պա-
տրիարքական աթոռը կը գրաւէին էջմի-
ածին ձեռնադրուած եպիսկոպոսներ :

Սակայն Կ . Պոլիսը վերստին կիլի-

(*) Յովհաննէս Այնթագցի յաջորդած է իրը կա-
թողիկոս Կիլիկիոյ (1622-1632) եւ մեռած է երգին-
կա (Գալէմքեարեան . Կենսագրութիւններ էջ 14) :

կիոյ աթոռին ևնթարկելու և Գրիգոր կեսարացին հոն գարձեալ պատրիարք զընելու փորձը ձախողեցաւ, վասնզի Յովհաննէս Խուլ պատրիարք, իր պաշտօնին սպառնացող վտանգը տեսնելով փութաց Ադրիանուպոլիս, ուր էր արքունիքը, և յաջողեցաւ իր գիրքը պահել և 1613 Մայիս 25ին աքսորել տալ կ. Պոլիսէն Կիլիկիոյ կաթողիկոսը և իրեն լնկերացող երեք եպիսկոպոսները (հմմտ. Գրիգոր Դաբանացի էջ 180—181):

Սակայն կեսարացի աննկուն կամքի տէր անձ է: Յուսահատիւ չի գիտեր: Զենք գիտեր ինչպէս, սակայն որոշ է թէ երկու տարի յետոյ, 1615ին, կը յաջողի գրաւել կ. Պոլիսոյ պատրիարքական աթոռը (Ադրադաբուժ, էջ 2351 և Գալէմքեարեան, կենաչութեանէր, Ա. էջ 16):

Սյս ժամանակ արդէն կաթոլիկ հաւատածաւալ քրիստոնէութեան հետեանքները զգալի գառնալ սկսած էին Արեելքը և մանաւանդ Հայոց մէջ:

Հայ եկեղեցականներէն ոմանք յարում ցոյց տալ սկսած էին գէպի կաթոլիկութիւն զանազան նկատումներով և ակընկալութիւններով:

Էջմիածնայ ապաշնորհ կաթողիկոսը Մելքիսեդեկ, այս տիսուր գէմքը Հայ եկե-

ղեցիին, որ այնքան արտաւոր անուն մը թողած է իր շահախնդրութիւններով եւ գրամապաշտական արտաքներով, թերեւս Հոռմէն ակնկալուած նիւթական ձեռընտուութեան մը յոյսով հաւատոյ դաւանութեան թուղթ մը կը հասցնէ Հոռմ:

1631 Յուլիս 25ին Լվովի մէջ խմբագրուած վաւերագրի մը մէջ, որ հանրագրութիւն-բողոք մըն է, Լեհաստանի առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի դէմ (տե՛ս Zachariasiewicz-ի Wiadomość O. Ormianach w Polsce. 1842. Lwov կամ Հայենի+ ամսաթերթ. է. տարի 1929 թ. 12), որոց ըսոււած է թէ «Մելքիսեդեկ պատրիարքն ու կարողիկոսը, խկալան եւ զուտ Ումիտոր երական Պողոս Ե. Հոռմի պապին (1605-1620) ժամանակներէն, որ անոր մօս դրկած եր իր նոյիրակ Զաբարիս վարդապետը, այն ժամանակի կ. Պողոյ արքեպիսկոպոսը, ինչ որ կը հաստատի նոյնիսկ նոյն պատրիարք Մելքիսեդեկի շահնական զիրեկու սպուած քուղրով»:

Այդ քուղրին մէջ, որուն պաճանիր կը ցուած է, Մելքիսեդեկ պապը կը ճանչնայ իր զիյաւորը եւ կը յայտնի անոր հնազանդորիխն: Երկրորդ պապացը ատոր աս եր որ երբ Մելքիսեդեկ կարողիկոսը 1625ին եկաւ... Լվով, աս ցոյց տուալ... Գրիգոր ԺԿ. պապին (1572-1585) իրեն ուղղած քուղրը՝ ցուած

շատիներին որուի կ'երեւէր որ Մելիսնեղեկի են՝
բարկուեր էր պապին։ Պապին այս բուղըը
Մելիսնեղեկին հասուցած էր Զուղայի աւագեւ-
րէց Յովինաննեկալը, որ . . . Մելիսնեղեկի կողմէն
պատուիրակ դրկուած էր Հռոմ պապին մօս . . .
Երրորդ ապացոյցը մէր ականջներով բածն է,
որովհետեւ երբ նա այսէղ մեզ մօս Լվովի մէջ
եպիսկոպոսներ կը ձեռնադրէր, անոնց հրամա-
յեց կարդալ Հռոմեական եկեղեցւոյ հաւատոյ
հանգանակը՝ այսինքն՝ այն յաւելումը, որ Ս.
Հոգին կը թխէր Հօրմին եւ Որդիին։

Այս թուղթին մէջ լիշտած Զաքարիա
պատրիարքը ժամանակակից Գէջօյեան Վաշ-
նեցի պատրիարքն է։ Նոյն գպրոցին կը
պատկանէր նաև Յովինանէս Խուլ, Կեսա-
րացիի հակառակորդը եւ մըցակիցը, որ
նոյնպէս Մելքիսեդեկ կաթողիկոսէն կը հո-
վանաւորուէր և կը պաշտպանուէր։

Գրիգոր Կեսարացի «յաղրող ախոյեան
ընդդիմ մաֆառողաց ճշմարտութեան», նախան-
ձախնդիր Հայ եկեղեցւոյ գաւանութեան
անայլայլ պահպանութեան, հաւանօրէն իր
հաւատքին պինդ փարած ժողովորդին օգ-
նութեամբ, 1615ին պատրիարք գառնալէն
յետոյ չափազանց կծու ոճով գիր մը կը զրէ
Մելքիսեդեկ կաթողիկոսին, զայն յանդի-
մաննելով իր զեղծումներուն, իր չարտաշ-
հութեանց և կողոպուտներուն համար, և

մանաւանդ իր կրօնական համոգումներուն
համար (Ուժադադում, էջ 2352-53)։

Մասնաւորապէս զինքն գրգռած ըլ-
լաւ կը թուի իր աշակերտներէն Մովսէս
Տաթևացիի նկատմամբ Մելքիսեդեկ կա-
թողիկոսի բռնած լնթացքը։ Անիկա կը
հաւածէ Մովսէս Տաթևացին եւ կ'արգիլէ-
գայն քարոզելէ։

Մովսէս Տաթևացի որ միշտ յարգալից
յարաբերութեան մը մէջ եղած է իր վար-
դապետին Գրիգոր Կեսարացիի հետ, և ան-
շուշա, այս պարագան ալ հաղորդած էր
անոր, երբ արգիլուեցաւ քարոզելէ՝ իր գա-
ւազանը և փիլոնը որ ստացած էր Գրիգոր
Կեսարացիէն զրկեց կաթողիկոսին։ Մելքի-
սեդեկ Գառնեցի ըմբռնեց սպառնալիքին
սաստկութիւնը և վերագարձուց զանոնք։

Կեսարացին իր պաշտպանն էր, «յակ
անոր առջեւ կը պատկանէն թէ կարովիկունէ
եւ թէ շուրջինները» (Հ. Ներսէս Վրդ. Ակին-
եան, ՀԱ. 1933 էջ 391), վասնզի Կեսարա-
ցին «մեծ եւ անեղցելի հետինակուրին կը վա-
յելիր արևուտեաց յով» (Նոյն, էջ 172)։

Գրիգոր Կեսարացի որ ապահովաբար
լսած էր այն անցքերը որ հոն հեռուն կը
պատահէին, պաշտպան կը կանգնի իր սա-
նին։ Մովսէս վարգապետին և բոլոր անոր
պէս Հայ եկեղեցւոյ հաւատարիմ եկեղե-

ցականներուն, և անհրկիւղ ու համարձակ բողոքեց այն ամէն անկարգութիւններուն դէմ, որոնք կը գործուէին Արեւելքի մէջ և գայթակղութեան առիթ էին Արեւուտքի: Այդ յանդիմանազիրին մէջ որ Գրիգոր Կեսարացի յատուկ թղթատարով մը՝ Ասլան զպիրի ձեռքով հասուցած է Արեւելք, մասնաւորապէս ձեռքը նաև Մովսէս Յաթեացիի (որ զայն ստացած է 1615 Օգոստ. 27ին), խօսուած են բազմաթիւ գայթակղալից արարքներու, և Մելքիսեդէկի անձնապէս կատարած բազմապիսի ապաշնորհութեանց վրայ:

Հօն մասնաւորապէս կ'ըսէ թէ ամանաւանդ քան զամենայն մեծ չարիբն այս են, որ զե՞ն ձեռազիրն ետուր Փափուն, թէ ես Մելքիսեդ կարողիկոս Հայոց՝ իմ ազգիս վարդապետօֆ՝ եպիսկոպոսօֆ, եւ համայն ժողովրդովք հնազանդիմք Հռոմայ եկեղեցւոյն, եւ ընդունիմք զժողովն Քաղկեդոնի, եւ ըգտուման Լեռոնի, եւ նզովեմք զԴեկոսկոռոս եւ համախոնի նորա, եւ ասեմք ի Քրիստո երկու բնուքիւն եւ երկու կամք, եւ այս ձեռազրիս օրինակն Փափն գրել է պատմայ գրով եւ յուղարկել է ի Լեհ. նոյնպէս եւ յամենայն տեղիս, թէ ազգն Հայոց ի մեր հաւատն են դարձեր, այլ եւ ի Վանատիկ եւ յայլ բազում տեղիս գիր է գրեր եւ յղրեր. եւ

այս գրոյս մեկն ի Համիր է եկեր. Եւ զնուրա մեկ օրինակն Աւետիս կարողիկոսն է տարեր ի հետն, զմի օրինակն Համբեցիքս մեզ էին յղրկել ասելով թէ տեսէք տեսէք զմեր կարողիկոսիս զխալտառակուրիւնն, զայսպիսի հերձուածողն՝ գուք ի՞նչպէս կարողիկոս կու ընդունիք. Եւ զայս եկեալ բուղբս մեք ամենենեան ականատես եկեալ ընթերցաք»:

Գրիգոր Կեսարացի, իր այս չափազանց հետաքրքրական թուղթին մէջ (տե՛ս Գարեգին եպիսկոպուտ Արուանձտեանց, Թուրք Աղբաբ, Բ. 1885, էջ 280-293), որ կարեռը գաւերագիր մըն է ժամանակին հայ եկեղեցւոյ ներքին քայլայուն վիճակը ցոյց տուող ամէն մանրամասնութեամբ, Մելքիսեդէկի արարքները թուելէ յետոյ կ'ըսէ՝ թէ «այս ի՞նչ բան է են արած բանն. զի կամիս երկրորդ նզր լինել, եզերիշ եւ խանգարիշ Հայոց ազգիս, զի թէ իբրեւ զեազ հովիլ հոգածոյ եւ խնամօղ չես, վասն հ՛ը որպէս զվարձկան եւ իբրեւ զշար գազան պատառող լինիս բանաւոր հօսին Քրիստոփ. զի՞ն կ'ուզես այս ողորմելի եւ տառապեալ ազգիս Հայոց. հ՛ը չես բողուր զիւրեանս յիւրեանց աղքատուրեանն. զի թէպէս որ ազգս Հայոց մարմնով ծառայ են եւ աղքաս, այլ քրիստոնեական ուղղափառ հաւատովս պատառ են. հոգով փարքամ եւ հարուս օ-

րինօք եւ պատուիրանօք, ըստ այնմ թէ ցանկալի է նա բան զոսկի եւ բան զականս պատուականս. եւ դու կամիս՝ որ աւազակօրեն կողոպտես եւ մերկացուցանես յօրինաց ըընորհացն եւ յուղղափառ սուրբ հաւատոյս մերոյ զի թեպէտ մարմնով տրտում եւ ի չարշարանս եմք ի յայս աշխարհի առաւել բան զայլ ուղղափառ ազգս, բայց հոգւով ուրախ եմք, որ ունիմք ուղղափառ հաւատ բան զայլ ազգս աղօրիւք բազմաշարչար նահատակին, հաւատոյ Հօրեն մերոյ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին: Եւ դու կամիս, որ զՍուրբ Լուսաւորչի ազգիս ուղղափառ սուրբ հաւատս զոր ընկալաք ի նմանէ, զնորին հիմն բակել. ոչ այդպիս է որպէս կարծես. զի մեք ամենէնեան նաստառուն կեամք ի վերայ ուղղափառ սուրբ հաւատոյս մերոյ եւ նզովեմք եւ անիծանեմք զիաւանօլսն Քաղկեդոնի սուրբ ժողովոյն եւ զմիաբանոլսն ընդ ֆուանկացն, թէ կարողիկոս ե՛ թէ վարդապէտ, թէ եպիսկոպոս, թէ քահանայ, թէ իշխան եւ թէ ուամիկ աշխարհական, զի կարողիկոսն եւ առաջնորդ կարգեալ են վասն նաստառուքեան հաւատոյ եւ կարգաց եւ օրինաց պահպանուրեան, եւ ոչ թէ վասն բակելոյ զօրենս եւ խախտելոյ զիաւատս, զի մեք ի ձենչ օրինաց նաստառուքիւն եւ կամ թիւրելոյն ուղղուրիւն ոչ տեսաք, այլ մանաւանդ թէ

բակել եւ խանգարել. վասն որոյ մեք այնպիսի հալրապէտ եւ եպիսկոպոս, առաջնորդ եւ նուիրակ չեմք ընդունիր»:

Եւ որպէսզի այս քննագատութիւնները բոլորովին անօգուտ չանցնին՝ անիկա կը ներկայացնէ պայմաններ, «թէ կամիս որ ընդունիցեմք զիեզ եւ ննազանդեմք իրամանի բո, զայն առաջին անկարգութիւնսն զորս գրեցաք, զայն չար սովորութիւնսն բարձ ի են եւ ըստ աստուածային օրինացն եւ կանոնաց շաւլացն գնա», և կը յանձնաւ րարէ որ.

Ա. Մէկ թեմի մը վրայ միայն մէկ եպիսկոպոս ձեռնազգէ:

Բ. Նուիրակները հրահանգէ որ բանագրանքներէ զգուշանան:

Գ. Սրբոց նշխարները եւ Լուսաւորչի Ս. Աջը գարձնէ էջմիածին:

Դ. Եթէ ստոյգ է որ պապին գիր չէ գըրած, գիրով մը հերքէ:

Ե. Զաքարիա վանեցին բանադրէ իբրիսարդախող պապին տրուտծ գիրին և ասիկա շրջաբերականով մը հաղորդէ:

Եւ գիրը կը վերջացնէ սա սպառնական բառերով. «թէ զայս առնես՝ կու ընդունիմք զիեզ որպէս զուղղափառ կարողիկոս եւ թէ ոչ, դու զիտես»:

Գրիգոր Կեսարացիի այս թուղթին հետեւանքը ի՞նչ եղած լրաւը չենք զիտեր, սակայն ինչպէս կ'երևայ՝ իր հակառակորդ՝ ները կը յաջողին շուտով տապալել զինքը, վասնղի 1617-1618ին անիկա Կեսարիա էր^(*): Սիմէոն գպիր Լեհացիոր 1617-1618ին Կեսարիա եկած է, կ'ըսէ թէ զնացի մօս Գրիգոր վարդապետն, առ որ կացեալ էի, զոր սիրեալ զի՞ւ յոյժ ուրախացաւ եւ սիրով ընկայաւ: . . . Վարդապետն ուներ մեծ եզի որպէս խաղաք. եւ անդ բազում անզամ զնացեալ միարակացաւ: Եւ ասեն թէ նորա եզին տաներկու ազգ խաղող կայ» (ՀԱ. 1935, էջ 91-92):

1618ին Քէօթահիա գրուած ձեռագիրի մը մէջ, որ Յակոբ եպս. Քէօթահեացի՝ Կեսարացիին աշակերտը գրել տուած է, գրիչը կը հաստատէ թէ ձեռագիրը գրուած է «ի հայրապետութեան տեսոն Տէր Մելիսէր կարուղիկոսին եւ վարդապետին իմոյ Գրիգոր յաջ Թարունապետին Կեսարացւոյ» (Տաշեան, Մայր շուշան, էջ 778): Օրմանեան (Աղբապարուս, էջ 2359) կը մտածէ որ «յայտնի է թէ Կեսարացի կաթողիկոս չէ եղած» ուստի կ. Պոլսոյ պատրիարք պէտք է եղած ըլլայ:

(*) Օրմանեան կը կարծէ թէ 1615էն 1619 Գրիգոր Կեսարացի կ. Պոլսոյ պատրիարք մնացած է, սակայն ինչպէս կը տեսնուի միշտ չէ:

Արդարեւ ժէ. գարուն սկիզբը տակաւ ւին Քէօթահիա կ. Պոլսոյ պատրիարքութեան մաս կը կազմէր և առանձին հովուութիւն մը կամ թեմ մը չէր (Դարձաշանէ, էջ 182) և հաւանական է որ իբր այն յիշուած է Գրիգոր Կեսարացի այդ յիշատակարանին մէջ:

Այդ պարագային իր պատրիարքութիւնը ձգելու թուականը ճշգուած կ'ըլլայ, քանի որ 1618ին Կեսարիա էր:

ԺԱ.

ԿԵՍԱՐԱՑԻՆ ԻՐ ԾՆՆԴԱՎԱՅՐԻՆ ՄԷՋ
(1618 — 1625)

կ. Պոլսոյ պատրիարքական աթուին վրայ իրեն կը յաջորդէ իր հակառակորդը Յովհաննէս Խուլ, որ կը յիշատակուի 1620 և 1625 թուականներուն առաջնորդ կ. Պոլսոյ (Հ. Դալէմքերեան, Կէնասէրունէնէր, Ա. էջ 17: Օրմանեան, Աղբապարուս, էջ 2361):

Այս ժամանակամիջոցին (1618 — 1625) Գրիգոր վրդ. Կեսարացի կը մնայ Կեսարիա իբր առաջնորդ, ուր, ինչպէս տեսանք, զինքն գտաւ 1618ին Սիմէոն Լեհացի:

1621ին գրուած և ցարդ անտիպ Յայսմ-

աւուրքի մը յիշատակարանին մէջ^(*) կը կարդանք.

«Գրեցաւ սուրբ զիրս ի թվականիս Հայոց Ռ եւ Հ (= 1621) ի մայրաբաղասն Կեսարիա, որ է Մամեակ, ի Հայրապետութեան մերոյ ՛ և մեծ ռարունապետին Պրիգորին, որ է պայծառ ջահի Հայաստանեայց ազգիս»:

Հաւանօրէն հոն մնացած է մինչև 1626, ուրկէ եկած է Կ. Պոլիս՝ գրաւելու համար պատրիարքական աթոռը, Յովհաննէս Խուլը վանելով (Օրմանեան, Աղքաղաքառում, 2375 և Գալէմքեարեան, Կէնաքրութէ-Նէր, էջ 19 և 24): Այս գրաւումը կատարած է օգտուելով այն մեծ յուղումէն՝ զոր առաջացուց Մելքիսեդեկ կաթողիկոս 1624ին գալով Կ. Պոլիս «բազում անառակօֆ եպիսկոպոս անուանօֆ եւ սուս վարդապետովի իւր համախոհօն, զոչեղով որպիս զառիւծ, եւ Զաքարիին օժանդակութեանքն եւ Խոյն ի թիկուն շինեղովն, ական անխիր ուտել ի պաս առուրս զձիր եւ զզինի՝ յայտնի հրապարակաւ, եւ զոյ ուտողն անարգին, որ բազում ժամանակաց հետ օրինաւոր եւ մշմարիս վարդապետն մեծ

(*) Հ. ներսէս վրդ. Ալինեան ազնուօրէն տրամադրած է պատճէնը. Տրդատ եպս. Պալեանի մէկ ձեռագրէն առնելով:

վշօֆ եւ դառնակրիւֆ հազիւ կտրեր հին եւ բարձեր ի միջոյ. եւ այլ բազում անառակորինելի եւ ներձախօսութիւն» (Դարանաշցէ, 285):

Ասոնք տեսնելով «Սեբաստացի Ներսէսն որ մշմարտութեան իրաւացն Աստոծոյ յատագով եր եւ արքան, ևս՝ ի ժամանակին ացողեղովն Աստոծոյ անդ եղեւ մեզ զօրավիզն, որ յահանապիս եւ բազմաթքոյն ժողովրդովի հազիւ կարացաց յրուել զչար ժողով նոցա եւ հաղածական առնել ի յաղափին մեծի» (Դարանաշցէ, անդ: Բէլշանդին, 1907, թ. 3424: Աշխաղաբուժ, 2369-70, 2374):

Գրիգոր վրդ. Կեսարացի այդ միջոցին Կ. Պոլիս չէր, եթէ ոչ չէր կրնար անզործ մնալ և Դարանաղի պէտք էր որ զինքն աւ յիշէր:

Մելքիսեդեկ կաթողիկոս Կ'երթայ Լեհաստան (1625), սակայն Յովհաննէս Խուլ քիչ մը ատեն աւ կը տոկայ Կ. Պոլսոյ աթոռին վրայ, մինչև որ Գրիգոր Կեսարացի հետը առած Մինաս վրդ. Կարնեղին, ինչպէս նաև Երզնկացի Պակթամուրի Զաք մականուանեալ Յովհաննէս եպիսկոպոսուլ, Կ. Պոլիս կուգայ 1626ին և կը յաջողի Յովհաննէս Խուլը՝ որ անժողովրդական դարձած էր իր կաթոլիկական միտումներուն համար, տապալել և մինչև Պրուսա փախցընելով զայն՝ ինքը բռնութեամբ՝ առանց

հրամանի յափշտակել Կ. Պոլսոյ աթոռը
(Դարձանազգիք, էջ 186), եթէ կարելի է հաւատ
ընծայել հակառակորդ պատմադիրին խօս-
քերուն տառական ճշգութեանը:

Ժ.Բ.

ԿԵՍԱՐԱՑԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՊԱՏՐԻԱՐՔ
ԵՒ

ԼԵՀԱՀԱՅՈՅ ԳՈՐԾԵՐՈՒԽ ՄԷՋ ԻՐ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
(1626 - 1629)

Գրիգոր Կեսարացիի այս հինգերորդ
անգամի պատրիարքութեան մասին գար-
ձեալ միայն Դարձանազգին է որ մասնակի
ծանօթութիւններ կուտայ, իր ծանօթ տը-
րամաղբութիւնը խառնելով զորձին:

Իր թէ անիկա զլացած է 1628ին իր
աջակցութիւնը այն Հայերուն՝ որոնք կը
ջանային կէօմրիւ կի Ս. Նիկողայոս եկեղե-
ցին (կտիրնէ Գաբուի մօտ, այսօր Քէֆէլի
Ճամի) թուրքերու ձեռքէն ապատել: Դա-
րձանազգի կ'ըսէ թէ անիկա ստուտած և նա-
խատած է և չէ թողած որ անոնք զիմում-
ներ լնեն:

Իրեն պէս Յովհաննէս Խուլ ալ անփոյթ
եղած էր այս մասին, գասնզի երկուքն ալ

իրարու հետ կը մարտնչէին պատրիարքա-
կան աթոռին համար, որով ազգին մէջ
մէծ յուզում կը տիրէր:

Բատ Դարձանազգիին «Հայք կու զնան մօ-
առ Կեսարացի Գրիգոր Վարդապետն՝ որ յայնն
ժամանակին եկեալ եր ի Կեսարիայ, իբր թէ-
յուած այս եւ դիւրութիւն առնէ նոցա: Իսկ
նա փոխանակ օրհնելոյն եւ յուատկոյն՝ կու
սաստ եւ կու յանդիմանէ զնոսա ասելով, թէ
դուր ո՞վ էի, որ այդպիս բան կու տնօնուի-
գուամկներն եւ սէլիական տեղացին կը հոգան,
եւ այլ զուրտ բանի շատ կ'ասէ եւ կու յուսա-
հանէ զնոսա . . . ի յայսմիկ թշուառական ա-
տեմին իմբն, այսիմբն Գրիգոր Վարդապետն, եւ
կամ Խուլ բնաւ փոյք չեն առնոյր ոչ եկեղե-
ցականացն եւ ոչ քիսունիկց անհնարին սպոյն
եւ անմիշիրար վշացն: Այլ եւս առաւել աղ-
մուկ եւ խոռվութիւն կու արկանեն ի մէջ ազ-
գիս Հայոց յաղազ Պատրիարք առնելոյ: Քանզի
Գրիգորս այս մարտ եղեալ եր հետ Յովհաննէսին
մինչ զնա փախուցեալ եր ի Պրուսայ եւ ինքն-
սիրեալ եր բռնուրեամբ առանց հրամանաց
արքունեացն» (Դարձանազգիք, էջ 186):

Գրիգոր Կեսարացի չի գիտցուիր ինչ
պատճառներէ թելագրուած՝ այս չփոթ
կացութեան մէջ «ի տեղի իւր եղեալ . . .
զեզմիկացի Յովհաննէ Պակրանուր Զագն» Կ'եր-
թայ «ի Լեհաց աշխարհն» (նոյն, էջ 186):

Հաւանօրէն կ'երթար հալածելու Մելքիսեդեկ կաթողիկոսը, որուն դէմ բռւռն ատելութիւն ունէր:

Ինչպէս ըսինք՝ Մելքիսեդեկ կաթողիկոս վտարուած և հալածուած էր Հայ Եկեղեցւոյ կարգերուն և կանոններուն նախանձախնդիր եկեղեցակոններու և ժողովուրդին կողմէ, Կ. Պոլիսէն անցած էր Լեհաստան (1625):

Հոն այս ապաշնօրհ կաթողիկոսը իրեն չափ անարժան և գարշելի արեղայ մը՝ Նիկողայոս Թորոսովիչը՝ հակառակ ժողովուրդին բողոքին՝ զաղտնի եպիսկոպոս կը ձեռնագրէ Լեհաստանի Հայոց:

Մելքիսեդեկ կաթողիկոս կը վախճանի Կամենից 1627ին (*):

Նիկոլ, որ արդէն կաթոլիկ էր, սկսաւ ամէն կեղծիք և բռնութիւն ի զործ զնել ժողովուրդը ևս կաթոլիկ դարձնելու, հաշառակ անոր բռւռն ընդդիմութեան:

Գրիգոր վրդ. Կեսարացի 1627ին Յով-

(*) Օրմանեան (Ազգագալում, էջ 2377) մահուան թուականը զրած է 1626 Ապրիլ 1, հիմունելով Դաւթիթեցիին վրայ: Աւելի հաւանական կը թուի 1627, որ կ'ընդունի Գալէմքեարեան (տե՛ս Կենսագրութիւններ, էջ 29). ուրիշներ 1628ին կը ծգեն:

հաննէս Խուլլը աթոռէն տապալելէ յետոյ՝ փութաց Լեհաստան (*):

1627 Դեկտեմբերին (**) կը հասնի Կամենից և իբր լրտես կ'ամբաստանուի Նիկոլ եպս. Թորոսովիչէն և 1628ի սկիզբը կը վտարուի Պուղտանաց երկիրը, ուրիէ Կեսարացին Նիկոլի դէմ բանագրանք արձակեց և գերադասաւ Կ. Պոլիս:

Վերոյիշեալ 1631 Յուլիս 25ին Լվովի մէջ խմբագրուած վաւերագիրին մէջ, որ ինչպէս ըսի բողոք մըն է ընդդէմ Նիկոլ Թորոսովիչի՝ ուղղուած Մովսէս Տաթևացի կաթողիկոսին, կը խօսի Կեսարացիի առաքելութեան վրայ ի Լեհաստան, առանց խօսելու անոր վտարումին մասին:

Նիկոլ եպս. ի ձեռնագրութեան վրայ խօսելէ յետոյ, «շատ չանցած, Կամենից ելաւ Կեսարացի արքայիսկուպոս Գրիգոր

(*) Հ. Գրիգոր վրդ. Գալէմքեարեան (Կենսագր. Ա. էջ 29) կը զրէ թէ նախ էջմիածին զացած է եւ անկէ Լեհաստան, սակայն այս մասին ուեւէ ապացոյց չկայ: Հ. Ակինեան (ՀԱ. 1934, էջ 8) կը կարծէ թէ ուղարկուած է Մովսէս Վուսարար»էն ի նպաստ էջմիածնի նուիրակութիւն ընելու, սակայն այս մասին ալ փաստ չկայ:

(**) Գարծեալ Գալէմքեարեան զայն Կամենից ցոյց կուտայ 1629ին, ինչ որ շատ հաւանական չի թուիր:

վարդապետը որ նոյնպէս ոչ պակաս պատճառ
եղաւ մեր այս երկպառակուրեանց։ Նա մեր
եպիսկոպոսին (Եփողին) գտաւ Կամենիցի մէջ,
կոռուցաւ անոր հետ որոշ պատճառներով, ա-
ռանց դասի դասապարտեց զայն եւ ուղարկեց ա-
նոր շատ խիս արտայայտորիւններով զրուած
քանարտանի բուղթ, խիլ ինքը մեկնեցաւ իր
թեմը։ Եւ այդ բուա առանց նոյնիսկ պատրի-
արքին դրկուած նույրակ լըլարու, եւ առ հա-
սարակ առանց ունե մեկին վիազորորիւն ու-
նենալու, բանի որ պատրիարքական արոռու Մէկ-
ինւունկի կարողիկոսի մահուան պատճառով բա-
փուր էր»։

Առաքէլ Դաւրիժեցի, որ ժամանակա-
կից է, աւելի մանրամասնօրէն կը խօսի
Կեսարացիի լեհաստան ճամբորզութեան
վրայ և կը հաստատէ անոր վտարումը այդ
երկրէն։ Ան (տե՛ս էջ 366—367) զէճին
սկզբնապատճառ ցոյց կուտայ Ոնոփրիոս
անուն նորընծայ աբեղայի քառասունքը
25 օրուան մէջ լրացնելու փափաքը, որ
Նիկոլ եպս. և «այլ ոմանք» ունեցած էին
և որոնց Գրիգոր Կեսարացի ստատիկ լնդ-
դիմացած էր՝ իր կանոնագանցութիւն։

Հակառակ ասոր սակայն Նիկոլ եպս.
22 օր յետոյ քառասնօրեակի պատարագը
մատուցանել կուտայ այդ աբեղային և որ-
պէսզի Կեսարացիին իր զործերուն միջա-

մտելուն դէմ մաքառի, առտուն կանուխ
կը փակէ այն եկեղեցիին գուռները ուր
իջևանած էր Կեսարացի։ Ասիկա առիթ
կ'ըլլայ պայքարի։

Կեսարացի խորապէս ազգուած կ'ըսէ.
«ով որ այօր այն եկեղեցին երբայ ամիմեալ լլ-
ջայ»։ Այս կերպով կը նզովուի նաև նի-
կոլը, որ կը փակէ նաև նորընծային պա-
տարագէն յետոյ այդ եկեղեցին և առանց
եկեղեցիի կը ձգէ ծնունդի տօնտական օրե-
քուն քաղաքը։

«Կեսարացի ի թնէ ահեղ, կամապաշտ եւ
խոսապահնէց, յենած էր իր հոչակուած մո-
խորեան վրայ, իր աստեր, կը յանշիմանիր
վարդապետական բոլոր իշխանութեամբ, առանց
անդրադառնալու թէ կը գտնուի զինական հոյի
մրայ եւ ոյ ի Թուրքիա» (Հ. Ն. Ակինեան)։

Իր նախանձախնզրութեան դէմ, իր
ազգային եկեղեցւոյ նկատմամբ տածած
սիրոյն արգասիք իր ունեցած արգար զայ-
քոյթին դէմ կուգար կը կանգնէր Նիկոլի
աղտոտ նկարագիրը։ Նիկոլ՝ Կեսարացին
կ'ամբատանէր իրը լրտես։

Նիկոլ «զնաց առ վլոյն Կամենից յաղա-
ցին, որ ի մեծ իշխանին վերակացու էր կար-
գեազ Կամենից յաղային, որում անունն էր
Լույսաց, խօսեցաւ կախակոպոսն լնդ նիւա եւ
հաւանեցոյց զնա զի արգեցէ զվարդապետն, եւ

մի բողոք զնալ յԻլով եւ կամ յայլ խաղս՝
այլ ի Կամենից խաղաքն դարձուց զնա, յետ
դառնալ ընդ իւր եկեալ ճանապարհ եւ զնաշ
յայլ աշխարհ։ Վասն որոյ եւ Լուսաշ ամուսնը
վօրք առաքեաց պատգամն առ վարդապետն ա-
սեղով թէ մեծ իշխանն մեր բուդր է ուղարկեց
մեզ թէ, այդ վարդապետը, որ ի բուրքի աշ-
խարհնեւ եկեր է, շաշուՏ(*) է եղեր, հրաման
չկայ որ ի խաղաքի եղանէ, մի բողոք որ եր-
րաց, թէ ոչ ձեր զրոխն կ'երաց. եւ այսպիսի
բանից արգիլեցին ի զնարոյ վարդապետն եւ
վարդապետն կայր անդին իրեւ ի պիսահոց։
Ապա, արժ ունանի բարեպաշտօնի ի ժողովրդոց
խաղաքն մատեան առ վօրքն եւ ծանուցին զնա-
մեղուրին վարդապետին նմա, ապա թէ հրա-
ման եղեւ վարդապետին, զի եղեալ զնացէ ոչ
թէ յԻլով այլ դիս ի յե՞ ընդ որ եկեալն եր եւ
վարդապետին եղեալ ի Կամենիցոյ եւ եկն ի Բուդ-
դան եւ ի յՈւռումէջի, եւ ի ճանապարհնեն գրեաց
զիր բանադրանաց, նզուից եւ կապանաց ի վե-
րաց Նիկոլին եւ առաքեաց յԻլով և Նիկոլն ոչ-
ինչ հոգաց ի կողմանն բանադրանացն, այլ կայր
ի կարգի իւրում եւ ի խանանայագործուրեան։
Բայց խանանայ եւ ժողովուրդն այնք՝ որք յա-
ռաջնէ ներհակ իին Նիկոլին, ի բերան առեալ
խօսին. նա եւ յերեաց ընդդիմ բերեին նմա,

(*) Շաշուա = լրտես :

նաեւ ունանի ներհականային եւս, եւ օր յառու-
զօրանային ներհակին ի վերաց Նիկոլին։ Այլ եւ
Գրիգոր վարդապետն, զամենայն որպիսուրինն
անցուածոց այսմիկ, այլ եւ զանուղայ վարս
Նիկոլին բղով ծանոյց Մովսէս կարուղիկոսին
ի առորք Էջմիածին, եւ խմերեաց ի նմանէ զի
եւ նա բարձր հրամանաւ առորք Էջմիածինի եւ
կարուղիկոսական իշխանուրեալքն բանադրեացն
զՆիկոլ եպիսկոպոսն եւ Մովսէս կարուղիկոսն
եւս գրեաց զիր բանադրանաց եւ առաքեաց ի
վերաց Նիկոլ եպիսկոպոսին, եւ այսու պատ-
ճառաւ առաւել եւս զօրացան ներհակին ի վե-
րաց Նիկոլին եւ ի մարտի ունեին զնա» (Ա. Գու-
րէժէց, էջ 368-370)։

Կեսարացիի բանագրանաց գիրը ահա-
ւոր իրաբանցում պատճառեց ի Լվով, ուր
ժողովուրզը գժգոհ էր արդէն իր առաջ-
նորդէն։

Գրիգոր Կեսարացի այսպէս խռովու-
թեան մէջ ձգելով Լեհաստանի հայերը կը
դառնար ետ, ստկայն չէր կրնար տիրա-
նալ կ. Պոլսոյ աթոռին, վասնզի իր բա-
ցակայութեան միջոցին դարձեալ հակա-
ռակորդները զօրացած էին և Զաքարիա
վանեցի տիրացած էր 1629ին(*) կ. Պոլսոյ

(*) Ըստ Օրմանեանի (Ազգապատմ, էջ 2395)
1628ին։

պատրիարքական ալթոռին (Պալէմքեարեան, Կենսաբնաւութեաներ, էջ 56):

Այս անկումին մէջ թերեւս Պալաթի եւ կեղեցւոյն շինութեան մէջ իր տեղապահներուն բռնած զիրքը մեծ զեր կատարած է: Երբ Սրբատակէս գրդ . Խարբերդի կը յաջողի Պալաթի Ս. Հրեշտակապետ յունական փակ եկեղեցին ձեռք բերել «կրկին մախանձ կու շարժեն Կեսարացոյն կողմանէ ոմանից չարահնար անձինի, այլ եւ Երգրուցի Մինաս վրդ. և եւ Երգնկացի Պէկրանուր Զազ Յովինաննեկ եպիսկոպոսն որ ի տեղի իւր եղեալ եր զա Կեսարացի Գրիգոր վարդապետն, եւ ինքն ի Լեհաց աշխարհն եր զնացեալ: Եւ սուս իրու տեղապահ յինեղով Կեսարացոյն, հակոռակ իին Արիստակէ վարդապետին եւ անենայն յահանացից եւ ժողովրդոց Պալաքցոց, արդիշել կամելով զիխարանուրին նոցա եւ զշինուրին եկեղեցւոյն խափանելով եւ զԱրիստակի վարդապետ հաղածական առնելով, որ զողեալ կայր ի Ղալարիայ ի նոցան եւ նոցին չար յուրհրդոց» (Դարանաշչէ, էջ 188):

Այս պատճառով կը զօրանայ զարձեալ հակառակորդներու կողմը և Կեսարացիի տեղակալները վանուելով՝ Զաքարիա Վանեցի արքունական հրամանով պատրիարք կը դառնայ:

Ժ. Գ.
ԿԵՍԱՐԱՑԻ ԻՐ ԾՆՆԴԱՎԱՅՐԻՆ ՄԷՋ
ԵՒ

ԻՐ ՀԵՂԻՆԱԿԱՐՈՐ ԴԻԲՔԸ
ՀԱՆԴԻՊ ԷՇՄԻԱԾՆԱՅ ԵՒ ԿԻԼԻԿԻՈՅ
ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԵՐՈՒՆ

(1629 – 1633)

Գրիգոր Կեսարացի Լեհաստանէն դարձին կ'երթայ իր ծննդավայրը և գարձեալ տեղւոյն եպիսկոպոսութիւնը ձեռք կ'առնէ (Ուղարաքառած, էջ 2393): Դարանացիի գրելու ձեէն այնպէս կը հասկցուի թէ Կ. Պոլիսէն անցած պիտի ըլլայ: Անիկա կ'ըսէ թէ «Կեսարացի մեծն Գրիգորն երեկ ի Լեհաց աշխարհնեկ եւ զնաց յերկիր իւր խաղաղութեամբ եւ Յովինաննեկ եպիսկոպոսն(*) յերկիր իւր յեկեղեցաց: Եւ Խուզն Հաստիք կու Տիրեկ եւ անենայն Սնաօղուն եւ Զաքարին յՈւկուսան մատր եւ անենայն Ռոռուսիկ վարագանացին: Եւ մեր յոշինչ չեաֆ խառնիր յառն եւ ի Տուրե պատրիարքական մեջն ։ ։ ։ » (Դարանաշչէ, էջ 192): Վերոյիշեալ բողոքագիրը որ Մովսէս Կաթողիկոսի ուղղուած էր, նաև կը հաս-

(*) Յովիաննէս եասու. Երգնկացի Պէկ Թիմուրի ժաման է որ Գրիգորի փոխանորդն էր եւ Կ. Պոլիս էր:

տատէ անոր կեսարիա գարձը։ Այդ վաւերագիրն մէջ կեհահայերը կ'ըսնն թէ «մենի համոզեցիմ» ևեր եպիսկոպոսը երազ Գրիգորին մօս եւ վերցնել տաղ նզովիք իր եւ մեր վրային։
... Սև հասաւ մինչեւ Պրուսա, իսկ այնուհետեւ, հնար չունենարով առաջ երազու, նուերինով Կեսարիա դրկեց իր մարդը եւ նուասանաղով՝ խնդրեց վերցնել նզովիք։ Իսկ Կեսարացի Արքայիսկոպոս Գրիգոր վարդապետը վիխանակ բանադրանիք վերցնելու, դրկեց անոր բանադրանիք վաւերացում, որով մեզ... աւելի եւս գրուեց, այնակու որ մենիք բոլորովին պառակտուեցանիք մեր եպիսկոպոսին» (տե՛ս Հայունչի ամսագիր, Է. տարի, թ. 12):

Առաքել Դաւրիժեցի աւ կը հաստատէ նոյնը։ Անիկա կը պատմէ թէ «ոմանի ի ժողովրդականացն հարցում արարին ընդ Նիկոլին թէ ընդիքը ոչ զնաւ առ Գրիգոր վարդապետն եւ առնուս զարավունն ի նորին կապանացն եւ նա պատճենաց թէ ոչ ունին բոշակ ճանապարհի եւ ժողովուրդն ժողովեցին երեք հազար զրոյուշ եւ ետուն ննա բոշակ ճանապարհի։ Այնուհետեւ եպիսկոպոսն երէ յիւրոց ինչ մտածութեանց եւ երէ ի սաղրելոյ յիւրոց բարեկանացն, եւ թէ ի հարկելոյ ժողովրդոցն եղեազ յիլովայ զնաց ի կողմանս Կոստանդնուպոլիս, եւ Կեսարիոյ. զի թերեւս ուրեք զեկազ զԳրիգոր վարդապետն տացէ մեղայ եւ առցէ

արձակումն ի նորին կապանացն։ Եւ զարով եկեազ ենաս ի բաղաբն Բուրսայ, պատահեցաւ զի յաւուրսն յայնուիկ անդ եւ Խարբերդի Արիստակու վարդապետն, արդ՝ այս Արիստակու վարդապետն եւ այս Կեսարացի Գրիգոր վարդապետն ունիկին ընդ միմիան ոխս նախանձու յոյժ սաստիկ...։ Եւ ի պատճառէ այս ճախանձու բազում բանիւմ եւ պեսպի կերպի խօսեցաւ Արիստակու վարդապետն ընդ Նիկոլ եպիսկոպոսին եւ արգել զնաւ ի զնարոյ առ Գրիգոր վարդապետ։ Երբեմն ասէր «ոյս եպիսկոպոսն եւ եւ նա վարդապետ» չունի իշխանութիւն ի վերայ յն», երբեմն ասէր «ի զուր եւ ի ճախանձու բանադրեազ է զիեզ», երբեմն ասէր, «եւ ես վարդապետ եմ իրեւ զնաւ, ես արձակեմ զիեզ ի կապանաց» եւ այլ բազում կերպի խօսեցաւ եւ ոչ երող զնազ ի Կեսարիա առ Գրիգոր վարդապետն։ Այնուհետեւ Նիկոլն ինքն ոչ զնաց՝ այլ գրեաց բուլը խնդրանաց եւ աղերսանաց առ Գրիգոր վարդապետն, թէ մինչ ի Բուրսայ եկի, եւ ասէկն հիւանդացայ եւ անկեազ կամ ի մահիան, վասն որոյ ոչ կարեւ զազ, խնդրեւ զի բարձլու յինէն զբանադրանիքն եւ արձակեցես ի կապանաց, եւ առափեսես ինձ եւ ժողովրդանն բաւոր օրհնութեան, զի թերեւս աղօրիւմ եւ օրհնութեամբ յնով ասէր դարձաց եւ ողջութեամբ հասից ի տեղին իմ։ Իսկ վարդապետն ի տեսանել զզիրն անկեղծ մը-

տօֆ հաւատաց խօսից եպիսկոպոսին իրեւ ձլշմարիս խօսից, զրեաց բուղը արձակման եւ օրհնուրեան եպիսկոպոսին, այլ եւ զիր օրհնուրեան Իղովաց բաղադին եւ առաջեաց առ Նիկոլն, որ ի Բուրւայ եր եւ Նիկոլն առեազ ըգրուղրսն զայնոսիկ դարձաւ եւ զնացեազ ենաս յիղով, եւ Իղովացին իրեւ տեսին զրուղրն Գրիգոր վարդապետին, ուրախացան եւ միաբանեցան շնչ եպիսկոպոսին:

Խակ Գրիգոր վարդապետն ի ձեռն ձանապարհորդաց եւ յարանց զիտողաց հաւատեան ի վերայ ենաս թէ, Նիկոլ եպիսկոպոսն յործան եկեազ ե ի Բուրւայ, ոչ հիրանդացեազ ե եւ ոչ տկարացեազ, այլ յուրհորդակցուրեանք Արիստակէս վարդապետին զլայ առեազ կացեազ ե ի Բուրւայ, եւ հնարին եւ պատրողական բանին արձակման բուղը առեազ ե եւ զնացեազ ի տեղի իւր: Եւ ի վերայ այսր խարեւուրեան՝ զոր սրարեազ ե եպիսկոպոսն շնչ վարդապետին, կարի վշտացեազ ե վարդապետն, եւ զամենայն խարեւուրին զործոց նորս զրով ծանուցեազ ե Իղովացոց, այլ եւ զրեազ ե թէ զայն առաջին նըզովին եւ բանադրանքն տակաւին կայ ի վերայ այդր եպիսկոպոսիդ, վասն որոյ եւ Իղովացին յեսս կացին յեպիսկոպոսին, եւ ոչ ընդունին զնա, եւ անկառ հակառակուրին ի մէջ եպիսկոպոսին եւ ժողովրդոցն յոյժ սասիկ» (Առածեւ Դաւթեալ էջեցի, էջ 370-371):

1630ին Գրիգոր Կեսարացիի Կեսարիոյ առաջնորդական աթոռին վրայ ըլլալը կը հաստատուի նաև սա իրողութեամբ որ երբ Մովսէս Կաթողիկոս Տաթեացի ամեծ աշակերտն իւրա Խաչատրուր վրդ: Կեսարացին արևմտեան երկիրներու այսինքն Ասորաստանի և Հոռոմաստանի նուիրակ կը Կարգէ, անիկա աանցեազ զամենայն տեղօք եկեազ ենասարիսայ, եւ անդ պատահեցաւ մեծ վարդապետն Գրիգորի եւ Գրիգոր վարդապետն բանս հրանայալանս պատուիրեաց Խաչատրու վարդապետին» (Դաւթեալ էջ 371-372):

1629էն 1632 Կեսարիա գրուած չորս ձեռագիրներ կը հաստատեն օրոշապէս իրբ առաջնորդ այդ թուականներուն Կեսարիա գտնուիլը^(*):

Այս պաշտօնավարութեան շրջանին է որ Կ'աւարտէ այն կամուրջը որ «շինեաց... բազում ծախին ի ասինանս Գերմանիկոյ եւ

(*) Այս չորս ձեռագիրերն են.

Ա. 1629ին զրուած Շարական մը (Հայ վաճօրայի էջ 37-38) ուր բսուած է «ի հայրապետութեան այսմ նահանգին Կեսարու Գրիգոր վարդապետի»:

Բ. 1630ին զրուած Յայսմաւուրէ մը (նոյն էջ 38) «յառաջնորդութեան այսմ քաղաքիս Կեսարու եռամենքի և քաջ բարունապետի Գրիգոր վարդապետի»:

Գ. 1630ին զրուած Սւենտարան մը (Ցուցակ Վենետիկի, Ա. էջ 776-8) «յառաջնորդութեան մայրա-

Կեսարիոյ մերձ ի Թումարզայ, ՌՀ (= 1621) քիջն սկսեալ եւ ՌԶԱ. (= 1632) քուին աւարտեալը (Յակոբ + և Կէսարացի) :

Ս. յապէս իր առաջնորդական պաշտօնը կը կատարէ խաղաղութեամբ և արգիւնաւորութեամբ մինչև 1633, որ ատեն զարձեալ գերջին անգամ ըլլալով կ. Պոլիս կը հրաւիրուի :

Կ. Պոլիս երթալէ առաջ սակայն կարեսոր ձեռնարկի մը կը մասնակցի, չենք գիտեր թէ կ. Պոլսոյ պատրիարք ընտառուելէ՞ն յետոյ թէ, ինչպէս կ'ըսէ Դարանաղցի (Էջ 337), սոսկ իբր «մեծ եւ աւազ վարդապէս» :

Ամէն պարագայի մէջ նշանակելի է որ 1633ին կ. Պոլիս գալէն առաջ կը հրաւիրուի Սիս ուր հաւաքուած էին կիլիկեցի պահանայի եւ սօլլարաւորին» կաթողիկոսի ընտրութեան համար :

Գրիգոր Կեսարացի իրեն հետ առնելով Ներսէս վրդ. Սեբաստացին, որ իրեն

քաղաքիս Կեսարու Գրիգոր վարդապետի, որ իբր զանշիշանելի չահ վառեալ է ի պայծառութիւն Հայաստանեաց եկեղեցւոյ» :

Կ. 1632ին զրուած Տարական մը (Հայ Վաճօրայի էջ 38) «ի յառաջնորդութեան մայրաքաղաքիս Կեսարու Գրիգոր վարդապետի, որ իբրեւ զանշիշանելի չահ վառեալ է ի պայծառութիւն Հայ. եկեղեցւոյ» :

պէս Յովհաննէս Այնթապցի կաթողիկոսին ձեռնասուններէն էր, կ'երթայ Սիս :

Ներսէս վրդ. Սեբաստացի երիտասարդութեան այրիացեալ քահանայ մըն էր որ բաժնուելով իր եղբայրներէն և ազգականներէն եկած աշակերտած էր երկար տաեն Յովհաննէս Դ. Այնթապցի «բարեբարոյ» կաթողիկոսին (1601-1627), որուն մահէն յետոյ աշակերտած է անոր յաջորդին՝ Մինաս Կարնեցի կաթողիկոսին (1627-1632) և երկար ատեն մնացած էր անոր քով և անկէ առած էր գաւազանի իշխանութիւն, «յաղաց որոյ յանդ եր նմա եւ վայել եր ձառանեղ իբր զնայրենի արոռ, լու այնմ՝ Փոխանակ հարցն եղիցին որդիյ» :

Եւ ամէնքը արժանի կը համարին այսան հանճարեղութեանն եւ պարկեշտայրութեանն եւ մարդասիրութեանն լինել կարողիկու» : Սակայն Գրիգոր վրդ. Կեսարացի ռակուազիր խնդրելով ի նմանէ, զի առանց կամաց եւ հրամանի նորա բան օրինաց եւ զործ ինչ սի խօսեցի կամ արացէ, եւ նա ոչ հաւասեալ անպատշամ բանից նորա, ոչ յանձին կարա զիարողիկութիւնն եւ ոչ եւ ձեռազիր նմա առեղով զի վերջն ի ցարե կու ընթանայ, ասեղով քի յորժամ բան եւ զործ կատարելու շինայ, որ արժան է, եւ զինից յուր գտանիցն, եւ այս կերպիւ հակառակութեան բան

հարկ ի սիցի, որ խափանեաց զարժանին» (Դարձանաշնչ, էջ 337):

Այսպէս Ներսէս վրդ. Սեբաստացիի ընտրութիւնը այս առաջին անգամ կը զիշի (վասնզի յետոյ 1648ին պիտի ըլլար կաթողիկոս) և կ'ընտրուի Սիմէոն եպիսու կոպոս Սեբաստացի, «որ ի մանկութեան սպասարու եւ ժամանաց եր երկուց կարողիկու ասցնաւոց եւ ժամանաց կարողիկու ասցնաւոց» Յօվհաննէսին և Մինասին, «բայց յեր նման Ներսէսին ամենայն իրօյ»:

Սիմէոն կաթողիկոս կուտայ Գրիգոր Կեսարացիի ռձեռազիր որպէս կամեցաւ, եւ ապա օրհնեցին կարողիկոս եւ հասուցին յարու» (Դարձանաշնչ էջ 338):

Այս իրողութիւնը կը հաստատէ Հաւլէպցի Դարձամքեար Տէր Ովոնէս անուն տաղասաց մը որ իր ժամանակին գէպքերն աւ արձանագրած է իր տաղարանին զանազան էջերուն վրայ: Ահա իր խօսքերը:

«Թվին ՌԶԲ (= 1633) ի մայրաքաղաքի ի Սիս դրին Կեարիոյ Գրիգոր վարդապետին եւ Գրիգոր վարդապետին Զեյրնցոյ եւ Ներսէսի վարդապետին Սեբաստացոյ եւ Յալոր վարդապետին Կարկառացոյ յ Միսիրար վարդապետին Յարեւերյ, սոցա ամենեցուն հաւանուրեամբն դրին յարու կարողիկուուրեան զՏէր Սիմէոն Արքայիկալուպոսն, զոր Տէր Ասուած զիմէն անփոր եւ ամսասան պահեսցէ խաղաղ կենօն» (Սուրբանայ Տարեցոյ, 1925, էջ 285):

Եթէ Դարձամքեար Տ. Յովհաննէս քհ.ի խօսքերը իրենց տառական իմաստով առնենք, պէտք է ընդունիլ թէ պատրիարքական ընտրութենէն առաջ սոսկ իրը Կեսարիոյ վիճակին առաջնորդ մասնակցած է Գրիգոր վրդ. այս ընտրական զործողութեանց, սակայն միշտ կրնանք խորհիւ թէ իրը պատրիարք գացած ըլլայ Սիս, վասնզի Կեսարիա այդ թուականին, իրիսկ ջանքերով, այլիս էջմիածնայ վիճակ գարձած էր:

Այս եզրակացութեան կը մղուիմ իր ընթացքը աչքի առջեւ ունենալով:

Ի՞նչ հանգամանքով անիկա պիտի պահանջէր ուխտագիր մը, ընտրեալ կաթողիկոսէն՝ ճանչնալու համար իր հեղինակութիւնը:

Ասիկա ինքնին փաստ մը չէ՞ր որ անիկա ընտրութեան համար հաւաքուած ներուն մէջ բացառիկ զիրք մը ունէր:

Իրը Կեսարիոյ առաջնորդ չէր կրնարայս տեսակ պահանջ մը զնել: «Մեծ ու աւագ վարդապետ»ի զիրքը բաւակա՞ն էր արդեօք այս տեսակ պահանջ մը զնելու:

Թերեւս իր ժամանակին ամենէն ուսումնական ամենէն կարող եկեղեցականը ըլլալու հանգամանքը, ինչպէս նաև ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռին վը-

քայ իր աշակերտը՝ Մովսէս Տաթևացին (1629-1632 Մայիս 21 վ.) բազմած ըլլալը, իրեն տուած էր բացառիկ զիրք մը:

Արդարե իր ուսուցիչի զիրքը, տաշկուին կեսարիոյ աթոռին վրայ գտնուած ատենը արժեցուցած է հանգէայ Մովսէս կաթողիկոսին ալ՝ անոր ուղղելով յանդիմանագիր մը, վասնզի իր աշակերտը կաթողիկոսական աթոռ բարձրանալէ յետոյ, բարւոք յարաբերութիւններ կը մշակէր կաթողիկ քարոզիչներու հետ որ Երնջակ և Զուղա հաստատուած էին եւ Լեհաստանի հայերը տագնապեցնող խնդրոյն համար նոյն իսկ Պապին միջնորդութիւնը օգտակար դատելու միամտութիւնը ունեցած էր: Յետոյ Մովսէս Տաթեացի ինքն ալ միամիտ ակնկալութիւններ ունեցած էր Հռոմէն, յուսալով թէ անիկա Դպրատուն և Տպարան պիտի բանար Հայոց համար:

Այս նպատակով Խաչատուր վրդ՝ Կեսարացին 1630ին երբ Լեհաստան նուիրակ կը զրէ՛ անոր պաշտօն կուտայ նոեն երթալ Հռոմ, բանակցելու համար Դպրատան և Տպարանին համար:

Իսկ անկէ առաջ 1628ին, Մովսէս Տաթեացի, Լեհաստանի Հայոց պառակտումին տոջելը առնելու համար եպիսկոպոսական ժողովով մը որոշած էր «Ով հրա-

շալի նախահարք» շարականին վերջին երեք տուները ջնջելու:

Նոյնիսկ կաթոլիկ աղբիւրները կը հաւաստեն թէ «Մովսէս կարուղիկոս Էջմիածնի յակի Տեղուն ՌՈՒԲ (1628) հանդերձ երկուսանիի եպիսկոպոսի ստորագրեցեալ եւ կրթեալ գրաւանութիւն կարողիկի հաւատոյ առաջեաց առ Փափն Ռուպանու Բ.», սակայն պատճենը յայտնի չէ գաղափար մը կազմելու համար:

Հաւանական է ենթադրել թէ միշտ Լեհաստանի հայոց խնդրոյն համար բարեյածող լուծման մը ակնկալութեամբ Մովսէս բացատրութեանց չափազանցութիւններ ըրած ըլլոյ: Վասնզի Լեհահայերն ալ անոր դէմ բողոքած են: Անոնք իրենց բողոքագիրին մէջ, որ Մովսէս կաթողիկոս Տաթեացիի ուղղած են, կ'ըսեն թէ ոչ նուազ միւսական վերաբերում առաջ քերաւ դիսպահ միուրիւնը նուիրակի մէջ՝ նաև յուրաքանչ առաջ քույրը պատճենը կը պատճեն եւ կ'ընդունի որ Հռոմի արողը իր զբանաւորմ է» (տհո. Հայքնիւ ամսաթերթ է. տարի. թ. 12):

Գրիգոր Կեսարացի, որ աններող էր և ախոյիան Հայ Եկեղեցւոյ անկախութեան,

պաշտպանութեան համար չի վարանիր իր
աշակերտն յանդիմանելու իր այս արար-
քին համար :

«Լուեալ եմ անախորժելի համբաւ եւ
տրտմագոյն գրոյց եւ ցաւագին ասացուածս
վասն ձեր . ասեն քէ Մովսէս կարուղիկոսն
միաբան ընդ Ֆռանկաց ուխսա եւ դաշինս
եդեալ ընդ նոսա, եւ բազում բուղրս միա-
բանուրեանս յուղարկեալ առ նոսա վասն
միաբանուրեան ընդ Հոռվմայ եկեղեցւոյն եւ
ընդունելոյ զփողովն Քաղեդոնի : Եւ մեր
լսելով զայս՝ առաւել սուգ եւ տրտմուրին
լինի մեզ եւ ցաւք ի վերայ ցաւոց եւ վիճեք
ի վերայ վետաց, մինչ զի լաւ համարեալ ինձ
զմեռանեն բան քէ կենդանի մնալ եւ զայս-
պիսի աղետալից բանս լսել : . . . Զոր բաւ լի-
ցի եւ մի արասցէ զայս Տէր, որ ոչ վայել է
քոյին խոնեմուրեանդ, զի մի սուտ լիցի պար-
ծանեք մեր որ վասն ձեր, եւ մի ուրախ լիցի
ի վերայ մեր որ ի սկզբանն քենամի բնու-
րեանս . նա որ զատոյց եւ հեռացոյց զիեր-
ձուածողսն ի նշմարիս եւ յուղղափառ հա-
ւատոյս եւ ուրախ եղել ի վերայ նոցա» :

«Նոյն թուղթին մէջ Գրիգոր Կեսարացի
կ'ըսէ թէ «ումանն վկայեցին ստուգապէս, քէ
ասացէալ է Խաչատուր նուիրակդ, քէ Ֆր-
ուանկաց Երկու բնուրին անբաժանելի աւ-

սելն եւ մեր մի բնուրին ասելն՝ Երկոբեան ի
մի տեսուրինս ունի» :

Դժբախտաբար այս հետաքրքրական
թուղթին ամբողջին վրայ գաղափար չու-
նինք, միայն մի քանի հատուածները պահ-
տած ըլլալով կղէմէս Գալանոսէն (Միաբա-
նութիւն Հայոց Ս. Եկեղեցւոյն ընդ մհծի
Ս. Եկեղեցւոյն Հոռվմայ . 1658 թ. հա. 1
էջ 77-78. 101. 430 ևայլն . կամ ՀԱ. 1935
էջ 495. 498-499): Նոյն թուականներուն
Գրիգոր Կեսարացի ինքզինքին իրաւունք
տուած է գրելու նուե էջմիածնայ միաբան-
ներուն թուղթ մը որուն օրինակը Հայր
Ներսէս վրգ . Ակինեան առաջին անգամ
հրատարակութեան տուած է էջմիածնայ
թ. 1771 ձեռագիրէն ընդօրինակելով:

Այս գրուածքը նոյնութեամբ մէջ կը
քերեմ ոչ միայն գաղափար մը տալու հա-
մար Գրիգոր Կեսարացիի նախանձաւորու-
թեան, այլ նաև իր հմտութեան Ս. Գրոց :
Սհա. այդ գիրը .

«Խմացէք որ նշմարիս նովիլին որքան էին
յաշխարհի, զանիմաստսն եւ զսկէտսն ուսու-
ցանէին . ընդ անկարգիցն կագեին . ընդ բա-
նասարիցն եւ ընդ գողոցն մրցեալ հալածէին .
եւ այնու ոչ շատացեալ, այլ նշմարտուրին
գրովք արձանացուցեալ . զի զկնի իւրեանց
մի խանգարեալ բան նշմարտուրեան սու-

զեսցի եւ ստորիւն զօրասցի։ Այլ ես մեծ դօք զառածեալս Գրիգոր յորշորշեալս քեպէտ տակաւին կենդանի եմ, այլ ծերացեալ եմ, ի յանկենդան արանց գոլով, այլ սակաւ ինչ ծանուցանեմ Սուրբ Էջմիածնի բնակչացդ, զի քեպէտ Տերն յետ երկու եւ երից անգամ խրատելոյն անլուր եղելոցն բարւոք զտարանցատեն վարկաներ արժանի ի յօձաբարոյիցն, այլ պարզամտաց եւ աղաւնագունիցն եւ անմեղացն անդոյլ ուսուցանել ըստ Առաքելոյն։ թէ Անշափ երկնեցից մինչեւ նկարեսցի ի ձեզ Քրիստու։

Այլ քեպէտ բազում անգամ խրատեցամ բերան ի բերան ձերայնոցդ առ մեզ դիպելոցդ ի մեր բաղան Կեսարիա Խաչատուրն եւ ի յայլ տեղիսն այլոց բազմաց, եւ բղրով եւս ծանուցամ վասն նորածեւ բանիցն եւ նոր աղանդոյն։ Այլ գարձեալ կրկնեցից վասն երից պատճառաց։ նախ զիտեմ զի դուք զբարս աղաւնոյ ունիք, եւ եք միամիտք եւ նօմարտուրեան եւ բարեաց եք սիրով. կամիմ զի պարզ բարին եւ նօմարին հաստատեսցի ի ձերում միջի եւ ոչ սուտն եւ անօգուտ բաղադրեալն։ Երկրորդ զի բազումք ի ձենչ կատարեալ են. թէպէտ՝ Ընդ անզգամին, ասէ Խմաստունն, մի՛ յանախել զիսոսս, այլ Զիմաստուրիւն խօսիմ համարձակ ընդ ձեզ կատարելոցդ, ըստ Առաքելոյն։ Եւ երրորդ զի

ես առաւել պարտական եմ խօսել ընդ ձեզ քայլսն. ըստ Առաքելոյն՝ Թէպէտ այլոց չիցեմ առաքեալ, այլ դէպ ձեզ եմ, զի զվարդապէտական իշխանուրիւնն եւ զայլ հոգեւոր պատիւս կամօք մերովք եւ ի մենչ ըստացեալ էք. զի թէ լուեցից իբրև զշեղի Քրիպակացն եւ ես դիպեցայց։

Իմացէք, սիրելիք, որ ազգ առնեմ ձեզ զի այդ նորածեւ աղանդն եւ մանաւանդ դաւանուրիւնդ, որ յամենայն օր ասէք յառաւոսն եւ յերկոյն, այդ Նեստորի եւ երկաբբնակ Քայլեդոնի դաւանուրիւն է։ Նախ այն որ ասէ. Մեռեալ մարմնով եւ կենդանի աստուծուրեամբն, զի ասէ սուրբ Հայրապէտն Ներսէս ի կատարումն դաւանուրեան իւրոյ, ի նոստովանիմն։

Ոչ ոմն անման եւ ոմն մեռեալ
Զի այս երկուքն են բաժանեալ
Այլ որ անման, նոյն եւ մեռեալ
Եւ որ մեռեալ՝ անման մնացեալ.

զի

Ուզէս ծրնունդ սբանչելի
Նոյնպէս եւ մահն հրաւալի.
Եւ երկուեանն անքննելի
Զի Ասուծոյ է արարչի։

Ով սիրելի, դու ասես՝ Մեռեալ մարմնով եւ կենդանի Աստուծուրեամբ, զի զուր

կողին Քրիստոսի զմեռելուրիւն մարմնոյն հաւանակեր . Եւ արիւն զի՞նչ հաւանակեր . քէ ասես զկենդանուրիւն անմարմին աստուածուրիւն ոչ ունի արիւն , այլ մարմին էր կենդանի . որպէս վերոյ ասաց . որպէս ասէ . Մերով բնուրեամբս մեռանի , Աստուած անմահ խոստվանի . զայդ հերձուածն ոչ ընդունէ ի դաւանուրիւն նիկիայի . զի ասէ միայն զայս թէ՝ Զարշարեալ , խաչեալ , բաղեալ , յերրորդ աւուր յարուցեալ , Եւ Ներսէս ասէ . Խաչեցար բաղեցար Եւ յարեար . Եւ թէ կամիս զգորա չար հերձուածն իմանաս , գնա Եւ տես ի Հայոց հօգոր Փիլիսոփայի Սիւնեցի Առաքելի դաւանուրիւնս , ի բազում տեղիս , թէ որշափ նզովս արձակէ զկնի այնպիսի դաւանողացն : Նախ ի լուծմունս Սահմանացն Դաւրի ի յայնմ տեղլոջն որ զերկրորդ սահմանսն իմաստափրուրեան բացայաց է , թէ իմաստափրուրիւն է գիտուրիւն աստուածայնոց Եւ մարդկայնոց իրողուրեանց : Եւ դարձեալ տես ի Լուծմունս երականին ի վանդի Եւ ի փաղառուրեանց մեկնուրիւնս :

Եւ թէ ասէք ի բազում տեղիս տեսանեմք գրեալ զայսպիսիս ի գիրս Հայոց Եւ ի հին գրեանս , իմացիք . թէպէտ բազում անգամ սրբեցին սուրբ հարքն , ոչ զոյ զիրք Հայոց , որ ոչ Երեւի որոմն ինչ ի Քաղկեդոնակա-

նացն . զի բազում անգամ Քաղկեդոնականն իբրեւ զաւածածուկ խառնեալ ի Հայք Եւ պրդեալ , Երբեմն ի ժամանակս Հերակլայ , որ վեց կարուղիկոսք ԶԴ . ամ թիւրեցամ : Եւ Երբեմն լիներ յաւուրս Լեւոնի իշխանին Կիւլիկիա , որ Երկոտասան Եպիսկոպոսօք դաշնակից կամեցան . յորոց մի էր Ներսէս Լամբրոնացին , կամաքարեալ Եւ ոչ կամաւ , որպէս հրամայէ Կիրակոս կոչեցեալ պատմագիր : Եւ է որ ի ժամանակս ի յաստիճանաւորացն Հայոց՝ որ չեն տունկ Երկնաւորին՝ խլեալ ի բաց կորնչին ի գաւթէ սրբոյ Եկեղեցւոյ , որպէս Յոհանն Ծործորեցին Եւ աշակերտն Սարգսի Վարդապետի , Եւ միւս ցանեն զորոմն չարացն , որպէս ի մերում ժամանակի անիծեալ նիկօն Լեհեցի Եւ տնծեր չՅովաննէս Խուլն Կոստանդնուպոլսեցի : Եւ է որ սերմանեն միւս զանիլաբար ձահուկին , որք Են վարժ լեզուիս Եւ գրոց Հայոց , որ բազում անգամ ի մերում աւուրս ԵՃ (=500) Եւ այլ աւելի փոքրիկ տեսրակս գրեալ Հայոց գրովն զներձուածողական դաւանուրիւնս իւրեանց Եւ բերեալ ուղութելով ցրուեալ ի մեջ Հայոց . Եւ իմ տեսնեալ զբազումս ի սպիտաց որ առեալ Են Եւ գրեալ ի մեջ սուրբ գրոց Եւ ասեն միւս որպէս զգաւանուրիւն ուղղափառաց : Եւ կու փուրամ ի ձենջ ի բաց հերքել , մինչդեռ նոր է ոչ է հնացեալ Եւ

տարրացեալ, զի դիւրաւ լուծանի. զի «կըր-
բուրիւն բազմաժամանակեայ՝ մակսացական
բնուրիւն լինի», որպէս ասէ Արխանունի ի
Հակակայս յեւրներորդ նառին, զոր փիլիսո-
փայն Դաւիթ տարրալուծէ. «Թէպէս եւ ու-
նակուրիւն եղեալ ի նմա տարրացի. եւ դժո-
խաշարժ եղիցի ի յօգնաժամանակն զոլոյ»:

Իմացէք զի ոչ կարեմ յայտնի հրատարա-
կել զանկարգուրիւնս ձեր. զի ուրեմ ասէ
զիրս աստուածաւունչ՝ Զառականս ազգի քո
մի յայտնեսցես. այլ վասն Ասունոյ փուրաս-
ցուն հետեւել հեմարտուրեան. դուք մի կար-
ծէք քե նոցա սերեւերեալ խաբեբայուրիւն
զձեր սիրտն միայն է հաւանեցուցեր եւ պլտո-
ւեր. այլ բազում անգամ զմեզ է դիմեր եւ
զայլ կատարեալս. որ Փ. տարով ընդուներ
եմք միամտութեամբ, մինչեւ Ասունոյ ողոր-
մուրեամբն յետոյ հեմարտաբանիցն բանիւն
կրկին հասու եղեալք կատարեագունին՝ Սո-
սունով ազատեցաք ի շար կրօնից եւ աղան-
դոց նոցա. Ով սիրելիք, զի քեպէս ամենայն
մարդ ըստ կարողուրեան իւրոյ մասն ինչ
ի յաւաբինուրեանց բատանայ, այլ հաւատոյ
դաւանուրիւն եւ բննուրիւն դժուարին է,
որպէս ասէ սուրբն Գրիգոր Մարեկի, Ծա-
ծուկ եւ զանխուլ է աստուածաբանուրիւն
հասարակ մտաց, եւ հազիւ նանաչի կիրք
խորհրդոց եւ սուրբ բննուրեանց սրբոց, եւ

ամենայն կատարեալ գրոց բանք կատարելոցն
է զիտելի ժնորհիւն Ասունոյ: Այսպէս յայտ-
նեալ է զայս նորաձեւուրեանս հանգամանս
ոմն պլւետիկոս հեմարտաբան Ղուկաս Լո-
ռեցի (*) յորշորշեալ զոր որունացանին սեր-
մանեալ են ի զիրս Ներսիսի Լամբրոնացոյն,
ի մեկնիչ ազօրիցն, որ սուս է եւ խորը եւ
ոչ է Ներսիսի. զոր յառաջիկայդ վեց գլխով
բացայայտ վերոյ ասացեալ քաջ տրամադի-
կոսն, ուղափառուրեան վարդապետն Ղու-
կաս. որում եւ մեք հետեւեսցուք, որոյ՝ յի-
շատակն աւրինուրեամբ եղիցի. զոր եւ ձեզ
կամիմ նմին հետեւել. ընթերցչիք եւ տեղե-
կացիք եւ հետեւեսչիք հեմարտուրեան:

Իմացէք որ այս ժփորման սկիզբն ի Կի-
րակոս անուն ումեմնեն աբեղայէ ելեւ, որ եր
նա ի Պանտոսէ որ այժմ ասի Տրապիզոնն. զի
եր հայր նորա յազգեն Յունաց Քաղկեդոնի,
եւ մայր նորա հայ ազգաւ. մեռեալ հայրն
եւ մայրն բերեալ ի մեջ հայոց զնա եւ ես ու-
սումն. եւ ուսաւ զգիրս Հայոց, եւ եղեւ ա-
բեղայ, եւ զնաց առ Պետրոս կարողիկոսն
Սսայ եւ հմացեալ գրոց. բայց հանապազ

(*) Այս անունով հեղինակ մը որ բննութեան ա-
ռած ըլլայ ներսէս Լամբրոնացի Պատարագի մեկ-
նութիւնը. անձանօթ է: Հ. Ներսէս վրդ. Ակիննան
զայն կը նոյնացնէ համանուն Հաղբատեցին հետ:
(Տես. ՀԱ. 1935 էջ 506-507):

գթաղկեդոնիս յարգեր եւ զովեր եւ զկրօնս Հայոց քամահրեր. զոր ազդեցին Պետրոս կարողիկոսին. եւ նա բազում անգամ խրասեալ եւ նա անլուր եղեւ. զոր յետոյ ի բաց եհան յինքենն եւ նա զնաց յերուսաղէմ, եւ ի նոյն տեղին եւս զնոյն առներ. զՅոյնս զովեր եւ զհայս դպրովեր. զի բազումս շփոքեաց. զի եր վերին երեւակայուրեամբն Հայ եւ կրօնաւոր եւ առաջինի. եւ ներքին մարդովն եւ խորհրդով երկաբնակ եւ Քաղեդոնիկ զոր անդ յերուսաղէմ ազդեցին զգործն նորա վարդապետի ումեմն Գրիգորի եւ մականուն Բուժ վերաձայնելոյ^(*) եւ նա յերուսաղէմ նզովիեալ զնա եւ ի սեղանատեղաց եւ ի ժամատեղաց ախորեալ. զոր յետոյ ի մէջ անկեալ մեզ՝ որդոցն հաւտեցուցին զնա. եւ նա հարկ եղեալ ի վերայ՝ զնալ յերուսաղէմայ եւ այլ զնոյն ոչ առնել. Զոր ել յերուսաղէմայ եւ զնոյն զործն ոչ երող. եւ առնեալ զայն բաղադրեալ Մեկնիչն ի ձեռն եւ զբազումս ի պարզամտաց ձգեաց ի շփոքեալ յաղանդան յամոսիկ եւ ի ներձիկ դաւանուրիւն. զի նա հմուտ եր Քաղեդոնի կրօնիցն.

(*) Գրիգոր զրդ. Բուժ, Դարանաղի պատմագիրն է. որ իր ժամանակագրութեան մէջ (էջ 392-393) նպաստաւոր կ'արտայատուի Կիրակոսի մասին, որ Մեծ-Անապատի հիմսաղիններէն մէկն էր:

Եւ դարձեալ իմացէֆ որ կու լսեմ-բռդ զնոցա բանն - այլ աւելի եկամուտ բան առնեկ. կանանց իշխանուրիւն էֆ տվեալ, որ յեկեղեցիս համադասս կանգնին ընդ քամանայսն. եւ յատեան տւետարանն ընթեռնուն եւ ի բեմն ելանին խնկարկուրիւն առնեն ի մենաստանս իւրեանց, որ յայտնի հերձուածն Պիպիկիանացոց :

Ով սիրելիի, ոչ էֆ ընթերցեալ զգիրս կանոնաց հարցն եւ կամ զբարող կրօնաւորացն որ ասէ՝ որ ոչ բռոցէ զիայր կամ բզմայր, քէ որքան նզովէ զմիակեցն որ Աւետարան ընթեռնու եւ կամ ի բեմն ելանէ, եւ կամ խունկ արկանէ եւ կամ քարոզէ. եւ որ ինչ զործ է քահանայից կամ սարկաւագաց՝ զործել զայս արանցն, ասէ, որ մարդիկի են. ապա քանի^օ եւս առաւել կանանց պարտ է ի յայդպիսի զործոցն հրաժարել եւ ի հեռի կալ եւ չմերձենալ, որ ամենեւին խորք է եւ հակառակ եկեղեցեաց ուղղափառաց : Ով սիրելիի, բազում անգամ գրով եւ յանդիմանելով ծածուկ եւ յայտնի ծանուցի ձեզ, քէ այդ խորք եւ նորաձեւ բանիցդ ի բաց կացէֆ. զի չէ դա հեմարիս ուղղափառաց, այլ Քաղկեդոնականացն, քէ լսէֆ բարւոք. երէ ոչ լսէֆ դուժ տայք զպատասխանին ի յահեղ յատեան դատաստանին Գրիտոսի :

Իմացէֆ, զայդպիսի բանդ ոչ կարէֆ դուժ

յառաջ տանել, զի ի յԱսուծոյ այլ է որ կու վիճի. զի բաջ հուեսորի է որ ոչ միայն զբան հակառակին ի դերեւս հանե, այլ եւ զիւրն հաստատե. զի դիմակայութեամբ եւ դիմայարակութեամբ է բանն կատարեալ. եւ բանդ այդ ոչ է այսպէս որ ոչինչ յաւելու բարիս, այլ խոռովութիւն եւ վրդովմունք ձգէ ի մեջ անմեղ մարդկանց եւ Ասուծոյ դատաստանի պարտական լինի պատճառն առաջին եւ հետևողին»:

Այս թուղթերը ցոյց կուտան թէ Գրիգոր վրդ. Կեսարացի, կերպով մը ինքինքն պարտաւոր կը համարէր շեղումներուն դէմ մաքառելու եւ մասնաւորապէս կոռւելու անոնց դէմ որ Հայ Եկեղեցւոյ անկախութիւնը կը վտանգէին զանազան ակնկալութիւններով:

Գրիգոր վրդ. Կեսարացիի ալս հեղինակաւոր դիրքը պատճառ եղած է որ Կ. Պոլսոյ հայ զաղութին մէջ անոնք որ հակառակ էին օտարոտի խմբումներու, միշտ լրենց աչքերը յառած պահէին իր կողմը եւ այս պատճառով միշտ յարաբերութեան մէջ մնային իրեն հետ, եւ զայն վերստին պատրիարք զարձնելու աշխատէին, և վերջին անգամ մըն ալյաջողէին 1633ին, մահուան տարին իր աշակերտին Մովսէս Տաթեացի կաթողիկոսին:

ՓՊ.

ԳՐԻԳՈՐ ՎՐԴ. ԿԵՍԱՐԱՑԻ ՎԵՅԵՐՈՐԴ
ԵՒ ՎԵՐՁԻՆ ԱՆԳԱՄ ՄԸՆ ԱԼ
ՊՈՏՐԻԱՐՔ

(1633 — 1636)

Յակոբ քէ. Կեսարացի կ'լոէ թէ «Պարձեալ կրկին անգամ տարան ի Բիւզանդիայ ՌԶԲ (= 1633) րուին բազում բահանայիր եւ արժունի հրաւանաւ»:

Նոյնը կը հաստատէ նաև Աաղմսոսի մը յիշատակարանը, «ը կ'լոէ թէ» «Գրեցան ի րուականին Հայոց ՌԶԲ (= 1633) ի զիւղասաղանի Խոսքիւտափ, ի դուռն սուրբ Կարապետին: Էս տարին Զաքարի վարդապետն մակույթին ասանալոցի: Սուրբ Կարապետոյ ՌԲՇ դուռուց: Խոսքիւտափ բահանայիր եւ ժողովուրդի նոր զեկցին զեկեղեցին: Աշխարհ մեծ եւ շատ աղեռնիք եղաւ ի մեջ սոցա: Ի րուականին այսուիկ Կուսանդիանոյ բահանայիր եւ արժանի տեսան Կեսարացի Գրիգոր վարդապետն դեսպանօֆ խաւուրեցին թերին Յոհան Ուկերեւան հայրապետին արռոյին արժանի արարին» (տե՛ս Տերոյենց Հայաստան, 1847, թ. 27-80 և Էւլանդին, 1904, թ. 2324: Գր. վրդ. Գալէմքեսարեան, Կըսասէրունին Սարքին Արէւուս. է Սարաֆեան և այլն, Վիեննա, 1908, էջ 345):

Սակայն պետք է պղտիկ սրբագրութիւն մը լնել։ Հակառակ անոր որ 1633ին Գրիգոր Կեսարացիին վերջնապէս աթոռը գրաւելովն է որ Զաքարիա Վանեցիի անկումը նուիրագործուած կ'ըլլար, սակայն արդէն 1632 Հոկտ. 4էն բաւական առաջ պէտք էր Զաքարիա տապալած ըլլար, վասընդի նոյն թուականին Բրոբականտի ժողովին նիստին կը հաղորդուի թէ Թուրքերը կ. Պոլսոյ Զաքարիա պատրիարքը պաշտօնանկ ըրտծ են (Դալէմքեարեան, Կէնաչբութիւննետ, Ա. 306-307)։

Արդարե փաստեր կան թէ Զաքարիայի անկումը երկար պայքարներու արդիւնք եղած է։

1631-1632 թուականներուն «յորժան զԶաքարէն (Զաքարիա Վանեցին) Բատանացոցին եւ դրսեցին, որ շատ մեծ ջանիս մեկ ամ դատելով հազիւ կարացին ի միջոյ պատրիարք անունն հանել փասն բազում յապականութեանն եւ նեխուրեանն եւ գրեցին զյանք(*) ու պարագն ի յանուն Կարապէտ վարդապետին, որ ինքն բնաւ կարծիք եւ կունան յին ունեղով եւ ի հեռի աշխարհի գորով եւ յորժան դրաւ զայ զործ՝ թէ մօսէնաս հր, այլ հեռացաւ։ Թէ որչափ կ'այս հաւաքին եւ կողողազին պաղատանիներ դրկե-

(1) Կարդա՛ Էմբ = հրաման։

ցին, զիշեր զմեծ շինորումն որ յինեղոց հր՝ փախեաւ եւ ոչ երեկ ի կոչ։ Այս երկու ամեկաց յիւր անունն պատրիարքութիւնն, մինչ որ այս Կեսարացի Գրիգոր թիւնաւոր վիշապուել փառանդու ինքնին երեկ, բռնուրեամբ անկաւ ի վերայ եւ յինքն գրաւեաց պատրիարքութիւնն» (Պարանազք, Էջ 396-397)։

Արդ, այս տողերը՝ զրուած հակառակորդէ մը, ցոյց կու տան թէ Զաքարիա Վանեցի մեծ ջանքերով տապալուելէ յետոյ, արքունակուն հրամանազիրը առնուածէ՝ հակառակ իր անյօժարութեան՝ կարապետ գրդ.ի մը անունով, որ չէ ուզած պաշտօն ստանձնել և երկու տարի այսպէսմնացած է։

Այս շրջանին է որ Կ. Պոլսոյ Հայերը կը բանակցին Գրիգոր վրդ. Կեսարացիին հետ և զայն կը կոչէն Կ. Պոլիս, և ոչ թէ ան կու գայ բանութեամբ, ինչպէս ցոյց տալ կ'ուզէ Դարանաղցի։

Այս իրողութիւնը կը հաստատուի վաւերագիրով մը(*), որ գտած է Հ. Գրիգորիս Ծ. վրդ. Դալէմքեարեան (տե՛ս Կէնաչբութիւնն Սարդիս Արէւուս. է Սարաֆեան եւ ժա-

(*) Անտոնիան Հարց Մատինադարանի թիւ ծգրիչազիր ծեռազրին իբրեւ պահպանակ զործածուածէ։

Հանակին Հայ կանոնիկեաց, էջ 347-349) և որ իր կարեռութեանը համար հօս նոյնութեամբ կ'ընդօրինակենք:

«Ատամպօլու վեց եկեղեցւոյ, բահանայիցն եւ միարան ծողովրդին. հասցէ շատ կարօտով ողջոյն հօրն սերոյ սուրբ հայրն մեր Skr Գրիգոր վարդապետին. առաջնորդ եւ խաչանց բանականց, զբուխ եկեղեցւոյ, ախոյեան հաւատոյ. պարիսպ քրիստոնիկից եւ կարելիչ անհաւատից. հովապէս հօսին ժիրական. բարուն նազելի. եւ ամենեցուն զովելի, շեղաշոր շնորհալի. ի փառաց զարդուն նոր Միոնի. բողոքից տեմզալի, եւ համայնից բաղձալի, զերամենուր եւ ամենայն շնորհօն ի ի. բազմերշանիկ սուրբ հայրն մեր, տեսան skr Գրիգոր բաց բարունասպետի. Ի հեռասանէ իր զմօսոյ մեծար փախաճախօն եւ շերտեռանդ սիրով համբուրելով համբուրելով զուրոյ զարշապարդ եւ շնորհակալ եմ ի բոյին սրբութենիկ եւ հարցանելով հարցանելով զեկ ի բարին. Եւ թէ զեմեր անարձանութիւնն հարցան արձան առնիկ, նա՛ եւ եմ եկար հոգով, եւ առողջ մարտնով, ձերում սուրբ աղօրինից. Եւ արդ արձանապատի սրբութեանդ ծանուցուն լիցի ֆեղ skr վարդապէս որ Զաբարիայն՝ որ մասնուշ եղաւ շատ նեղութիւն եւ չարչարակ եղեւ մեզ, որ լուսալ ի բազմաց՝ որ զեկեղեցին շատ լուսակի փողին հանեցին. ապա ի մենք պատրիարք ուզեցին. մեր միտքն. ի մեր կամքն

ի հրամանին իր. ապա մեկ հեղի ի հրամանուց անունն յիշելոյ վախեցամ. պատճառ այս է. որ Զաբարիայն զիրամանուց անունն, եւ զինգետոր սերին անունն աշխաւերուն դիմ յիշատակել: Ասաք թէ Կարապէտ Երուսաղէմի սիհի բերելիք. պարաք աղ Կարապէտ վարդապետին անունն եղեւ, որպէս որ բազմաց լուսալ ի: Ի՞նչ երկարեմ զբանն. յետ որ զիրամանուց ու բղդերն՝ որ եկար ի մեզ հասաւ նա՛ կարդացամ շատ խնդրումն եւ ուրախութիւն եղեւ մեզ: Յետ նորա ծողովուրդին ի մեզ աացին բահանայիցն, թէ դուք բահանայի ի. զնացիք ձեւ մեջն սիւն հիսու արհի, սկսիք կանոնօն եւ օրինօն առաջնորդն զոլ որ այնիք, նա՛ մենք այլ զայն ընդունիսիք: Քահանային որչափ որ կային. Զ. եկեղեցւոյ ծողվեցան ի Սուլու Մանասըրու եկեղեցուն միաբան. Խ. Ծ. երեց. յնեղին վասն առաքենորութեան համար խօսք եղաւ. ասին թէ Գրիգոր վարդապետն Էստամպօլու վլրայ ի առհենուիր. կանոնօն եւ օրինօն. պարս ի մեզ զԳրիգոր վարդապետն առաջնորդ ընդունել: Եւ դրածեալ եկին բահանայի առ ծողովուրդն եւ ասին թէ ծողովուրդ մեզանն ուզեցիք հոգեւոր առաջնորդ. անս մենք կանոնօն եւ օրինօն բնական Գրիգոր վարդապետն ի մեր առաջնորդն. անյ մենք ծողովուրդ ձեզի ծանուցամ դուք լուսակի փողին ինչպէս անեմք: Եւ ապա առեն ծողովուրդն ինչպէս վար-

դապետի անուն, յետո՞ Շեհրիջ Զիկեպի, խօսայ Սիմբեր եւ խօսա Թասպար եւ այլ սիրելիից եւ բարեկամի, ասացին թէ ծերութեամ ժամանակէ չէ պարտ այլ ազգաց դուռն որ երրայ. հիշել պակաս խօսքներ չու վարդապետ. ահա անոր համար մենաց այսպէս Կարապէտ վարդապետի վլրան պարաբն: Եւ դարձեալ ասեն fn հրամանուցդ բարեկամիներն. թէ Ասուած առաջնորդի որ ինձն ի հոս զայ, նաև անժամանակնե կամի անե հեց է պարաբն վիճաղու: Ապա skr վարդապետ այնպէս մի կարծեր որ զիրանանդ չուգերդն. զԿարապէտին անունն որեցին ի մից պարաբն. այլ զիրանամիդ խնայելոյ համար մեկ հետէ տաձկին թերանն չի սպաֆ. ապա հրամանիդ ես մեր հայր. մեր առաջնորդ, մեր հովիր, մեր քաջ որ պարծամի: Եւ թէ կամենաս Կարապէտ վարդապետն հետ հայր որդոց պիս զրազով որ դուրսի երկիրներն նուիրալ է. եւ fn հրամանիդ հոգեւոր դատաստան անես. եւ թէ ասես որ թէ ես պատրիարք եմ նաև պարաբն զիմ անունս պիտի յինի նաև հրամանիդ մեր հայրն ես. մեզ իրաւատու ես. դու բաց զինս պարաբն այլ հրամանուցդ անունն անելու հանդիս կու յինի»(*):

(*) Այս վաւերագիրը հրատարակելով Հ. Գր. Ծ. Վրդ. Գալէմքեարեան, տակաւին այն ասեն անծանօթ Դարանաղիի բովանդակութեան, չէր կրնար ճշգել այս նամակին ո՞չ ժամանակը եւ ո՞չ ալ ան-

Գրիգոր Կեսարացի հաւանօրէն 1633ին վերջերը դարձեալ պատրիարք կը բերուի ժողովուրդին խնդրանքով և այս անգամ կը պաշտօնավարէ երկուքուկէս տարի հս, մինչեւ իր մահը՝ 1636 (Դարանաղի, էջ 365. Նաեւ Յակոբ հ. Կեսարացի և Թորոս Աղբար Ա. էջ 294, և այլն):

Ճերը, թէեւ բաւական կը մօսենայ: Մասնաւրապէս զինքն շփոթեցուցած է Կարապետ Վրդ. ի պատրիարքութիւնը, որ սովորական ցուցակներ չունին, եւ եթէ ցարդ հրատարակուած չըլլար Դարանաղին՝ անծանօթ պիտի մնար:

Օգտուելով Դարանաղիին եւ Աղաւնունիէն (Միաբանի եւ այցելուք, էջ 194) հոս աւելորդ չըլլայ ըսել թէ այս Կարապետ Վրդ. Կալօենց Մոկացի էր եւ աշակերտ «Երանելի Սլմէոն վարդապետին» Ապարանցիի (Ա 1637) մականուանեալ «Ապրւեթիկոս» եւ անոր «Հանճարեղութիւնն եւ զլիով առատ իմաստամիւրութիւնն, զներկուու կրթութիւնն թէ զաստուածաշունչ գրոց վարժումն, որ շատն ի քերան առեալ իրը զարդու ի քաղ ունել անմոռաց պահելով. զոր ոչ բ կարով է այսպէս առնել, եւ զարտաքին հանճարո փիլիսոփայից վարժեալ, մանաւանդ զքերականի արհեստն՝ զամենայն վեց մասունքն եւ զմասնկաց մասունքն վերծանութեան եւ ենթադատութեան եւ զութն մասանց բանին եւ զտասն առոգանութեանց, զլճորդութեանցն եւ զշաղկապիցն եւ զերկուասան ոտից՝ զամենեսեան զսոսա հանդերձ մեկնութեամբքն եւ յմանցովքն ի բերան առեալ ի մտի ունելով որպէս զսաղմոսն Դաւթի: Եւ զա-

1634 Յունուար ՅՈՒ ԲՐԱՅԱԿԱՆՏՈՎԱՅԻ
ԺՈՂՈՎԻՆ ՄԷջ կը կարդացուի «Յովինաննես
Մոլինի նամակը՝ Պողոյ Հայոց նոր մատրի-
արքի մասին» որ Հռուսաց Ս. Քահանայապէտ-
ներուն ամենայներին թշնամին և, Առաքեալ-
ներու կանոնները չի համեր եւ իւր հանոյից
համենա նորանոր կանոններ կը հրատարակի» (Հ. Գալէմքեարեան, ԿԵՆԱԿՐՈՒՔՆԵՐ, էջ 307):

Դրիգոր Կեսարացի 1633ին երբ այս
վեցերորդ անգամ կը դառնայ պատրիարք

մենայն վիպասական շարագրութիւն եւ պատ-
մութիւնք ժամանակաց անցելոց ամենայն աղ-
քաց, մանաւանդ հայկազանց պատմութեանց
հնոց եւ նորոց առ ինքն հաւաքելով եւ վերձա-
նելով զամենայն» (Դարանադի, էջ 393-394):

Կարապետ վրդ. Մոկացի միաբան Երուսաղէմի-
երկար ատեն նուիրակութիւն ըրած է եւ 1629ին
այդ առթիւ Կ. Պոլիս ալ եկած է եւ Ետինէ ու Ռո-
տոսթո շրջած է մէկ տարի եւ ապա դարձած է Ե-
րուսաղէմ, Երբ ժողովուրդը Զաքարիան պաշտօն-
անկ կ'ընէ՝ զինքը պատրիարք կ'ընտրէ, սակայն,
ինչպէս տեսնուեցաւ, կը ճրաժարի եւ դարձեալ կը
գրադի Երուսաղէմի նուիրակութեամբ եւ աշակերտ-
ներ հասցնելով: Կը մեռնի 1636ին (նոյն, էջ 394-
397) կամ 1637ին՝ ըստ ծեռազիրի մը (թ. 79 Երու-
սաղէմի թանգարան):

Կարապետ վրդ. Մոկացի Ս. Յակորի վանրին
նուիրած է 1631ին հինգ կարեւոր ծեռազիրներ (Մ-
եսու Աղաւնունի, Միաբանի, Այցելուի, էջ 195):

Կ. Պոլսոյ, կը փորձէ գործածել իր ձեռք
բերած հեղինակութիւնը՝ կիլիկիոյ կաթո-
ղիկոսին վրայ, որովհետեւ, ինչպէս Դարա-
նաղցի կ'ըսէ, «յորժամ ... եկաւ յՀատամբօշ
պատրիարք եղեւ զՍիսէնն» — կիլիկիոյ կա-
թողիկոսը որմէ ինքն խոստմնագիր առնե-
լով թող տուած էր Սսոյ աթոռը բարձրա-
նալ — «հետ երեր, որ քնար չէր հաւաներ
իւր արարմանցն, եւ յետոյ հրամարեազ զիաց
ի Սիս եւ ոչ հարցանել եւ կամ հրաման իրե-
ղութեան յիւրակ, ոչ ձեռազիր եւ ոչ երդումն, զինչ
որ կամ՝ այնպէս կու տոնի եւ քնար ի մաս-
դոյ կարգի շիամարեղով, մինչեւ այսօր ժամա-
նակի»:

Ինչ որ Դարանաղցի իր Կեսարացիին
գէմ ունեցած հակառակութեամբ հրճուա-
նօք կ'ըսէ հոս, ցաւալի երեսոյթ մըն է որ
մեր եկեղեցիին համար աղետալի եղած է
և Գրիգոր Կեսարացի այդ տիմուր զրու-
թեան վերջ տալու համար ըրած ջանքերով
երբեք այպանելի չէ այլ գովելի: Դժբախ-
տութիւն մըն է որ իր ձեռնարկը վիժած
է և կիլիկիոյ կաթողիկոսները Հայաստան-
եայց Եկեղեցւոյ միութեան սպառնացող
դիրք մը շարունակած են գրաւել, տա-
կաւին երկար ատեն:

Դրիգոր վրդ. Կեսարացի, ինչպէս տես-
նուեցաւ, 1633 ին դարձեալ պատրիարք

կու գար բոլորովին տարբեր պայմաններու մէջ՝

իր այս պաշտօնավարութեան շրջանին անիկա նորէն կը գործէ իր նախկին մեծ ժոտներով և խստութեամբ։

Դարանաղին կ'ըսէ թէ «ահա երկու ամեկ եւ ենու երրորդին եւ զեեզ խիս կրո նենցէ եւ ջամի ունիք՝ թէ զիմի ոյն բափի ի մեզ, զոր հայցելի ի տևառնե փրկչին մերձի Յիսուս զիստրուրդն, զոր կրո խորհի վասն մեր չարուրին՝ մի՛ կատակացի, այլ ի վաղճան կատարածի նորա վասակ շրանց իւրոց ծածկեցէ զինքն, ըստ Մարգարիին» (Դարանաղի, էջ 397)։

Գրիգոր վրդ. Կեսարացիի այս պաշտօնավարութեան շրջանին, որ յիշատակարան մը կը ներկայացնէ «ի դառն եւ ի վերջ ժամանակիս», քանի որ Սուլթան Մուրատ «եղ բազում զաւրանի ի վերայ Պարսից եւ յաղբեազ ի նևանեկ, եւ արար բազում աւարի զաւրաս Հայոց», չկան շատ նշանակելի կամ աւելի ճիշդ դրուտելի դէպքեր։

Գրիգոր վրդ. Կեսարացիի այս վերջին պատրիարքութեան շրջանին կը պատահի Մուրադատիկ մը 1634 ժուականին, և այս առթիւ Հայոց և Յունաց միջև ծանր վէճ կը ծագի Երուսաղէմի մէջ և Գրիգոր Պարոնտէր պատրիարքը ամէն ջանք կ'ընէ Հայոց իրաւունքները պաշտպանելու հա-

մար (Սաւալան, Պատմ. Երուսաղէմ, էջ 575—583), մինչ Գր. վրդ. Կեսարացի «բնաւ հոգ եւ վոյք յունիկ» Հայոց պաշտպանութեան համար, ինչպէս կը մեղադրէ Դարանաղին (էջ 263), մինչև այն ատեն որ Յոյները կաշառքով յաղթական կը հանդիսանան և Յունաց Երուսաղէմի և կ. Պոլսոց պատրիարքները կը խիլայուին։ Այն ատեն (1634 Օգոստոս) կը յանձնաբարէ իւրաքանչիւր եկեղեցիներու աւագերէցներուն՝ հուաքել բոլոր քահանաներն ու ժողովուրդը, այրերը և կիները, կը զիմն պալատ և կը բողոքեն Պայրամ Փաշայի և մեծ սպարապետին անիրաւութիւններուն դէմ, որոնք Հայոց իրաւունքը թիւրելով ու անոնց ունեցած վկայաթուղթերը ծածկելով՝ ցոյց չէին տուած թագաւորին (հմմտ. Դարանաղի, էջ 264 և Սաւալան, էջ 584)։ Այս ամբոխին գլուխը անցած էին Տէր Մինաս՝ Ս. Սարգիս եկեղեցւոյ աւագերէցը, որ Գրիգոր վրդ. Կեսարացի Թրակիա նուիրակութեան զրկած էր, և Ալաճաճի Սաֆար, որ իւրն վերակացու կր» պատրիարքին (Դարանաղի, էջ 265)։

Այս զիմումին զժբախտ հետեանքը կ'ըլլայ Տ. Մինաս քահանայի և Ալաճաճի Սաֆարի զիմուտումը (տե՛ս Սաւալան, էջ 584—587. Դարանաղի, էջ 266—274) և ասկէ

ուժ առնելով՝ կը սկսի Յունաց Հայոց դէմ
յարուցած ինչ ինչ հալածանքները և դըմ-
ուարութիւնները (Դարձաւազի, էջ 274-279),
որոնց դէմ Գրիգոր Կեսարացի կը մաքա-
սի, ինչպէս կը տեսնուի (Դարձաւազի, էջ 279)
և վերջապէս կը յաջողի Յոյները սաստել
տալ պետութեան (նոյն):

1636ին գրուած յիշատակուրանի մը
մէջ (Թուրու Աղբար, Բ. էջ 295) կ'ըսուի թէ
Գրիգոր Կեսարացիի ապարիարժութեան ժա-
մանակն եղեւ մողուրման Ծոպագամիկ Հոռմա-
յեցոց ազգին Բ. ամառ յառաջ որ բազում նե-
ղութիւն կրեաց ի զոռող եւ իմբնահաւան Յու-
նաց ազգին. թէ դուն մերն է. եւ վարդապէսի
իւր յաջ իմաստութեամբն յադրեաց նոցա»:

Այս տողերը ցոյց կու առն թէ Դարա-
նաղցի դարձեալ անկեղծ չէ եղած իր գա-
տաստանին մէջ, ցոյց տալով Կեսարացին
անտարբեր և անհոգ, մինչ կը տեսնենք
թէ անիկա ըրած է ինչ որ կարեսոր է, հա-
կառակ անսոր որ՝ ինչպէս իր հակառակորդն
իսկ կը հաստատէ՝ «կարի հնացեազ ծերազոյն»
և «ցաւազնոս» վիճակ մը ունէր (Դարձաւազի,
էջ 236):

Իր ծերութեան նշան է նաև այդ թը-
ւականին իր կտակ մը պատրաստած ըւ-
լուլը, ինչպէս կը կորդանք Արաբկիր պա-
հուած ձեռագիրի մը յիշատակարանին մէջ.

(տե՛ս Արուանձտեանց, Թուրու Աղբար Ա.
294):

«Յիշատակ է Քարոզզիրի եւ դասաւանա-
զիրի եւ կանոնզիրի Գրիգորի յաջ հոեսորի
եւ երջանիկ րաբունակետին մերոյ յաջ եւ ան-
յաղը վիշտափայի՝ եսխակուպու եւ որոշեազ ի
զործս և և տեսութեան եւ վարդապէս Հայաստան-
եայց եկեղեցւոյ, եւ Պատրիարք մայրաքաղաք եւ
բազուրանինս Կոստանդիանուպալու եւ թեա-
ծին Կհարու թվին ԹՁԵ (= 1636) պատահե-
ցաւ Եշմիածնայց Խաչառուր վարդապէտի աշա-
կերս նույրակ ամուն տեր Յովաննին վարդա-
պէտն(*). Մեր մեր կենդանութեան ժամանակն,
մեր ձեռամբն յանձնեցան Պ. Զ. զիրք ի ձեռն
Յովաննին վարդապէտին, որ մեզ խուսնվանահայր
եղեւ, եւ զիեր մահու կեանին դա կատարեաց.
դորս ձեռամբն կտակ արաք. թէ զիրք եւ թէ
այլ ապրանք՝ դա բաւանեաց Շահին Զարապուն
ձեռամբն, եւ Խսկանեար Զարապուն. Զ. զիրք
Եշմիածնայց եւ զայլն աս եւ անդ: Դարձակ ով
ով չունի իշխանութիւն զայլ Փ. զիրքի ՚ի դորս
ձեռացն յափշակել, զի իւր աշխատանին ե»:

(*) Խաչառուր կեսարացիի աշակերտաներուն մէջ
երկու Յովաննին կը յիշատակուին (տե՛ս յիշատա-
կարան Հարանց Վարուց, տպ. 1641, ի նոր Զուղա):
Ասոնցմէ մէկն հաւանօրէն «Ճուղայեցիւն է որ 1639ին
տպագրութեան արուեստը կատարելագործելու հա-
մար եւրոպա զացած է»:

Եւ ինչպէս նոյն յիշատակարանն իսկ կը հաստատէ՝ 1636ին վախճանեցաւ Գրիգոր վրդ. Կեսարացի «ի սեփական վիճակի իւր ի Ստամպօջ» և «քաղեցաւ ի բաղաֆն Դաղարիս, մերձ ի բազաւորանիս բաղաֆն Իստանպօլ՝ ի դրան եկեղեցւոյն սրբոյն Գրիգորի մեր լուսաւորչին, ԹԶԵ (= 1636) թվին եւ առնեն Աստուած ի տապանի սրբոյն բազում սիանչելիս ի հիւանդն եւ յախտաժեսն ի ցաւազարս եւ ի դրանու եւ յանձնայն ախտացեաս. ի փառս Տերութեան իւրոյ եւ ի պատիւ սրբոց իւրոց» (Տ. Յակոբ + հ. Կեսարացի):

Գրիգոր Կեսարացիի մարմինը Դաւթթիոյ եկեղեցին թաղելու համար, վասնզի առնին սովորութիւն այլազգիք որ ոչ բորուն քաղել զեկուեաս ի շինատից բաղաֆին, այլ յանչին ենի եւ հեռի ի բաղաֆի», մեծ ծախք եղած է:

Իր եղբօրորդին կ'ըսէ թէ «Շահին Զեշիպին քաղեաց ի Դաղարիս արքունական հրամանաւ ի Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ դրանն, եւ փառ քաղեցոյ զեխարսն ի Դաղարիայ եւ այլ ինչ խարա զոր արարեալ եր, եւ եսու ի մեջ, ԳՌԻՒԷ (= 3047) դրշ. եւ միանկանայն եղեւ խարա ԳՌ եւ ԷՃ (= 4700) դրշ. եւ այս եղեւ պատման վաճառելոյ գրեանց եւ այցույն. զոր բազում չարչարանն եւ վիշս կրեցաւ ի բազմաց վասն վախճանին սրբոյս այլ նեղութեան

մեր եւ բազում վշտի պատմառ լինող ոչ յերկարեմ այլ բողումի յաւուր դատաստանին եւ սուլալի ահեղ ատենին Քնի» (Տ. Յակոբ + հ. Կեսարացի):

Այսպէս կը ծախուին իր զիրքերն ու այն այգին՝ որուն վրայ այնքան զովեստով խօսած էր Սիմէոն դպիր Լեհացի: Իսկ զիրքերուն մէկ մասը Տ. Յակոբ քէ. Կեսարացի կը նուիրէ Կեսարիոյ Ս. Մարգիս եւ կեղեցին և այդ տոթիւ է որ գրի կ'առնէ իր հօրեղբօրը կենսագրութիւնը:

Դժբախտաբար Գրիգոր վրդ. Կեսարացիի զերեզմանը, որուն Դաւթթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցին զրուիլը կը հաստատէ նաև Երեմիա Զէլէպի Քէօմիւրճեան (Սոբանալոյ Պատմութեան, հրատ. Տօքթ. Վ. Թորգոմեանի, Վիեննա, 1913, էջ 74), այսօր անյայտ է:

Փ. Ե.

ԻՐ ԳՐԱԿԱՆ ԱՐԴԻՒԽՆՔՆԵՐԸ

Դրիգոր Կեսարացի իր ժամանակին զարգացած եկեղեցականներէն էր, գրաբարի հմտւտ և բանաստեղծ։ «Եր վլայեալ յաւենեցունց եւ յոյժ հմուտ աստուածայնց հին եւ նոր Կտականաց» (Յակով +հ. Աւետարացք) և «Բանիքուն եւ սիրոդ իմաստայիրական հանձարոյ» (Առաքել Պատրիքէցէ, Էջ 442)։ Կոչուած է նաև «յաջ հոեսոր» և «յաջ եւ անյալթ փիշտփայ» (Սրուանձտեանց, Թորոս Աղբար Ա. Էջ 294)։

Յակոր քհ. Կեսարացի կը հաստատէ թէ անիկա գրած էր «Մխիթարական բան՝ վասն մահուան վարդապետին իւրոյ՝ Skr Urvapինն յաջ հոեսորին, համեղ եւ զանազան բանիք»։

Դրած է նաև երկու Գանձ և երկու Տաղայրութենի կարգաւ «զարմանալի եւ խրին բանիք» (Յակով +հ. Աւետարացք) և դրկած է Ամիթ։

Ասոնց պատճեններն են հաւանօրէն Վիեննայի Մխիթարեանց վանքը 1678ին գրուած Յակոր Թօխաթցի տաղաչափեալ Սաղմոսարանին վերջը գտնուած երկու

հատուածները, մին ողբ և միւսը գանձ գրուած՝ 1607ին և 1608ին ի կեսարիա, իր ուսուցիչն՝ Սրապիոն կաթողիկոսի (※ 1606 Ապրիլ 26) մահուան առթիւ (տե՛ս Տաշեան Մայր Յուղակ, Էջ 732)։

Հ. Տաշեան կը յարէ թէ ռնամակի ձեւով շատախօսութիւն է աւելի, բայց ամէն տեսակ ձևախաղերով։ Նախ (թղ. 172բ) կը սկսի նախադասութիւնքն այբուբենի կարգաւ սկզբնաւորել, այսպէս՝ «Աչ իմ մրացան, բերան իմ խցեցաւ, զրուխ իմ աղքերս արտառաց բյանեցին» ևայլն։ յետոյ (թղ. 172բ) ամէն բառ՝ «ահաքեկեցայ, բանդաղուշեցայ, զիշակորեցայ» և նմաններ։ Թղ. 174բ ամէն խօսք «ո՛վ» կը սկսի և այբուբենի կարգաւ, այսպէս՝ «ո՛վ գործակից իմ, զովելիի ո՛վ դասակից իմ դրուատելիի ո՛վ եղբարի իմ երշանիլի ո՛վ զինուորակից իմ» ևայլն։ յետոյ (թղ. 175ա) նոյն ոճով «ո՞ւր ե» եայլն, ևայլն։ — Վերջը կայ սա ծանօթութիւնը (թղ. 177բ). «Գրեցաւ մխիթարական նամակս ի բվականիս Հայոց ՌԾԶ (=1607) Հոռի ամսոյ ի Փ. եւ լոս Հոռմայկցոցն նոյենքեր ամսոյ ի ԻԹ. յաւոր շարարու յիններորդ ժամու ի յաղան Կեսարիայ, ի դուռն սրբոյն Սարգսի Զօրավարին»։

Նոյն ձեռագիրին մէջ (թղ. 177բ) կայ «Գանձ առաջին վասն մահուան տեսոն Գրի-

զորի կարուղիլուսի Ռւրհայեցոյ, ոգեաշ յաշակերտ նորին սոսկ անուն Գրիգոր Կեսարացւոյ»
Գոյզեմ շախական, ձայն ողբերգական, երգ դամբանական, ողբա Հայաստան, տուն քորզումական» և լն. «Կպբնատառք բազմատող տանց»
«Գրիգորի է բանս այս», որուն կը կցի (թղ. 181ա) մաս մը, որ Տրդատ եպս. Պալեան իրեն սեփական և ժիշ. գարուն մէջ գրչագրուած ձեռագիր ժողովածոյէն և Տաղարանէն ընդօրինակած է (աե՛ս Հայ Աշուղեր Բ. հա.).:

Ահա այդ տաղը, որուն միայն առաջին
մէկ երկու տողերը մէջ կը բերէ Հ. Տաշեան
(Մայր Յուղակ, էջ 732):

Տ Ս. Դ.

Աստուածային հրաման որ կԱ
Ադամային սեռիս վերև
Առեալ հողոյ ՚ւ ի հոդ դառնօն
Արդար հոգին առ Տէր զիԱ.:

Բոլորապէս մարդիկ լրմամբ
Բաւեալ յերկրի փոխին մահուամբ
Բայց եւ արդարք նոյն հրաւիրմամբ
Բառնան յերկրէ Տեառըն կոչմամբ.:

Գայ հասանէ նոյն որ արագ
Գըլխոյն ընտրեալ հայկազնոյս քան
Գրիգորիսի որ պատրիարք
Գրիգորաւեկն տան լուսածագ.:

Դերախս հոգոց եւ ծաղկազարդ
Դարմանելով բուժեր բզմարդ
Դատարկացեալ մընաց անզարդ
Դառնայ կըսկիծ խոցեալ զմեր լեարդ.
Եւ մերողացն այս յայնի է:
Եշն ու երեն վերջադաս չէ
Եշն ի վերջի փոխի ի է
Երեն այսպէս բազմաց յայս է:
Զօրք երկնային գովեմիք առ մեզ
Զըւարքնոց դասք լացէք ըզմեզ
Զգեցաք զիսաւար հանաք զբեհնեզ
Զըրկեալ հօրէն որ ծընօղ է մեզ.
Էն որ ընտրեաց զգնա յերկրէ,
Էհար զգմեզ որպէս կամքն է
Էառ զբագն զըլխոյս մերմէ,
Էքող անտէր զիօսն ի հովլէ.:

Ընթեցողաց դասք արտասուէ լ.
Ըղձմամբ ողբալ մեզ արժան է լ.
Ընդ իմ լալոյ ժամանակ է լ.
Լաս առակին որ հրամայէ լ.
Թաղձեալ սպով հալաք Ամիթ
Թողեր զուրախութեանդ առիթ
Թափեալ յերկրիդ անզին յակինթ
Թափուր մնաց ու սուրբ գաւիթ.:

Ժամանելով նամակիս դուժ
Ժամանակ է ողբալոյ յոյժ
Ժուժկալելոյ զանցի ո՛ք ժուժ
Ժախեալ եղաք վիրօք անբուժ:

Խմասունք վեհ այդ բաղաքի
Խմացուցէք զայդ Ուռնայի
Ի ձենջ արիւն որ մեզ ծագի
Խշեալ բահեալ ի խոր զբքի:
Լեզուն արագ զի կայ լրուեալ
Լուսատիպ կերպն այլագունեալ
Լըսող ականչն այլ ոչ լրւեալ
Լալով լացէք ո՛վ սիրեցեալ:
Խրատն յորդոր որպէս ըզուև
Խափանեցաւ նա յոյժ կանուև
Խամրեալ բերանն Ասուածամուն
Խըփեալ ըրբանցըն մըսաբուև:

Ծեր եր մըսօք ալեօք ծաղկա՞ն,
Ծայրագունի յիմաս հասա՞ն
Ծասկէր բանիւ զըրբոցն առա՞ն
Ծով իմաստիւ համատարա՞ն:

Կըրքէր տափիւ խըրբնածածուկ
Կարաւ մեկներ յատուկ յատուկ
Կոծով ասէք վայ մեզ ՚լ եղուկ
Կործանեցաւ սիւն եւ նեցուկ:
Հոգւոյ բաղաք Ասուածապահ
Հեղինեկիս մերոյ ըզմահ,
Հայաստանեայց շիջաւ մեծ ջահ
Հըրբութիրն մեր եղեւ անշահ:

Զայնըն լրուեալ բանիւն հանդերջ
Չեռք կարկամեալ Ասուածամերջ
Չորձ ի հողոյ զմարմինն եներջ
Չըգէր զանձամբն որպէս զիանդերջ:

Ղեկավար մեր ըզմեզ երող
Ղօյեալ ի ծոլ որ է ի հող
Ղեկ խորտակեալ նաւին վարօղ
Ղամպար շիջաւ լուսոյն ծագօղ:
Ճարտար քարոզն Ասուածահած
Ճահնեալ զորդիխ երող անած
Ճոխանալով որդոցըն հարձ
Ճեմեալ չար կամբն եղեն զուարձ:

Միջագետաց ձայն գուժոյ տաՄ
Մեծիդ Ամբա Ռւրիայու րաՄ
Մսիքրաւել ըզձեզ ջանաՄ,
Միանգամայն անկարանաՄ:

Յոյս մեր հատաւ եղաք լալոՅ,
Յորդ արտասօք աչաց հեղոՅ,
Յոյժ ըրբւառեալ արժան ողբոՅ
Յայնպէս հովւեն զմեզ զրկելոՅ:

Նրսեմազաւ ծագող լուսոյն
Նստեալ ողբամէ որդիխ ըզմոյն
Նաւըն բեկաւ ի մէջ ծովուն
Նաւորդին ապշեալ յանէ հողմոյն:

Նարծեալ բերանն Ասուածահրան
Նըրբանցն բըլիսէր բան նորահրան
Նունչըն զովեալ հոգիահրան
Նիջաւ ահա մնացաք աննան:

Ո՞վ Հայաստան հարս մեծարգն
 Ա՞ւր է ըլքեղ սուրբ փեսայն բՈ
 Ռւդի անդարձ զլնաց ոչ զՈ
 Ռդրայ եւ լաց զայրուրին բՈ:
 Զըւեաց ի մենջ մեզ ուսուցի՞Զ
 Զունիմի՛ զայլ ո՛վ զիրս բարգմանի՞Զ
 Զըկա՛ խրբրին տառից մեկնի՞Զ
 Զը մնաց հանգոյն նորա վիպի՞Զ:
 Պարբեւազնոց տուն հոյակաՊ
 Պարխսպն անկաւ եղաւ տագնաՊ
 Պարծեալ լեզութս եղեն ի կաՊ
 Պուտեաց զզմեզ խաւար եւ տաՊ:
 Զահեն շիշաւ յեկեղեցւոԶ,
 Զահունակ իւր բարձաւ տեղեոԶ,
 Զուր ցամատեաց տեառըն այգւոԶ,
 Զարդեալ հատաւ բարի բողբոԶ:
 Մաբբոյն մեր կեանեն զվանոն եամ,
 Մամից խաւար եղեւ խսպամ,
 Մեհեն մահու բզնա եամ
 Մամուտս լացից մեծաբարբամ:
 Սուզ առ երկիր օգնեա հիգոյՍ
 Սալպէս արեւ ամփոփեա զլոյՍ
 Սըփոեցաւ մեզ վերա հոգւոյՍ
 Սեւարորեալ խաւար անլոյՍ:
 Վարպետաց վարժիչ սփրոՎ,
 Վերափոխեալ առ Տէր հոգրոՎ,
 Վընիտ մարմնոյն պատեալ հողոՎ,
 Վայ զըրկելոյս հազար լեզրոՎ:

Տանն Ասոււծոյ սիւնն հաստաՏ
 Տապակեցաւ անկաւ ի զաՏ
 Տան բնակիչքս վատաբախն
 Տըխեալ լացցու՛ անքիւ եւ տաՏ:
 Բաբունս ըզմեզ անտես արաԲ
 Բասպար եղամ մե՛ եւ շիւաԲ
 Բամեալքն Ողբամ անմիսիրաԲ
 Բախ մեր դարձաւ սուզ մահարաԲ:
 Յամաքեցաւ ջուրբն կենաՅ
 Յաւէ մեծագոյն ըզմեզ պատեաՅ
 Յուպըն բեկաւ առակերտաՅ
 Յընձուրին մեր փոխեալ ի լաՅ:
 Իեղին եկ իս վասն մահոԽ
 Իիւղ եւ հիւր տարրացելոԽ
 Իիւսեալ բանիցըս մու առ մոի
 Իիւծեալ Գրիգորս ԿեսարոԽ:
 Փուրով կենացն Ելից ըզչաՓ
 Փառացս Ելեւ տերեւարաՓ
 Փըրկչին առեալ զծաղիկն անքաՓ
 Փոխի մահուամբ բըլիս այսչաՓ:
 Քանակ Հայոց բըլին համարՔ
 Քառից կըրկին հարիւրիւ չափՔ
 Քան զայս յաւել երկերիւրեակՔ
 Քարիւն մի պարզ մի եւ յիսնակՔ:
 (1606 = Ո՞ՇԵ.՝)
 Վիհննայի վանքին մէջ գտնուած ձեռագիրը ունի նաև ուրիշ գանձ մը. «Գանձ երկրորդ վասն մահուան Գրիգորի կարուղի»

կոսի՝ ասացիալ ի նոյն Գրիգորի աշակերտ և ուրին։ Այդոյ խրամատի, եղան նմանի, որ ցան կը բարձր քակիսի» և այլն՝ Ա.-Ք., որուն կը կցէ (թղ. 184ա) «Գոյլեալ անուն Տէր Մրապիոն, ու աքրի արագ, Գրիգորիոս կարուղիկոս մեծ պատրիարք» և այլն՝ «Գրիգորի է բանս այս» (Տաշեան, Մայր Յուղակ, էջ 732)։

Կ. Պոլսոյ Ազգ. Մատենագարանին մէջ (թիւ 133 ձեռագիր) ևս կը պահուի Հաւաքածոյ մը, որուն մէջ կը կարդանք թէ շարադրուած է «Ողբերգական բանին երե հետևակ այս և ձրիւ բանին եւ երե մերչափական տաղիւ ողեալ, զառաջին, զնախադրական զիճն հանդերձ վերջադասին փաղառութեանցն, զս աղիարեից տանիցն արուեստառեալ, ի չնիցն եւ ի սկէս առնիկ Կեսարացոյ պիտակ անուանք Գրիգոր որդորչեալ, որ եւ կոչմանը միայն վարդապէտ անուանեալ, յարնաւեալ չնչին բանիս»։

Զեռագիրը զրուած է 1607 Դեկտ. 31թ օրը Կեսարիոյ Ս. Մարգիս եկեղեցւոյն դուռը։ Իսկ Երուսաղէմի Ս. Յակոբեանց մատենագարանը կը գտնուի հաւաքածոյ մը (թ. 1042 գրչագիր), որ հաւաքում մըն է ողբերու և ներբողեաններու, կայ հատուած մը «Գրիգոր վրդ. Կեսարացոյ, որ եկաց երից պատրիարք Կ. Պոլսոյ եւ կայ բաղեալ ի Դաշտիա, մերքողեան ի վերայ մահուան Մրապիոն կարողիկոս Ռուհայեցոյ»։

Ինչպէս արդէն յիշատակեցի, Տրդատեպս. Պալեան իրեն սեփական ձեռագիր ժողովածոյի և Տաղարանի մը մէջ գտած է չորս տաղեր, որոնցմէ մէկը Վիեննայի ձեռագիրին մէջ ալ կար, ինչպէս տեսնուեցաւ։

Միւս երեքը՝ որ նմանապէս կը ներկայացնէր հանգուցեալ Պալեան եպս. (տե՛ս Հայ Ալշանէր Բ. հտ.), Գրիգոր Կեսարացիի ոճին վրայ գաղափար մը տալու համար հոս կը ներկայացնէր։

Ա.

ՆԵՐԲՈՂՅԱՆ ՆԵՐՁԱ.ՓԱԼԱՆ. ԲԱՆԻՒ
Ա.Ո. ՄԵԾԾ. ՄԱ.ԲՈՒՆԱ.ՊԵՏՆ. ՄՐԱ.ՊԻՈՆ,
ի Գրիգորէ նորին առակերտ։

Ալգույն Յիսուսի, Բարունակ բարի, Գինելքեր տնկի, Գուարքալի, Եղեմ ցանկալի, Զուարք նոց տենչալի, Երեւեալ յերկրի, Ընդ վիճակ Հայկի, Թորգումեան տնիմի, Ժամու ըստուերի, ի խոր զիւերի, Լոյս պայծառակի։ Խաւարեալ սեռի, Ծննդոց Աբերի, Կարգեալ ըստ ցեղի,

Հայկազն տոհմի, Զայնեալ Արամի, Պատ-
բար լուսալի :
Ճանանց արքենի, Մերժիչ խաւարի, Յըս-
տակ հայելի,
Նրման շափիւղի, Շարա ընդ մարգարտի, Ու-
կի սովիելի :
Ջրենաղ ի մարմնի, Պարծանք աշխարհի, Զահ
նոր Սիռվնի,
Ռաբբի հրաւալի . Սիւն Հայաստանի, Վար-
ժիչ ամենի :
Տանըս Արամի, Բամից համայնի, Ցնծուքիւն
որի,
Իիւրական մարմնի, Փայլեալ աշխարհի, Քա-
ռող կենդանի :
* * *

Բ.

Աւտար էի քոյացուցեր
Բացեա էի քեզ հըպեցեր
Գլորեալ էի արդ կանգնեցեր
Դրրդուեալ էի հաստատեցեր :
Եղծեալ էի նորոգեցեր
Զանխուլ էի յայնեալ ցուցեր
Երեր էի հաստատեցեր
Ընկեալ էի վեր բերեցեր :

Թերի էի լրացուցեր
Ժրխոր էի լրսակեցեր,
Ի սոր էի բարձրացուցեր
Լուծեալ էի կարծրացուցեր :
Խըլեալ էի արդ տըմկեցեր
Ծարաւ էի զովացուցեր
Կըտեալ էի քեզ յալդեցեր
Ճեռի էի մերձ կացուցեր :
Զախեալ էի յաջ դասեցեր,
Ղաւղեալ էի ամրացուցեր
Ճընչեալ էի անդորրեցեր
Մեկնեալ էի պատուասեցեր,
Ցիմար էի իմացուցեր
Նիրհեալ էի արքնացուցեր
Շիշեալ էի ահա լուցեր
Ունայն էի արդ լրցուցեր :
Չընչին էի յոյժ սիրեցեր
Պանդուխ էի լնդունեցեր
Չընչեալ էի մակագրեցեր
Ռամուս էի զօրացուցեր :
Սուզեալ էի ձեռըն տուեցեր
Վըհաս էի սրտացուցեր
Տըրտում էի բախացուցեր
Բապաղ էի արդ պատուեցեր :
Յըրուեալ էի ժողովեցեր
Իիւեալ էի հանդարտեցեր
Փանաֆ էի մեծարեցեր,
Քափեալ էի արդ օինեցեր :

Գ.

Ասուածանման խնամարկելով
Բըժբեկանման ողջացնելով,
Դետոց նման ոռոգելով,
Դիտողանման ակնարկելով:
Երկնանման ցաւզարկելով,
Զուարքնոց նման պահպանելով,
Էլլայրանման միւս սիրելով,
Ընկերանման յորդորելով:
Թէւոց նման վեր բերելով,
Ժրանման աշխատելով,
Իմաստանման իմաց տալով,
Լուծողանման բանս յայնելով:
Խամուրանման խրաս տալով,
Ծընողանման հոգ տանելով
Կարաւղանման ձեռքն տուելով,
Հայրանման գութ շարժելով:
Զայնանման ազգ առնելով
Ղեկանման միւս ուղղելով
Ճարտարանման հիմնարկելով
Մայրանըման ողորմելով:
Յաւետանման սէր յայնելով,
Նաւանըման հասէր փուրով
Շարադրանըման կարգ դնելով
Որբոյ նըման ողկոյզ տալով:
Չընաղանըման յօրինելով,
Պարզանըման բանս մեկնելով,

Զերմանըման մաքուր սիրով,
Ռաբբիանման լուծանելով:

Սահսնանըման յայս բերելով,
Վարժողանման միւս կրբելով,
Տեղեկանման հրմուտ գոլով
Թէտրանման վարժես սիրով:

Ցաւզանըման ընորհս տալով,
Խիւրանըման պատճառ գոլով,
Փըրկչին նըման երեւելով,
Քաջանման հրաման տալով:
— Քրիստոսի փառք
յաւիտեանս ամեն:

Իր եղբօրորդին՝ Յակոբ քն. կը վկայէ
թէ Գրիգոր վրդ. Կեսարացի ունէր նաև
«Ներողեալ աղօրք հոգեխառս, մաղրողականի
ի Ս. Պատարազին, ի դեմ ամենասուրբ Երրոր-
դուրեանն եւ մի աստուածութեանն», որ զըժ-
բախտաբար անծանօթ կը մնայ մեղի:

Գրիգոր Կեսարացի պատրիարք ունէր
նաև «Քարոզզիրք», «Դատաստանազիրք» և
«Կանոնիրք» (Արուանձտեանց, Թորոս Ա. Աբար
Ա. հտ. էջ 294), միայն շատ որոշ չէ թէ
ի՞ր հեղինակութիւնն է թէ այլոց, սակայն
շատ հաւանական է որ իրը եղած ըլլայ,
մանաւանդ «Քարոզզիրք»ը:

Գրիգոր վրդ. Կեսարացի, որուն հա-
մար լսուած է թէ արտաքին գիտութեանց

ալ ծանօթ էր, այդ գետնին վրայ ալ կը
թուի թէ վաստակներ ունեցած է:

Յակոբ քհ. Կեսարացի կը համատէ
թէ Հայ Եկեղեցւոյ այս նախանձախնդիր
վարդապետը հմուտ էր «Ուստուրապին և
երկրաշախականին զի եւ անբերի», և երկու
գիրք յօրինած է «Թշականի եւ պատմոքիւնից
յԱղամայ մինչեւ ի մեր ՌԶԵ (=1636) բուխն»
(Յակոբ +հ. Կեսարացի), որոնց համար «աշ-
խատել (hr) մինչեւ վախճանն իւր»(*):

Սակայն այս գործը ցարդ անձանօթ
կը մնայ: Սամուել Անեցիի հրատարակիչը
Արշակ Տէր Միքէլեան գիրքին կցած է յա-
ւելուածներ՝ որոնց երկրորդն է «Թարիխս
Տանկաց», որուն հեղինակը տեսնելով որ
Գրիգոր վարդապետ մըն է՝ վերագրած է

(*) Հոս հետաքրքրական իրողութիւն մը կայ,
որ առանց երբեք աղարտել ուզելու կեսարացիի յի-
շատակը կամ անոր եղօրորդոյն գրածին ծջմար-
տութիւնը, կ'ուզենք մասնանշել: Գարանաղցի (էջ 370) Սրապիոն Ուռնայեցիի վրայ զրած ատեն կ'ըսէ
թէ «այս մեծ Սրապիոնս արարեալ էր պատմո-
ւիրս գեղեցկայարմարս և բերելով մինչ ի թվա-
կանին ՌԵ (=1601) հասուցեալ, եւ ոչ է յայտ՝
թէ զի՞նչ եղեւ գրեալն, այլ ծածկեալ եղեւ ի
նախանձոտաց եւ յանհաւանից...»: Արդեօք կե-
սարացի այս զործն է որ շարունակած է: Կը աս-
րակուսիմ: Եւ կամ Դարանաղցի վերջին չարամոռու-
թիւն մը կ'ընէ ընդդէմ կեսարացիի:

զայն Գրիգոր Կեսարացիի, մինչ հատուա-
ծին վերջը զրուած յիշատակարանէն որո-
շապէս կ'հրենի թէ այդ տողերուն հեղինակն
էր Գրիգոր Դարանաղցի (տե՛ս Սահմակէ Աւ-
ճէց, 1893, էջմիածին, էջ 200): Այնպէս
որ Գրիգոր վրդ. Կեսարացիի պատմագրա-
կան աշխատութիւններէն ուեէ հետք մեղի
չէ հասած:

Յակոբ քհ. Կեսարացի կը հաստատէ
գարձեալ թէ Կեսարացին թարգմանած էր
նաև գիրք մը, Ուստուրապի, արաբերէնէ,
ինչ որ չափազանց զարմանալի է, վասնզի
արաբերէնի ծանօթութիւնը հայ Եկեղեցա-
կանի մը համար անակնկալ մըն է:

Գրիգոր վրդ. Կեսարացին եթէ իրա-
պէս արաբերէնէ կատարած է այս տեսակ
թարգմանութիւն մը, այդ լեզուն պէտք է
սորված ըլլայ իր նախասիրութեամբ Տիրար-
պէքիրի մէջ, վասնզի խիստ անհաւանա-
կան է որ Սրապիոնի Ամիզի վարժարա-
նին մէջ այս լեզուն ուսուցաւած ըլլայ:

Դարձեալ անակնկալ մըն է իր ծանօ-
թութիւնը աշխարհագրական գիտութեանց
որուն արդիւնքն էր անշուշտ այն երկրա-
գունտը՝ որ շինած էր հայերէն գիրով և
լեզուով, ինչպէս կը հաւասարէ իր եղբօր-
որդին:

Նոյնպէս կ'երեայ թէ Գրիգոր վրդ Կե-

սարացի կատարած էր սրբագրութիւններ։
Երուսաղէմի մատենադարանին մէջ պահ-
ուած է ձեռագիր Սալմոս մը (թ. 1596)
1672ին կ. Պոլիս գրուած, որուն համար
ըսուած է «օրինակ առին եր սրբագրեալ,
Կեսարացի Գրիգոր վրդն որոյ կայ դալբարան
ի Ղալարիա Ս. Լուսաւորչի եկեղեցին հանգու-
ցեալ»։

Հատակոտոր այս ծանօթութիւնները
և մեզի հասած նշխարները՝ իր գործերէն
և նամակներէն և թուղթերէն՝ ցոյց կու-
տան թէ կեսարացի իր ժամանակին ամէ-
նէն ուսումնական գէմքերէն մէկն էր, որ
ինչպէս զործով մաքառած էր լնդղէմ մա-
քառողաց ճշմարտութեան՝ նոյնպէս նաև
գրչով անոնց գէմ պայքարած է, Ս. Գրոց
խոր հմտութիւն ունենալով, ինչպէս կը
տեսնուի իր թուղթերուն մէջ ըրած մէջ-
բերումներէն և տկնարկութիւններէն։

Անիկա կը թուի խորապէս ուսումնա-
սիրած ըլլալ գաւանաբանական հարցերը
և Հայ Եկեղեցւոյ վարդապետութիւնները։

Յոյժ հետաքրքրական է նաև սա իրո-
ղութիւնը թէ Գրիգոր վրդ. Կեսարացի շատ
աշխատած է իր «մէծ վարդապետին» Սրու-
պիոն Ռւսհայեցիի կտակին համաձայն Սո-
տուածաշունչի տպագրութիւնը կատարե-
լու և Ս. Գիրքը հանրութեան մատչելի

գարձնելու, ինչպէս կը վկայէ Յովհաննէս
Անկիւրացի։ «Ուռհայեցի Մրապիոն կարողի-
կու բազում փափաք ուներ վասն սպազրութեան
արհեստին եւ ոչ եղեւ հասու։ Եւ ես պատուի
աշակերտին իւրոյ Տիր Գրիգոր յաջ բարունա-
պէտին Կեսարիոյ, զինի քէ զու կարողանաւ
սպազրութեան արհեստին, եւ նա եւս ոչ կա-
րողացաւ»։

Որոշ էր թէ միջավայրը և պայման-
ները ձեռնոտու չէին և կեսարացի հանգարտ
պաշտօնավարութիւն մը չէր ունեցած և
շարունակ շարժման ու աեղափօխութիւն-
ներու և մշտատե պայքարի մէջ գտնուած
էր, և չէր կրցած կատարել իր փափաքը։

Սյս պատճառով Յովհաննէս Անկիւ-
րացիի «իբր հարկս ի վերայ եղեալ պատուի-
րեր . . . հանապազ թէ լինի դու կարողանաւ,
վասնզի իմ (Յովհաննէսի) ծանօթուրին կայր
ընդ ազգին փռամկաց երկ կարդաղով եւ երկ
շեղուաւ» (Յիսուս Որդի, Ս. տպ. 1643. Վե-
նետիկ, յիշատակարան. կամ Նոր-Մատե-
նաֆիլոսոփիան, Բ. հո. էջ 224. կամ Հայ Սա-
րենագիլոսոփիան, 1883, էջ 457)(*)։

(*) Յովհաննէս թի. Անկիւրացի արդարեւ անոր
մահէն տարի մը յետոյ 1637ին՝ «վասն պասմաւ առ-
նելոյ զԱռերք Աստուածաշունչն» կը դիմէ Եւրո-
պա, Հոռմ իւ «անդ դ. ամ բազում աշխատու-
թեամբ եւ բազում չարչարանաւք, զոր չէ հնար

Աստուածաշունչը տպագրուած տեսանելու փափաքը որ ժամանակին բոլոր ուսումնական վարդապետներուն, ինչպէս Ազգարիա Զուղացեցի, Յովհաննէս Այնթապցի Կիլիկիոյ Կաթողիկոսներուն, Մրապիոն Ուռհայեցիի, Գրիգոր Կեսարացիի փափաքը եղած էր, նոյն իսկ օտար, այսինքն Հռոմի աջակցութեամբ, Կարելի չէր որ Կեսարացի գլուխ հանէր Արեւելքի մէջ, մէջ զարուն սկիզբը, սեփական միջոցներով, սակայն կը հաւատամ թէ անիկա այս ուղղութեամբ

Ի գիր արկանել զոր ժածագէտ ստեղծաւզն իմ գիտէ: Եւ հանի զպողպատն եւ զիազապարքն զծաղիկքն եւ զծաղկագրերն բազում աշխատութեամբ: Սակայն ինըն ալ չի յաջողիր Աստուածաշունչին տպագրութիւնը իրազործել «Վասն բազում պանառից: բայց ույս ունիմ» կ'ըսէ «ի Վանատիկ կամ ի Կոստանդինուպոլիս կատարել, զի ունիմ զամենայն գործիք որ պիտոյ են վասն այդ բանից»:

Յովհաննէս Անկիւրացի, որ Հռոմի մէջ կը գործածէր ձոփանի Մալինո անունը, 1637ին 1641 չորս տարի թարգմանիչի սաշաօն փարած է հոն:

1642ին Վենետիկ կը տպէ Աստուածաշունչը երկու յօններու՝ բժշկապետ Յովսէփոս Առօմատատիոսի եւ Աթենացի Անդրեաս Պելիսելիսի: 1643ին ալ նոյն անմերուն օժանդակութեամբ կը տպէ Շնորհալի Օթուուա Արդին:

Ասիկա իր վերջին գործը եղաւ:

Եթոյ չենք զիտեր թէ ի՞նչ եղած է:

մեծ ջանքեր ըրած է. այնպէս որ իր հաւակառակորդները կամ մրցակիցները՝ որոնք օտարին վրայ իրենց յոյսը զրած էին, անկէ ետ չմնալու և անոր փափաքած և չըկցած յաջողածը իրենք իրականացնելու համար, թախունձագին խնդրանքներ ըրածեն Հռոմի աթոռին և սակայն յուսախաբ եղած են:

Այսպէս կը տեսնենք թէ իր գլխաւորհակառակորդը՝ Յովհաննէս Խուլ 1634ին Ուրբանոս Բ. պապին խնդրամատոյց կ'ըլլայ «յանուն Հայ ազգին» որպէսպի ան հաճրտպագրել տալ Ս. Գիրքը (Գալէմքեարեան, Ալեսաքրութեաներ, էջ 304), և իր միւս հաշկառակորդը՝ Զաքարիա Վանեցի 1632ին և մանաւանդ 1637ին նման խնդրանքներ կը ներկայացնէ Հռոմի պապին և հակառակ տնօր որ Բրոքականակի ժողովը 1639-0գոստոս 19ի նիստին մէջ կ'որոշէ «Նորկակարանի սպազրութիւնն շրւտով ակսի նորաձոյլ տառերով» (տե՛ս Գալէմքեարեան, Առյն, էջ 306 և 308) Հռոմ միշտ կը զլանացայդ աջակցութիւնը Հայոց:

ԺՂՅ.

ԵՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՒ ԶԳՏՈՒՄՆԵՐԸ

Արդէն շատ բան ըստած եղայ կարծեմ իր նկարագիրին և ուղղութեան վրայ ցարդ ներկայացնելով իր կեանքը և մանաւանդ իր տնողոք պայքարը բոլոր անոնց դէմ՝ որոնք նախնեաց հաւատքը խաթարելու տկարութիւնը կ'ունենային համոզումով կամ մարդահաճութեամբ, անձին կամ համայնքին օգուտի մը կամ շահու մը ակընչ կալութեամբ և այսպիսի զանազան նկատումներով։

Կեսարացի անոնց դէմ կանգնող անշներող ու անողոք գատախազնէ, որ կարծես յանուն իր գարաւոր և նահատակ եւ կեղեցւոյն զանոնք կը խարանէ և կը գատապարտէ։ Անիկա նշանախէց մը իսկ զոհելու արամազիր չէ իր համոզումներէն, հակառակ անոր որ ինքն պաշտօնեան էր եկեղեցիին՝ անզօր ու տկար ժողովուրդի մը, որուն անկախութիւնը իր զօրութիւնը կազմելու համոզումը և հաւատքը ունի։

Այս անձնապէս զօրացած այս համուզումով՝ իր փոքրիկ հօտին զլուխը անցած կը զիմազրաւէ աննկուն կորովով մը նոյն իսկ օտար ոյժերու յենած հակառակորդ-

ներուն, այնպիսի ժամանակներու մէջ ուրբառէ մը կախուած էր կեանքը քրիստոնեային՝ Օսմանեան կայսրութեան մէջ։

Հակառակորդները՝ որոնց զէմ անիկա կը մաքանի, ինչպէս կը տեսնուի, Հռոմի պապերուն պաշտպանեալներն են, որոնք ունին իրենց հետ տակաւին գերազօր կրօնապետի մը չափազանց մ'ծ ազգեցութեան հմայքը և անոր հպատակող ամենաքրիստոնեաց թագաւորներուն՝ կ. Պոլսոյ ներկայացուցիչներուն պաշտպանութիւնը։

Գաղափար մը տալու համար թէ Գրիգոր կեսարացի արեելցիի մը յատուկ ինչպիսի ամուր հաւատքով, միամիտ հաստատումտութեամբ և կրօնական եռանգով կը մաքանի և կ'ոգորի նենգածէտ տարբերու դէմ, կը բաւէ կարդալ 1613 Հոկտեմբեր 20 թուակիր երկու նամակները Պօղոս Ե. պապին, մին ուղղուած առ Զաքարիա վարդապետ «առաջնորդ ի Կոստանդնուպոլիս թնակող Հայոց եկեղեցւոյն» և միւսն՝ կ. Պոլսոյ ֆրանսական դեսպանին։

Այդ նամակներուն մէջ կը տեսնենք թէ Հռոմի քահանայապետը, որ քիչ առաջ պարզապէս իր և իր հետեւորդներուն ցոփակեաց կենցաղի պատճառած գայթակղութիւններուն համար ապաժամ Ծաղկազարդի մը օրով անմիջապէս Հռոմէն ար-

տաքսած էր Զաքարիան, երբ կը տեսնայ անոր պատրիարքական սթոռը զրաւելլ և օտար պաշտպանութիւն ապահովելու համար իրեն զիմած ըլլալ, չի վարանիր սա տողերը գրելու:

«Յիւարի մեր հայրազոր սիրոյ աղիք յոյժ խանդավառեցան ու զեղան այն բաներին որ մեզի զրեցիր, եւ որոնք քեզի պատահեցան հազի թէ հասած էիր ի Կ. Պողիս: Սակայն Աստուծոյ՝ Հօրե ողորմութեանց, գոհութիւն կը մասնացանենի, որ զեզ ամբարշաց ձեռքերին սփանչելապէս ապատէց, չարասէրներու խորհուրդները ամօրսապարտ ցրաւ եւ բոյ տուաւ որ այն որոզայթին մէջ՝ որ որ ոսքերուդ պատրաստէր էին, իրենք իշնան ու քեզի շնորհեց շնչ փորձութեանն եւ զեղսն: Իւր անպատմեջի զրութեամբ շնորհի հիմա որ յաւ սկզբնաւորութեանն արդիւնառորին յաւ արզասիթներ՝ ի փառ իր Ամենասուր անուան եւ ի պատի Ս. Կարողիկ Եկեղեցւոյ: Եւ յիւարի մեծ յոյս կը սածենի սնոր համար որ, ինչպէս կը զրես, այն որ անիրաւաբար զեզ կը հալածէր եւ Ս. Առաքելական Արռոռյ կը հակառակէր, վար առնուեցաւ, ու դուն, եպիսկոպոսաց, յահանայից ու ժողովրդեան միամայն հաւանութեամբ Զեր ազգին Եկեղեցւոյն հոդ առաջնորդ կարգուեցար: Քանզի աստուածոյին շնորհաց աջակցութեամբ կը յուսանի բազմաթիղոն պը-

տուղներ այն եռանդին, խոհեւորքենին, վարչապետորքենին, որոյ աշեման պայծառ ու չըփնադ ապացոյցը տուիր՝ երբ մեր քոյ մեացիր: Ոյր վասն յօժարութեամբ ամեն բանի մէջ, զոր Տէրամբ կարող պիտի շրանք, պիտի ասաւեկնի եկ, որպէսզի որ պաշօնն աւելի դիւրութեանին զիւզ մեր նամակով մեր ի Քրիստո ամենասիրելի որդուոյն Լուդովիկոսի Գաղղիացոց ամենաքիսունեայ բազաւորին դեսպանին, նոյնպէս մեր նամակով հրամայեցինին մեր սիրելի որդոյն՝ Առաքելական փոխանորդին, որպէսզի սիրով եւ փորթեռանդին օգնե քեզի»:

Արգարե Պօղոս Ե. պապը, Ֆրանսայի գեսպանին ուղղուած նամակի մը մէջ, «Հ նուազ նենգ ու բալորովին ճշմարտութեան անհամապատասխան տողերով Զաքարիայի պաշտպանութիւնը կ'ապահովէր, որոնք պարզապէս զայրոյթ կը պատճառէն կարգացողին:

Անիկա զեսպանին կ'ըսէ թէ «Մեր մեծարոյ Եղիշանդեկի՝ Հայոց Մեծաց պատրիարքին մեզի դրկած պատուիրակը՝ սիրելի որդին մեր Զաքարիա վարդապէս, տեղեկացուց մեզ որ, անցեալ տարի, երբ Հոռոմեն կը վերադարձար ի Հայաստան, Կ. Պողիս հասնելով, եպիս-

կուպոններին, բահանաներին ու ժողովուրդին առաջնորդ կարգուեցաւ այն տեղի իրենց եկեղեցոյ վրայ, ինև ան առևն առաջնորդ եղող Գերեգ (Կարգա՛ Գրիգոր) անուն մեկը վտարելով, որովհետեւ հաւատացեց առենասեծ զայրակիուրեամբը Թուրքերու մասնած էր այն մեռ սիրելի որդին Զաքարիան՝ իր շտես Պարսից բազարութին կողմանն որկուած՝ պատերազմի վերամերգելու համար։ Յիշաւի յոյժ կը սիրենի Զաքարիան որդինետեւ մեր յով եղած առևնը ուղամտուրեան եւ առաջնորդեան (!) այնպիսի ապացոյցներ տուաւ մեզ, որ արծանապէս ու մեծապէս յինքն գրաւեց մեր հայրական սերը Բայց աստի, աստուածային ողորմուրեան վրայ վտահեղով կը յուսանի որ հոս քնակող Հայոց եկեղեցւոյն համար իր վարչութիւնը շատ յարմար պիտի ըլլայ, մանաւանդ անոնց՝ Ս. Սուսնեղական Արքոյ հետ միուրինը պահպանելու։ Անոր համար այն ասեն քանի մեջ որ մեզի կառելի պիտի ըլլայ, Մատաղին կը վախարինի նըլապատել իրեն եւ որովհետեւ կը ծանուցան մեջ որ յու պաշտպանութիւնի շատ կարենու ի իրեն, ոյր վասն յու Ազնուութենիկ ազդուօրէն կը խընդութիւնի որ մեզի արտայոյ կարգի սիրելի եղող այս մեր զաւակը, մեր անձին ի մեծարան, հովանույշ ներքեւ առնու եւ անոր պաշտպանութիւնն ու պահուութիւնը սահնանես, այնպէս որ յու օգնութեանդ եւ ճնշութեանդ վրայ

ապաւիներով յակասանի եւ ի խաղաղութեան կարենայ սպասաւորել իր եկեղեցւոյն» . . . :

Մարգ կարգալով այս տողերը, որոնք այնքան հետու են զայն ստորագրողին իսկ համոզումը ըլլալէ և որոնք կը նկրտին առաքինութեան և ուղամտութեան գափնեպսակով զարգարելու ճակատը մարդումը՝ որ բարոյական ինկածութեան ամէնէն գազիր երևոյթները ի յայտ կ'ածէ ոչ միայն ցոփակեաց կեանքի մը գայթակղութիւնը սփուելով իր շուրջը, այլ կը գաւէ իր Եկեղիցին գէմ նենդութեամբ՝ գաղտնի և ծածուկ բանակցութիւններով, և չի վարանիր՝ իր հօտին կամքին հակառակ՝ իշխելու համար օտար միջամտութիւն հրատիւրելու և իր հակառակորդները իբր մատնիչ ներկայացնելու և օտար-կառավարութիւններ անոնց գէմ գրգռելու, պարզապէս կ'ահաբեկի և իր աչքին առջե կը մեծնայ պատկերը, անոնց որոնք ոչ մէկ տէր ու տիրական, ոչ մէկ ոյժ ու ազդեցութիւն, ոչ մէկ նեցուկ ու յենարան ունենալով, քաջութեամբ կը զիմազրաւեն այնքան հըզօր ազդեցութեանց և ոյժերու գէմ, միայն հաւատագով ու համոզումով և աշխարհիկ կեանքի վայելքներու արհամարհանքով՝ խստաբեր կեանքի մը լնծայտծ առաքիւնութեան շնորհին ուժով օծուն, կուրծք

տալու համար հզօրին ու գօրաւորին ճշնաշումներուն և բռնութեանց :

Ահա անոնցմէ մէկն էր Գրիգոր Վրդ . Կեսարացի , որուն հակառակորպներն իսկ չհամարձակեցան արատաւորել իր անձնական անբասիր կեանքը , որ ամէն կողմէ վկայուած է և այս էր թերես այն ոյժը , որ զինքը կարող կը գարձնէր «յադրող ախոյեան» հանդիսանալու «ընդդիմ մաֆառդաց ճշմարտութեան , երկ մերասերից եւ երկ այլց ազգաց» :

Արդարեւ , ինչպէս տեսնուեցաւ , անիկա ոչ միայն պարտաւորուած էր մաքառելու Մելքիսեդեկ Գառնեցիներու , Յովհաննէս Խուլերու և Զաքարիա Վանեցիներու պէս տիպարներու դէմ , որոնք մենէ էին , այլ նաև Ֆրանսայի գեսպանին , պապական նուիրակին և անոնցմէ շահուած թուրք պաշտօնատարներու դէմ , որոնք տար էին : Եւ ասոնց դէմ կոռւելու համար միայն իր անձնական արժանիքներն ունէր և տատանուող ժողովուրդի մը տառապակոծ զանգուածներուն մէջ պլպլացող քնազդ այլն ողջմառներունը :

Արդարեւ , ինչպէս կը տեսնուի , Կեսարացին հազուազիւտ տիպարներէն մէկն է իր զարուն , որ հազիւ մատի վրայ համբուող դէմքեր ունի իր նկարազրով :

Իր եղբօրորդին՝ Յակոբ Քհ . Կեսարացին զայն կը ներբողէ ըսելով թէ «յաւ եւ նման իր առաջին դիտապետացն մերոց . յաւսկան վարութեան աստուածարան վարդապետութեալի վայլեաց յաշխարիի , որպէս զարեզակի : Ոչ փոխելով զլարու եւ զգնաւորական առաջնուրինս զոր ասցեալ իր կրօնաւորութեան իւրում : Ոչ կերեալ միս եւ ոչ բնակեալ զինի ի ժամ ձեռադրութեան այլ միով ժամն շատամայր զաւորու իւր : Բայց ի շաբարու եւ ի կիրակի մանաւանդ յուրզով մազեղելեաւ կայր զամենացն կեանս իւր :

Գրիգոր Կեսարացի սաստիկ նախանձախնդիր եղած է Հայ Եկեղեցւոյ կարգերուն և կանոններուն : «Զատազով ճշնաւութեան օրինաց եւ կարգաց Ս . Հարցմ , զամձն իւր օրինակ տարով ամենեցուն : Այլ եւ զրաենախանձն , զոր ուներ առ Աստուած եւ առ մարդիկ որ անդադար յուրասոյ օրինացն ուսուցանեան : Նաեւ զիւ եւ զզիշեր յաստուածաշունչ զրոց լներենելոյ պարապիր եւ մինչեւ ժամ ծերութեան յուսուցանելոյ եւ իսրաւելոյ ոչ դադարեւ եւ զանցիկմ ոչ առնոյր յէս՝ վասն աշխատաւեր եւ ժաշան կամացն եւ ընկերոյն եւ զզիշերն առանձնական աղօրին զամձն յանկողինն ոչ տայր : » (Յակոբ +հ . Կեսարացի) :

Այս առղերը գրուած իր մերձաւոր ազ-

գականէն՝ թերեւս կողմնակալ մեկնուին,
սակայն Դաւրիժեցիի հեռաւոր վկայութե-
նէն զատ ունինք նաև վկայութիւնը Սի-
մէոն դպիր Լեհացիի, որ 1608—1609ին
կ. Պոլիս էր և մօտէն տեսած զայն։ Ան
կ'ըսէ թէ։

«Եւ եր պատրիարքն Հայոց վարդապէտ մի
Կեսարացի Գրիգոր անուն, խրնազգի եւ խլս-
ակրօն, առաջինի եւ սրբամեադ, յոյժ իմաս-
տուն եւ հնուտ Հին եւ Նոր Կտակարանաց, ճրգ-
նող եւ պահեցող, որ թնաւ առենեինիք չուտք-
միս եւ զինի ոչ ընպէր, այլ չորսպաֆ զամե-
այն աւուրսն իւր անցուցանիք, բայց միայն
ի շաբար եւ ի կիրակին շուծանիք ի եփող եւ ի
պամիր, ի ձուկն, ի ձեր եւ ի ձու. և յարտ-
հացուն երկու օրն անզամ մի ճաշակէր» (ՀԱ.
1831, էջ 469):

Տողեր՝ որոնք լիովին կը հաստատեն
իր եղբօրորդւոյն ըստածները և միենոյն ա-
տեն յոյց կու տան իր կեանքին անարա-
տութիւնը՝ որ իր նկարագիրին գլխաւոր
գիծը կը կազմէր, մաքառող, կոսուղ և
աննկուն նկարագիրին հետ՝ որ իր ծննդա-
վայրը կը պարգիէր իրեն իրր բնածին շը-
նորհ։

Իսկ իր հակառակորդներուն իրեն մա-
սին ըստածները, շատ դիւրին է իր իսկա-
կան արժէքովը հասկնալ, եթէ աչքի առջև

կարենանք բերել իր խստամբեր կեանքին
և խստապահանջ նկարագիրին վրայ յենած
իր գործելու եղանակը և պահանջկոտու-
թիւնները, և աններող ու խիստ ընթացքը
հանդէպ բոլոր տկար հոգիներու, տատա-
նողներու, երկմիտներու և անհաստատ ու
թուլամորթ կենցաղի մը սայթաքումնե-
ցուն մէջ ինկողներուն։

ԺԷ.

ԻՐ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԻՒՆԸ

Վարդապետական ճշմարիտ պաշտօնը
ուսուցանելն է և Գրիգոր Կեսարացի որ
կը սիրէր կոչուիլ յաւետ վարդապետ,
«Մինչեւ ժամ ծեղործեան յուսուցանելոյ եւ
խրատերոյ ոչ դադարէր»։

Ան մարզուած Սրապիոն Ուռհայեցիի
Ամիթի վարժարանին մէջ, ինքն ալ իր
կարգին աշակերտներ հասուցած է անշուշտ
հրահանգելով և ուսուցանելով անոնց։

Դժբախտաբար իր փոթորկալից կեան-
քը թոյլ չէ տուած իրեն հիմնելու կանու-
նաւոր գպրոց մը, որուն համար քաղա-
քական պայմաններն ալ չափազանց ան-
նպաստ էին այդ ժամանակամիջոցին (1595-
1636) որ ինքն գործեց։

Ասով հանդերձ անիկա հասուց աշա-
կերտներ որոնք Հայ եկեղեցին ծառայե-
ցին:

Անոնց մէջ առաջին տեղը կը պատ-
կանի Մովսէս Տաթեւացիին (ծն. 1577 —
1633 *), Էջմիածնայ նշանաւոր կաթողի-
կոսին (1629—1633) և աթոռին վերանորո-
գիչին, որ նախ աշակերտած էր Սրբալոն
Ուռհայեցիի: Սակայն «յորում ժամանակի
ժիաս եր Տէր Մովսէս՝ ուսմանք եւ հասալաւ»
«վախճան Սրբայինի փորբոյ ժամանեաց ի վե-
րայ» (1606 Ապրիլ 26):

«Բայց Սրբային վարդապետն մօֆ նիս-
տեալ՝ ինանայր յոզի իւր՝ զի շնորհ ասուա-
ծային երեւի առ Տէր Մովսէսն ընդ որոյ ցա-
ւակցաբար հոգաց զնա, վասնզի կոչեաց առ
ինքն զաւագ աշակերտն իւր՝ զԿեսարացի Դրի-
գոր վարդապետն եւ յանձն արար նեան զՏէր
Մովսէսն ասեղով. Յանձն առնեն զսա բեկ զի
փոխանակ իմ հովուեալ պահեսցես զսա՝ եւ
հասուցեալ յարդուն հասալի եւ վարդապե-
տական ուսման եւ տացես զզաւազան եւ զպատի
վարդապետական եւ եղիցի օրինուրին իմ ի
վերայ յու եւ դորա» (Դարբէւտ, էջ 284—85):

Գրիգոր Կեսարացի իր վարդապետին
այս յանձնարարութիւնը կատարեց ինչ-
պէս տեսնուեցաւ, 1606 էն մինչև 1612 իր
քովը պահելով Մովսէսը, անոր հետ նոյն

իսկ Եգիպտոս, Սինա եւ Երուսաղէմ ու-
ղեւորելով:

Իսկ վարդապետական գաւազանը առ-
նելէ յետոյ կրկին անցած է Երուսաղէմ և
անկէ Սիւնիք:

Իր արդիւնաշատ եւ պանձալի զոր-
ծունէութեամբ այս նշանաւոր դէմքը Հայ
եկեղեցւոյ՝ նկատելի է որ միշտ յարգալից
վերաբերում ունեցած է իր վարդապետին
նկատմամբ, որ նոյնիսկ անոր վարանում-
ներուն եւ սայթաքումներուն դէմ իր վար-
դապետի եւ ուսուցիչի իրաւունքովը չէ
վարանուծ յանդիմանելու:

Գրիգոր վրդ. Կեսարացի գժբախսու-
թիւնը ունեցաւ իր անդրանիկ աշակերտին
մահը տեսնալու իր ծերութեան օրերուն,
վասնզի Մովսէս Տաթեւացի կաթողիկոս
մեռաւ իրմէ երեք տարի առաջ:

Մովսէս Տաթեւացիի պէս իրեն փո-
խանցուած էր Սրբալոն Ուռհայեցիէն եւ
իրմէն գաւազան ստացած՝ նաեւ Յովհան-
նէս վրդ. Ուռհայեցի, որ «շա ժամանակ
ի Հաղաց նոսաւ եւ թնաւ ուրեմ ոչ կամեր զնաց
եւ զօսար հաց ոչ եկեր եւ ոչ յումեք ոչինչ
խնդրեաց, այլ հայրն զիւր մասն յընչիցն բե-
րեր եւ աղաչէր զորդին յումեք ոչինչ խնդրել,
որչափ եւ կենդանի եւ ասէր»:

Դարանաղցի որ զայն տեսած է երկու

անգամ Հալէպ և Երուսաղէմ կ'ըսէ թէ կը
մնար Եգեսիա «զար աղեկ կատակաղ աջափի-
նասիրուրեամբն» տեսականաւն եւ զործնալի-
նաւն եւ զշատ ազգաց լեզու եւ զյիր զիտեղովն,
բայց ասկաւ մի մեծամուրեան ափսից ունե-
ցով, որպէս . . . զկեսարացին» (Դարձադաչ,
Էջ 370):

Ինչպէս կը տեսնուի Գր. վրդ. Կեսա-
րացիի հակառակորդ Դարանազցի չի կըր-
նար ուրանաւ իր աշակերտներուն վրայ
դրած առաքինի կեանքի դրոշմը, հակա-
ռակ անոր որ չի զադրիր միշտ չարախօ-
սելէ, վերագրելով մեծամուրեան որ թե-
րեւս իր տգիտութեան դէմ անոնց ցոյց
տուած արհամարտանքի արտայայտութիւնն
է:

Գրիգոր Դարանազցի թերեւս այս պատ-
ճառով է որ կը գգուէ Գրիգոր վրդ. Կե-
սարացին «զոռոզ» ածականով եւ «սասանուն
Սողոմոնի ի մեզ» բացատրութեամբ:

Ան սակայն չի կրնար ուրանաւ բա-
ցարձակ անոր աթժանիքները միշտ թու-
նաւոր խօսքերու ընդմէջ:

Դարանազցի ինքն կը յիշէ իբր աշա-
կերտ Կեսարացիին Ազարիա «փիլիսոփիան»
Տարօնցին կամ ըստ Սիմէոն դպիր Լեհա-
ցիի Սասունցին, որ իբր թէ իր վարժա-
պետին «զազանաբարու արտնութենին ոչ կա-

րաց կազ մօսն», Ազարիա որ աշակերտած
էր Նախապէս «Խղճուկ» կոչուած Մկրտիչ
վարդապետին, «երկիւղէ եւ տրնցանաց Կե-
սարացոյ Գրիգորին եղեալ ի նմանի եւ զնացեալ
մօս ի Գրիգորն, կացեալ բազում ժամանակն
եւ ուսեալ զամենայն հանաւր իմասից եւ
այնպէս յանախապատում խրնաբարոց ասաց,
[որ] ոչ եղեալ է այժմոյս, որ ի մեկ բանից
վերաց մեկ ամիս բարողի զՅովիաննու Որու-
նեցւոյ մեկնեալն եւ եր յոյժ պահեցող եւ առա-
փինի, խոնարհամիս, հեզ եւ հրու, որ տառել
խոնարհ հոգի շինեղուն, զմականունն զրու իին
եղեալ: Եւ եր անձանձիր բարողոյ, որ ժամա-
նակ մի լուսաւորեց զՊուրացու կողմն, զԵ-
կիոյ եւ զԵկիումիդացոց ուր Հայֆ կամ» (Դա-
րձադաչ, Էջ 410-411):

Դարանազցիի «կացեալ բազում ժամա-
նակն եւ ուսեալ զամենայն հանաւր իմասից»
բառերը որոնք թերեւս ակամայ փախած
են կողմնակալ պատմիչին ձեռքէն, — ի
բաց թողլով անձնական առաքինի կեան-
քին ակնարկները — արգեօք ինքնին զո-
կեստ մը չեն իր վարդապետին՝ Գրիգոր
Կեսարացիի համար, որ այսպիսի աշա-
կերտներ կը հասցնէ:

Ազարիա, որ Մովսէս Տաթեւացիի ա-
շակերտակիցը եղած է, 1609ին մտած է
Գրիգոր Կեսարացիի աշակերտութեան:

Սիմէոն գպիր Լեհացի երբ կ. Պոլիս
կը հասնի, կը ծանօթանայ ինչպէս Մով-
սէսի նոյնպէս Ազարիալի, որուն խնդրան-
քով կ'օրինակէ 1609 Օգոստոս 28ին Միհի-
թար Գօշի Դատաստանագիրքը և Կանոնա-
գիրքը (ՀԱ. 1932, էջ 451), որուն յիշա-
տակարանին մէջ Սիմէոն գպիր զայն կը
կոչէ «աշակերտն եւ յաջ եւ արի, հմուտ եւ
ճարտար իմաստակն» (նոյն):

Սիմէոն գպիր Լեհացի ինքն անոր հատ
միասին շրջած է 1609 աշունէն 1611 գա-
րուն, մէկուկէս տարի Պրուսա, Մանիսա,
Իզմիր, Կէլիպոլու, Ռոստովո, Նիկիա, և
Նիկոմիդիա:

Դարանազի (էջ 411) կը պատմէ թէ
անիկա Կիւռլէի կողմերը վանքի մը հաս-
տատութեան ձեռնարկ ըրած՝ ստկայն ձա-
խողած է: Նոյնպէս կ'ըսէ թէ ազագանա-
ցեալ Քրիզոր Կեսարացին հանգստրիւն յետուր
նևա՝ վարպետ անուն սակին, որ երկուսան
ամ զայշարի կողոպէեղով տաղով իւրեն, մինչ ի
հինգ հազար դուրուշն եւ այլ յաւելի, յկարացի
յագեցուցանել զայեազ թնուրիւն նորա: Եւ առ-
նոյր զժողովեալ ինչս նորա եւ ոչ կատեր տա-
զաւազան, զի մինչ իւր ծառակեցէ, ինչս ժո-
ղովեացէ եւ թերցէ առ ինին, որ յան զՅուրային
եւ զՍիմոնին առաւել ունի զայս արծարսի-
թեան, զոր մի՛ լիցի աշակերտեղոցն Քրիստոսի

յինել այսպիսի» (Դարանազի, էջ 411–412):

Այսպիս վրդ՝ Հլու կամ փիլիսոփայ, ըստ Դարանազիի, երբ կ'իմանայ կեսու-
րացիին գալը Եալովայի կողմերը, անկէ Անտիոք կ'ապատանի Եգիպտոս անցնե-
լու համար և նաւուն մէջ կը մեռնի և ծովը
կը նետուի իր մարմինը, որ կը գտնուի յե-
տոյ Տրիպոլսոյ ծովեզերքը և իր տարագէն
քահանայ ըլլալը ճանչնալով Մարոնիք կը
թաղեն (1628) (Դարանազի, էջ 412–413):

Այս ըսուածներուն որ աստիճան ճշշ-
մարիտ և հաւաստի ըլլալը չեմ կրնար ե-
րաշխաւորել տրութ ըլլալով Դարանազ-
իի յայտնի ատելութիւնը կեսարացիին
դէմ:

Գրիգոր Կեսարացիի աշակերտութենէն
եղողներու շարքին պէտք է յիշատակել
նաեւ Յակոբ եպս. Քէօթահիացին, որդի
քահանայի, որ նախ կուտինայի մէջ պա-
րապած է ոսկերչութեամբ և երբ 20 տա-
րեկան եղած է՝ գացած է Մուշ Գլակայ վան-
քը, երբ հոն վանահայր է «Կոռւնկ» Կա-
րապետ եպիսկոպոս: Հոն 10 տարի Տ. Յով-
հաննէս եպս. ի առաջնորդութեան և երա-
ժիշտ Տ. Թովմայի ատեն կենալէ և հոն
հինգ տարի լուսարարութիւն ընելէ վերջ
էջմիածին գացած և անկէ Երնջակի Ս.
Կարապետի վանքը գացած է: Այս վան-

քին մէջ կրօնաւոր եղած է Գրիգոր եպիսկոպոսէն և մէկ տարի յետոյ Նախիջեւան փոխադրուած է, ուր եպիսկոպոս ձեռնադրուած է 1604ին Մելքիսեդեկ կաթողիկոսէն և 17 տարի Կուտահնայէն զուրս մնաւէն յետոյ վերագարձած է Կուտինա : Այս տեղեկութիւնները քաղուած են Էտիրնէի Ս. Թորոս եկեղեցին պահուած Աւետարանէ մը որ 1617ին գրել տուած է Յակոբ եպս . Քէօթահիացի էջմիածնայ Մելքիսեդեկ և Սոյ Յովհաննէս կաթողիկոսներուն և Կեսարիոյ Տ. Գրիգոր եպս . ին օրով(*), ինչպէս նաև ձեռագիր Յայսմաւուրքէ մը որ Աղաւնունի եպս . տեսած է (տե՛ս Բէտանին, 1900 էջ 371) :

1604-1605 թուականներուն կը կարծուի թէ առաջնորդ եղած է Կուտինայի (նոյն) ուր ժամանակ մը պաշտօնավարելէ վերջ, Կեսարացի Գրիգոր պատրիարք կը հրաւիրէ զինքը Կ. Պոլիս ուր 1611ին Պալաթիոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին Ասլան գպիրին գրել կու տայ Կանոնագիրք մը (տե՛ս Մկրտիչ եպս . Աղաւնունի . Քէտ-

(*) Այս Աւետարանը այրած է 1905 Զօռուտ . 15ին մեծ հրդեհին, որուն զոհ զացած են եկեղեցին եւ առաջնորդարանը: Շատ կը ցաւիմ որ յիշատակարանը նոյնութեամբ ցնմ ընդօրինակած, 1905 Մայիսին իմ էտիրնէ այցելած ատենս:

նահիոյ հին յեւագելը, Բէտանունին, [թ. 351]: Հստ Աղաւնունի եպս . ի յետոյ կարգուած է առաջնորդ Կեսարիոյ՝ Գրիգոր պատրիարքի տեղ և ապա գարձած է Կուտինա, չուրջ 1615ին, հովուական պաշտօնով եւ հետնալ շատ մը կարեսր ձեռագիրներ բերած է: Իրեն կ'ընկերանար Գրիգոր զպիրը և Մշեցի կազմարար Պաղտասարը, որոնք Յակոբ եպս . ի հսկողութեան ատկ շատ ձեռագիրներ գրած են իրենց միասին բերած ընտիրօրինակներու վրայէն:

Յակոբ եպս . կ'երեւի թէ Կուտինայի մէջ վախճանած է, թէև այս մասին յիշատակարան մը կամ աւանդութիւն մը չկայ: Յիշատակարաններ Յակոբ եպս . ը կը ներկայացնեն իբր առևեծ վիշխառվայ, եւ զիսնականն (տե՛ս Աղաւնունի եպս . Բէտանին, 1900, էջ 371-372):

Ինձի համար կասկածելի է Յակոբ եպիսկոպոս Քէօթահիացիի 1604-5 թուականներուն առաջնորդի հանգամանքով Կուտինա՝ իր ծննդավայրը գտնուիլը, վասն զի այդ թուականին տակաւին անջատ առաջնորդութիւն մը չէր կազմեր այդ քաղաքը:

Կ. Պոլիս գտնուիլը 1608ին որոշ է, ինչպէս կը տեսնուի Դարանազիի (էջ 132) բացատրութիւններէն՝ Գրիգոր վրդ . Կեսա-

բացի կոխանորդութիւնը կը վարէ կամ
անոր հետեղորդներուն մէջն է և կամ թե-
րմս աշակերտներուն մաս կը կազմէ:

Նկատի առնելով Քէօթահիացի Յակոբ
եպս. ի վարդապետական ուսմանց հետե-
լու և գուշաղան առնելու առիթ ունեցած
ըլլալը՝ շատ անհաւանական չէ որ Մովսէս
Տաթեացիի եւ Ազարիա Սասունցիի հետ
Յակոբ եպս. Քէօթահիացի աւ Գրիգոր վրդ.
Կեսարացիի աշակերտած ըլլայ:

Իմ այս հնթագրութեանս ուժ կու տայ
եր իսկ յայտարարութիւնը, որով ինքզինքն
աշակերտ ցոյց կու տայ Գրիգոր վրդ. Կե-
սարացիի: Այսպէս 1618ին գրուած Սաղ-
մոսի մը եւ ժամագիրքի մը մէջ կ'ըսէ.
« . . . Եւ արդ ցանկացող եղի եւ անարժան
յամենայն բարեաց անիմաս եւ անպիտան յո-
նին եւ յամար մեղալ յցեալ Քաւրահիացի
Յակոբ եպիսկոպոս որ անուամբ եւ միայն եւ
զործով ոչ. եւ եսու գրել զաս ի հաղաղ ար-
դեանց իմոց իման եւ ծնաւդաց իմոց Տէր Պե-
տրոս յահանային եւ մարտ Մարտային եւ մեծ
Մարտ Ճաղիկին եղբայր Զափարիային եւ այլ
արեան մերաւորաց: Գրեցաւ Սարմենարան
ձեռամբ անարժան եւ անպիտան եւ անիմաս
յենցի գրի գրի[զորի], ի բուականիս Հայոց
ՌԿԵին (= 1618) մայիս իւլ. ի յաղաքն Քաւ-
րահիա ի դուռն Մրոյն Մարզի զաւրավարին

եւ ի հայրապետուրեան Տեառն Տէր Մէլիսէսէր
կարողիկոպին եւ վարդապետին իմոյ Գրիգոր
քաջ բաբունապետին Կեսարացւոյ . . .» (Տաշ-
եան, Մայր Յուղակ, էջ 778):

1619ին գարձեալ նոյն գրչին Կուտի-
նայի մէջ գրել տուած է ուրիշ ձեռագիր
մը որուն յիշատակարանը համանման բա-
ռերով խմբագրուած է (Հ. Բարսեղ Սար-
գիսեան, Յուղակ Վենետիկի, էջ 274):

Նշանակելի է որ այս յիշատակարան-
ներուն մէջ իր հովուական պաշտօններուն
մասին ակնարկ չկայ:

Աղաւնունի եպս. (Միաբան+ և Այցելու+,
էջ 320) կը հաստատէ թէ անիկա երուսա-
ղէմ աւ գացած է, Գրիգոր Պարոնտէրի իշ-
խանութեան ատեն (1613–1645):

Ամէն պարագայի մէջ Յակոբ եպս.
Քէօթահիացի նոյնիսկ եպիսկոպոսանալէն
յետոյ աշակերտած և գործակցած է Գրի-
գոր վրդ. Կեսարացիին, որուն փոխանոր-
դած է ի կ. Պոլիս և ի Կեսարիա: Տրդտ
եպս. Պալեան կ'ըսէ թէ «այնպէս կ'աւան-
դուի թէ, Գրիգոր Կեսարացիի կ. Պոլսոյ
պատրիարքութեան միջոցներուն, Յակոբ
եպս. Կուտինապետին Ա. Կարապետի վանքի
առաջնորդ-վանահայրութեան պաշտօնին
մէջ գտնուած է և կամ իբր փոխանորդ
զրկուած է Գրիգոր Կեսարացիի կողմէն»

(Հայ Վանքայի կ Թուրքիա, Մասն Ա., էջ 38):
 Եւ կը յարէթէ «վանքին եկեղեցւոյն գանձատանը մէջ կիսախաչ գտւազան մը կայ սե փայտէ, որուն թեին մէկ երեսը գըրռւած է. «կազմեցաւ զաւազանն Յակոբ վարդապետին ՌԾԲ (= 1603) րուին»: Միւս երեսն ալ գրուած է. «Տր. Ած. Յս. Քս. ողորմեա աշխատողաց սորա ալեն»: Սոյն գաւազանը կը կարծուի թէ Յակոբ եպս. Կուտինացին է և հետը բերած է վանքը եւ կած միջոցին» (նոյն, էջ 38-39):

Ենթադրութիւն որ նուազ հաւանաւ կանութիւն կը ներկայացնէ, սակայն կը բնայ ճշգութիւն մըն ալ պարունակել:

Գրիգոր վրդ. Կեսարացիի աշակերտ և անոր դպրոցին հետեւորդ նկատել՝ պարձանք համարած են, ինչպէս կ'երել՝ Մովսէս Տաթեացիի և անոր զլիստոր աշակերտ Փիլիպոս Աղքակեցի կաթողիկոսներու աշակերտները:

Ասոնցմէ է Խաչատուր վրդ. Կեսարացի, Զուղայի Ամենափրկչեան վանքին հիմնագիրը և պարսկահայոց լուսաւորիչը, որ 1595-1601 կրնայ Կեսարիոյ մէջ աշակերտած ալ ըլլալ Կեսարացիին, գրած է 1627ին ներբօղեան մը Գրիգոր պատրիարքին, ու բուն սկզբնատառերը կը կապեն «Դրիզոր Վարդապետ» բառերն և վերջատառերը «Խա-

յառուր ծառայիս» (Մկրտիչ եպս. Աղաւնունի, Մկրտիչ և Այցելուն, էջ 91): Տակաւին այդ թուականին Խաչատուր վրդ. Կեսարացի իբր նուիրակ Մովսէս կաթողիկոսէն չէր զրկուած Փոքր Սոխա (1630) և այդ առթիւ տեսնուած չէր Գրիգոր Կեսարացիի հետ, հետեւաբար այս ներողեանը այդ առթիւ գրած չի կրնար ըլլալ: Հետեւաբար իրեն Կեսարացի մը ըլլալը կը մտածեմ թէ 1695-1701 շրջանին, ուր հաւանօրէն Կեսարացի ուսուցանելով կ'զբաղէր, ինքն ալ աշակերտած է անոր:

Իսկ եթէ ոչ իբր աշակերտ Մովսէս Տաթեացիի՝ անոր վարդապետին պարտաւոր կը նկատէ ինքինքն:

Այս վերջին ձեռմին է անշուշտ որ Յակոբ կաթողիկոս Զուղայեցի, որ ուղակի Գրիգոր վրդ. Կեսարացիի հետ ոչ մէկ կապ ունեցած է, ինքինքն աշակերտ Կեսարացիի նկատել պարծանք համարած է, ինչպէս կը տեսնուի Երուսաղէմի մատենագարանը պահուած ձեռագիրի մը (թ. 1042) մէջ, ուր կայ հատուած մը «Յակոբ վրդ. Զուղայեցոյ Գամձի ի վերայ Մովսէս կարողիկոսի Տարեւացւոյ եւ Գրիգորի մեծ վարժապետին որ վախճանի ի թվս. 1635. խօսեցեալ ի թվ. 1680 ի վերջնում ասի կենացիւոց եւ անուանի զանձն աշակերտ նորին»:

Յակոբ Կաթողիկոս Զուղայեցիի զայն «ՄԵԾ ՎԱՐԺԱՊԵՏ» կոչելն արդէն ցոյց կու տայ թէ անիկա իր մահէն յիսնեակ մը տաշ րիներ յետոյ, երբ այլեա կիրքերը և ատելութիւնները մարած էին, իր անձին շուրջը յուզուած, որքան մեծ համբաւ մը թուզած էր և որքան մեծ յիշատակ, պատկառանք և յարգանք ներշնչելու համար յաջորդներուն մէջ, որպէսզի անոնք պարծանք համարէին իրենց անձը հոչակելու աշակերտները այդ մեծ վարդապետին։

Դժբախտութիւն մըն է որ լիովին ու պէտք եղած կերպով կարելի չէ ներկայացընել մարդը իր գործերով ու արդիւնքներով, թէ՛ կրթական և թէ՛ վարչական մարզի մէջ, սակայն հատուկոտիններու այս համագրութիւնն իսկ ցոյց կու տայ թէ անիկա արդէքաւոր գէմք մը եղած է, որուն անունը պէտք է օրհնութեամբ յիշուի, իբր ճշմարիտ հոգեորական մը և քաջախոյեան մը Հայ Եկեղեցւոյ։



ՅԱԻՆԼՈՒԱՆ

Մոռացութեամբ մը ձեռագիրը մէկ թուղթ պակաս դրկուած ըլլալով, սպազրութենէն դուրս մնացած են հետեւալ սոլեր, որոնք պէտք էր յաջորդէին էջ 208, սող 20, «օտար էին» բառերուն։

Ա.

Ճիշդ այս պատճառով է որ Կղեմէս Գալանոս իր եռահատոր հայլատին լեզուներով «Հայոց միաբանութիւն ընդ Հռոմայ Եկեղեցւոյն» (1650—1661) գործին Բ. հատորին մէջ, ուր կը խօսի Հայ Եկեղեցւոյ «չարափառ» և «ուղղափառ» վարդապետներուն վրայ, հիսերէն սկսեալ մինչև նորերը, իր ժամանակակիցներէն չարափառ կը հոչակէ — անշուշտ իր տեսութեամբ — Գրիգոր Կեսարացին և Սիմոն Զուղայեցին(*), իսկ

(*) Սիմոն Վրդ. Զուղայեցի 1640ին Փիլիպասոս Աղքակեցի կաթողիկոսէն հաստատած դպրոցին մէջ ուսուցիչ էր։ Ցեղայ զանազան սեղեր շրջեցաւ եւ թողարի մէջ մեռաւ 1657ին։ Անիկա հեղինակած էր Պէտրականութիւն եւ Տրամաբանութիւն որոնք 1725ին եւ 1728ին կ. Պոլիս տպուած են։ Թարգմանած է վրացերէնէ Ամերիկան Պրոլդի գործը հանդերձ նոր լուծմամբ (Բանասէր, 1904, էջ 87—88)։ 1651ին Գառնոյ եպիսկոպոս էր (Հ. Աճառեան, Յուցակ Թագրեզի, էջ 124)։

ուղղափառ՝ Յովհաննէս Խուլը, Զաքարիա
Վանեցին և Կիրակոս Երեանցին:

Արդարեւ «չարափառ»ներ էին Գալա-
նոսի տեսակէտով՝ Գրիգոր Կեսարացին և
Սիմոն Զուղայեցին, որոնք ուղղակի ար-
գելք էին կաթոլիկ քարոզչական և կրթա-
կան գործունէութեան՝ իրենց աշխատու-
թիւններով, թէև, ինչպէս ըստինք, անհաւ-
ասար զէնքերով ըլլար իրենց կոիւը, ո-
րուն մէջ իրենց հետ ունէին միայն ազգին
հոգին և զգացումները, որոնք ինքնապաշտ-
պանութեան գրեթէ տարերային պոռթկու-
մով կ'ըմբռատանային արտաքին յարձա-
կումին դէմ:

Մասնաւորապէս մէծ եղած է այս պայ-
քարին մէջ Գրիգոր Կեսարացիի դերը, որ
աննկուն եղած է հզօր ոյժին առջեւ օտա-
րին եւ անկէ շահուած թուրք պաշտօնա-
տարներուն:

Բ.

218րդ էջին տակ դրուած ծանօթութեան վրայ պէտք
է աւելցնել՝

վասնզի՝ Աւետարանը որուն համար ըս-
տած է թէ հրդեհին զոհ գացած է, փրր-
կուած է և հիմա կը պահուի Ֆիլիպէի եւ
կեղեցիին մէջ:

ԲԱՌԱՐԱՆ ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒՆԵՐՈՒԻ

Ա.

- Արգար դպիր 14
- Արեթ 191
- Ադամ 196
- Արքիանուպուիս = Էտիրնէ 124 171 218
- Ազարիա Զուղայեցի կաթ. Կիլիկիոյ 10-13 15
43-7 55 59 100 200
- Ազարիա Տարօնեցի կամ Սասունցի «Փիլիսոփայ»
214-7 220
- Ազգային Մատենադարան (Կ. Պոլիս) 28
- Ալիշան Ղեղնդ վրդ. 18
- Ակինեան ներսէս վրդ. 41 48 70-1 96 108
127 134 139 141 157 163
- Անմէտ Ա. Սուլթան 75 85 90-1 96
- Աղաւնունի Մկրտիչ Արքեպո. 28-9 31 33 106
173 218-9 221 223
- Աղքըրման 93
- Աճառեան Հ. 225
- Ամելախօսին Պոռկլ 255
- Ամենափրկչեան վանք (Զուղա) 222
- Ամերիկա 18
- Ամիդ, Ամիթ = Տիարպէքիր = Տիգրանակերտ
24 34 37 39 40-3 46-9 69-71 97 99
104-5 107-8 112 129 182 187 197 211
- Ամբող վանք (Բաղէշ) 35-7 39
- Անատոլ 62 67 100 115 145
- Անտիռք 217

Անտոնեան Մատենագարան 169
 Անտոն եպս. Թոմարզացի 33
 Անտոնիօ Մարգօ = Սուլթանչահ (որդի Աբդար գպիրի 10 14
 Առաքել Դաւրիժեցի 30 35-7 54 60-1 63 65
 138 140 143 146 148-9 182 210 212
 Առաքել Խօջա Վանեցի 111
 Առաքել Սիւնեցի 160
 Առօմատափոս Յովսէփոս 200
 Առլան դպիր 113 128 218
 Ասորեստան = Ասորիք 10 149
 Աստուածածին Ս. Եկեղ. Գում-Գափու, Կ. Պո-
 լիս 75
 Աստուածածին Ս. » Կեսարիա 73
 » » Վանք Թոմարզա 30 32
 Աստուածատուր եպս. Տարօնեցի Կամ Մշեցի
 30 31
 Արարիս 10
 Արարկիր 178
 Արահու Մարտիրոս Վրդ. 103 106
 Արամ 192
 Արիստակէս Վրդ. Բարկուշատցի 25
 » » Խարբերդցի 60 144 147-8 155
 » » Տարօնեցի 41
 Արիստոտէլ 162
 Արճէլ 41
 Աւետիս Կաթ. 129

Բ

Բաղէլ 45-6 103-4
 Բաղտասար Խօջա Ուռհայեցի 111
 Բարձրագոյն դուռ 92
 Բարսել Վրդ. Աւանցի 38

Բարսել Վրդ. Բաղիշեցի 103 106
 » » Գաւառացի 35-6
 » » Մարմանցի 40
 Բեթղեհէմ 101
 Բերիս տե՛ս Հալէպ
 Բիւղանդիոն տե՛ս Կ. Պոլիս
 Բուռ Դրիգոր Վրդ. տե՛ս Դրիգոր Դարանալցի
 Բըրբականտառ Փիտէ = Հաւատոյ տարածման ժա-
 ղոլ 16 18 168 174 201

Գ.

Գալանս Կղեմէս 157 225-6
 Գալէմքեհարեան Դրիգորիս Վրդ. 59 68 75 105
 121-4 133-4 138-9 144 167-9 172 174
 201
 Գաղատիս 46
 Գամիրք 32
 Գապակնձեան Գ. 40
 Գասպար Խօճա 172
 Գերմանիկ 149
 Գէորգ Ս. Եկեղ. Սուլու մանասիլը, Սամաթիս
 76 80 86 171
 Գլակայ Վանք (Մուշ) 217
 Գոնիս 62
 Գրիգոր Գրիչ Լեհցի 220
 » Կարանալցի = Բուռ 12 27 41-3 44-7
 56 64-8 72 74 76-83 85-90 92-6 98
 102-3 106-8 111 114-121 124 135-7
 144-5 150 152 169 172-8 196-7 209
 213-9
 » Դպիր 219
 » Երէց Գրիչ 48

- Դրիգոր եպս. 10
 » ԺԴ. կաթ. տե՛ս Սրապիոն վրդ. Ուռհաւ-
 յեցի
 » ԺԴ. պապ 7 10 13 15-6 125
 » ԺԵ. » 16-7 19
 » Կեսարացի պատրիարք (= Եաղուպեան)
 7 26-7 29-30 33-4 40-4 47-50 53-74
 77 79-90 94-9 104-8 112-8 120 122-4
 126-9 132-141 143-153 155-8 166-171
 173-6 177-182 184 190-1 195-200 202
 203 206-8 209-223 225-6
 » Սարկաւագ 14-5
 » Վրդ. Զէյթունցի 152
 » Տաթևացի 99 110 162
 » ՔՇ. 33

Թ

- Դանիէլ վրդ. Այնթապցի 83
 Դաւիթ Անյաղթ 35 160 162
 » Արդար Պարօնաէր պատրիարք Երուսա-
 լէմի 10 44-5 100 105
 » Եպս. 56
 » Ղարամանենց Շամբոռեցի 25
 » Մարգարէ 173
 » Վաղարշապատեցի կաթ. 22-3 65
 Դէսուկորս 128
 Դիոնիսիոս 95

Ե

- Եալովա 62 217
 Եաղուպ, Հայր Գրիգոր Կեսարացիի 28
 Եաղուպեան տե՛ս Գր. Կեսարացի
 Եաղուպչահ Քօսա (տեղակալ) 77 91

- Եգիպտոս 24 97-8 213-7
 Եղեսիա = Ուրֆա 40 71 99 107 187 214
 Եղր կաթ. 129
 Եթովպիա 10
 Եկեղեց Նահանգ 145
 Երազմոս Մատթէոս եպս. 17
 Երեմիա Զէլէպի 40 76
 Երզնկա 123
 Երնջակ 154
 Երուսաղէմ = Սիռն 24 31 33 43-6 49 54-6
 73 97-113 116-7 164 170-1 174 176
 192 198 213-4 221-3
 Եւգինէոս Դ. պապ 18
 Եւրոպա 199

Զ

- Զաքարէ խօճա, Վանեցի 111
 Զաքարիա (Եղայր Յակոբ եպս. Կուտինացիի)
 220
 Զաքարիա վրդ. Վանեցի (Դէօյեան) պատրիարք
 39 66 119-22 125-6 131 134 143-5
 167-71 174 201 203-6 208 225
 Զօրաբարէլ 108

Է

- Էնկի խօճա 105-6 108-9 111-2
 Էջմիածին 19-21 23 27 32 34 36 41 52-5
 58-9 71 73 97 120-1 123-4 131 139
 143 145 153 155 157-8 179 197 217
 Էտիրնէ տե՛ս Աղրիանուպութիւն
 Էտիրնէ գաբու 136
 Էրզըռում 85 117

Թ

- Թագէռս Բ. կաթ. 21
 » քն. ժամաբար Հռոմի Հայոց 10
 Թոգաթ 29 46 55 225
 Թոմարզա 31 33 150
 Թովմա (Տէր) երաժիշտ 217
 Թորգոմ Արքեպո. (պատրիարք Երուսաղէմի) 32
 Թորգոմեան Վահրամ Տօքթ. 38 40 181
 Թորոս Ո. Կեկլ. (Ետինէ) 218
 Թորոսովիչ Նիկոլ եպո. 60-1 125 138-43 146-8
 160-1
 Թուխտար՝ քոյր Գր. Կեսարացիի 28
 Թումաջան Խօնա Ա. Մթեցի 108 111
 Թուրաջ Խօնա Սսեցի 112
 Թուրքիա = Օսմանեան կայսրութիւն 30 51 62
 141 203
 Թոփարու 117
 Թրակիա 177

Ը

- Իզմիր 216
 Իլով = Լով 125-6 139 142-3 146 148
 Իսկանտար Զէլէպի 179

Լ

- Լեհաստան 19 60 125 128 135 137-40 143-5
 154-5
 Լեւոն իշխան (Կիլիկիոյ) 161
 Լեւոնի տոմար 128
 Լէօ 9
 Լիմ 25
 Լուսաւորիչ (Ո.) 56 136 180
 » Ո. Եկեղ. (Ղալաթիա) 181 198 218

- Լուսաւորիչ Ա.ջ 131
 Լուգովիկոս թագ. Ֆրանսայի 205
 Լուտեր 8
 Լուքաշ 141-2
 Լով տե՛ս հլով

Խ

- Խաչատուր 10
 » Կաթ. Մինաէլքի 40
 » Վրդ. Երաժիշտ 31
 » » Կեսարացի 27 149 154-6 158
 179 222-3
 Խարքելու 31
 Խոլըպաւ 28
 Խնձորի գիւղ 32
 Խօջա Խան 115 117

Ա

- Կամախ 85
 Կամենից 138-42
 Կայիփոս վանք (Երզնկա) 36
 Կապագովիկիա 73
 Կարապետ եպս. «Կռունկ» 217
 » Երէց Երզնկացի 88
 » Խօնա 104
 » Ո. Եկեղ. (Ակիւտար) 167
 » Վանք (Երնջակ) 217
 » » (Կեսարիա) 32 221
 » Վրդ. Զագ. 24
 » » Մոկացի Կալօննց 168-9 171-4
 » » Քօթ 98
 Կարին 43 46
 Կափա 68
 Կեսարիա = Մաշակ 27 29-31 33-4 47-9 58

60 62 68-9 71-9 97 112 121-3 132-4
 137 146-7 149-50 153-4 158 179 183
 190 221-2
Կէլիպոլու 216
Կիլիկիա 38 43 46 53 55-61 73 123 145 175
Կիրակոս Երևանցի պատ. 41 225
 » պատմագիր 161
 » քհ. (արեղայ) Տրապիզոնցի 24 98 163-4
Կիւէսէրեան Բարգէն Կաթ. 28 36 60
Կիւռլէ 216
Կոստանդիանոս 39
Կոստանդնուպոլիս = Ատամբու = Բիւզանդիոն
 26 28 38-9 47-52 54-6 59-63 65-6
 68-81 84-5 88-90 95-7 112-4 118-25
 132-6 138-9 143 145-6 150 166-71
 174-5 177 179-80 190 198 200 203-5
 210 216 218-9 221 225
Կուտինա 217-9 221
Կոռոց 25

Հ

Հալեպ = Բերիա 38 44 46 55-6 99 102 107-9
 111-2 213-4
Հախնազար Զուղայեցի 26
Հայաստան 10 17 23-4 62 85 176 184 188
 192 205
Հայկ (նահապետ) 191
Հայկազն Իշխան Մրգի Հախնազարի 26
Հայք Առաջին 73
Հաւատոյ Մարածման Ժողով Մե՛ս Բրոբականտա
 Փիտէ
Հեղի 159
Հերակլէս 161
Հնդկաստան 18

Հռոմ 7-13 15-20 41 65 119 125-6 128 149
 154-5 171 199-201 203 205
Հրեշտակապետ Ս. Եկեղ. (Պալատ, Կ. Պոլիս) 76
 144

Լ

Հալաթիա 76 144 180 190
Հանտին Խօջա Հալէպցի 112
Հարամանենց տուն 25
Հուկաս Լոռեցի «Առեւետիկոս» 163
 » Հաղբատեցի 163
 » Վրդ. Կեղեցի Կամ Խորձենացի 37-8 56

Ճ

Ճաղիկ, մեծ մայր Յակոբ եպս. Կուտինացիի 220
Ճահուկ 161
Ճէլալիք 55 62 67 74 76 100 102
Ճովաննի Մաւրին Մե՛ս Յովհ. Վրդ. Անկիւրացի

Մ

Մակար Վրդ. Դրչապետ 31
Մաղաքիա Վրդ. Թօխաթցի 39
Մանիսա 216
Մաշակ Մե՛ս Կեսարիա
Մարեք Գիւղ (Կամախ) 85
Մարթա, մայր Յակոբ եպս. Կուտինացիի 220
Մարոնիք 217
Մարտիրոս Եպս Կեսարիոյ 73
Մարք 46
Մաքսուտ Խօջա Հալէպցի 112
Մելքիորեկ Կաթ. Գառնեցի 19 22-3 25-6 53

- 59 65 119 122 124-9 132 134-5 138
 140 145 208 218 221
- Մելքիսեդ վրդ. կժանցի 36
- Մեծ Անապատ 24 98 164
 » Հայք 205
- Մեսրոպ պատ. Կ. Պուսոյ 28
 » Տաթևացի 43
- Մեհմմէտ Բ. Սուլթան ֆաթիհ 93
 » Գ. » 91
- Միհրդատեանց Թագէռս 75
- Մինաս եպս. Կարնեցի 123 135 144 151-2
 » » Քացախ (յետոյ կաթ.) 123
 » Աւագ քհ. Ս. Սարգիս եկեղեցւոյ 177
- Մինուերայի վանք 17
- Մինտէրճի կաթ. տե՛ս Խաչատուր
- Միջագետը 10 46
- Միքայէլ Թօխատցի (Գրիչ) 96
 » կաթ. Աերաստացի 21
 » քհ. Խակալցի 96
- Միթթար Գոշ 216
- Միթթարեան Մատենադարան (Վիեննա) 28 49
- Միթթար վրդ. յԱրկելոյ 152 [182]
- Մկրտիչ վրդ. Խարբերդցի «Խղճուկ» 43 215
- Մզայիմ Սաքինեցի տե՛ս Սաքին Մզայիմ:
- Մոլոէս Միւնեցի կամ Տաթևացի կաթ. 21 27
 36 41 43 59 97-8 113 116 127-8 139
 143 149 154-6 166 212-3 215-6 220
 222-3
- Մուբատ Գ. Սուլթան 90 176
 » Դ. » 76 90

6

- Ցակոբ եպս. Կուտինացի 88 113 132 217-9 222
 » Թօխաթցի 182

- Ցակոբ կաթ. Զուղայեցի 223-4
 » Ա. վանք (Երուսաղէմ) 44 99 104 174
 » վրդ. Կարկառեցի 152 [190]
 » Զէյթունցի կամ Ուլնեցի 39 43 78
 80 95
 » քհ. Կեսարացի 28-9 41-2 47-8 54-5
 58-60 63 65 73 96-7 105-8 112 121
 150 167 173 180-2 195-7 209
- Ցարութիւն Ս. Եկեղ. (Երուսաղէմ) 44 102
- Ցիսուեանք 7
- Ցոհան Ծործորեցի 161
 » Ոսկեբերան 167
 » Որոտնեցի 215
- Ցովհաննէս Աւագիրէց Զուղայի 126
 » Դ. Այնթապցի կաթ. 38 43 55-6
 73 99-100 123 151-2 200 218 220-1
- Ցովհաննէսեան Սարգիս դպիր 76
- Ցովհաննէս եպս. Երզնկացի տե՛ս Պակիթիմուրի Զագ
- » » Հզուեցի 30-1 34 41
 » » Մշոյ 217
 » » Գէքիլ 12 14
 » Խուլ, պատ. Կ. Պուսոյ 53-4 59 66
 75 96-7 114 118-9 124 126 133-8
 143-5 169 201 208 225
 » Մուենի տե՛ս Յովհ. վրդ. Անկիւրացի
 » վրդ. Անկիւրացի = Ճովաննի կամ
 Յովհաննէս Մաւլինօ 171 199-200
 » վրդ. Համշեցի 36
 » » Ուռհայեցի 40-1 213
 » » Զուղայեցի 179
 » » Քաջբերունեաց 41
 » քհ. Ղալամքեար 152-3
 » » Տէրզնցի 10 13

Յովսէփ վրդ. Հղուեցի 41

Յուդա 216

Յուսիկ եպս. 56

Ա

Նազարեան Յովհաննէս Դոմինիկոս 18

Նազարէթ (Վէքիլ = տեղակալ) 77 81 85 87

Նախիջևան 17-8 218 [91-3]

Նաղաշ Դաղար քհ. 78-83

Նեստոր 159

Ներսէս Լամբրոնացի 161 163

» Շնորհալի 159-60 200

» Սեբաստացի կաթ. 135 150-2

» վրդ. Բեղլու 36

» Մոկացի 25

Նիկիս 215-6

Նիկողայոս Ս. Եկեղ. Հիսուստիպի, Կ. Պոլիս 75

» » » Քէֆէլի ճամփ., (Գարակէօմ-
րիւք) 76 88 96 116 136

Նիկոմիդիա 62 215-6

Նշանեան Մեսրոպ եպս. 68

Նշան Ս. վանք (Սեբաստիա) 31

Ե

Եան Աբաս 17 23 26

Եահին Զէլէպի 179-80

Եեհրիյ Զէլէպի 172

Եէխիջան խօճա Բաղէցցի 111

Ո

Ոնոբրիոս Աբեղայ 141

Ոստան 103

Ուրբանեան վարժարան 18

Ուրբանոս Բ. պապ 16 155 201

Ուրսինոս Գրիգոր 17

Ուրֆա տե՛ս Եղեսիա

Զ

Զալալ Կարապետ վրդ. Արարքցի 38

Զամիչեան Միքայէլ վրդ. 18

Զիտոտաղինի Պօղոս Բոլոնիացի 17-8

Զորեքագետի Անապատ 25

Պ

Պալաթ 76

Պալեան Տրդատ եպս. 28 30 34 134 184 191 221

Պալճեան Աղեքսանդր վրդ. 9-10 12

Պակթումուրի Զագ Յովհաննէս եպս. Երզնկացի
135-7 144-5

Պաղեստին 10

Պաղտասսար Մշեցի 219

» Եղբայր Գրիգոր Կեսարացիի 28

Պայըամ Գիշա 177

Պարոնտէր Դաւիթ տե՛ս Դաւիթ Արդար պատ.
» Գրիգոր պատ. Երուսաղէմի 101 105
106-7 176 221

Պելիսելոս Անգելոս Աթենացի 200

Պետրոս Խօջա Հալէպիցի 111

» Զէլէպի 82

» վրդ. Կարկառեցի (Եետոյ կաթ.) 34 46

» 56 163-4

» քհ. (Հայր Յակոբ եպս. Կուտինացիի 220

Պիպիկանացի Կեծոււած 165

Պոնտոս 163

Պուղաբիա թաղ (Պալաթ) 76

Պուղտանայ Երկիր 139 142

Պրուսս 135 137 146-8 215-6

Պօղոս (Առաքեալ) 46

» Ե. պապ 17 19 121-2 125 203 205

Քալալիք տե՛ս ձէլալիք
Զուղա 154

Ա.

Մամատան (պալթաճիւր քեհեասի) 85

Մոտովթօ 43 78 95 174 216

Մուբինեանց հարստութիւն 7

Մումելի 62 115 142 145

Մուսիա 10

Ա.

Մազմոսավանք 24

Մամուէլ Անեցի 196-7

Մարգիսեան Բարսեղ վրդ. 221

Մարգիս Կպս. Պարոնտէր 24 98 161

» Ա. Եկեղ. (Կեսարիա) 71-3 181 183 190

» » (Չինիլի-Համամ, Կ. Պոլիս) 76
83 87 95 177

» » (Քէօթահիա) 220

Մաւալան 45 111 177

Մաքին Մղայիմ 86 90

Մափար Ալաճաճի 177

Մերաստիա 31-2 46

Մէֆէր Խօճա 172

Միգոն 9 12

Միմէն Արեղայ 80-3

» Գպիր Լեհացի 75-7 79 100-1 106-8
111-2 119 132-3 181 210 214 216

» Մերաստացի Կաթ. Կիլիկիոյ 55 59 152
175

» Վրդ. Ապարանցի «Պըւետիկոս» 173

Միմոն Մոդ 216

» Զուղայեցի 225-6

Մինա 97 213

Միոն տե՛ս Երուսաղէմ

Միո 32 38 40 45 55 58-9 61 65 123 150-3 175

Միւնեաց Դպրոց 24-6 39

Միւնիք 24 26 114 213

Մկիտէ 98

Մկիւտար 76 145

Մողոմէն 214

Մուլթանչահ տե՛ս Անտօնիօ Մարդօ

Մուրիա 10

Մուքիաս խօճա Վանեցի 111

Մպանիա 18

Մտամբօլ տե՛ս Կ. Պոլիս

Մտեփանոս Թօգատացի 29

» Կաթ. Առնչեցի 21

» Սալմաստեցի 21

Մըապիոն Վրդ. Ուռհայեցի = Գրիգոր ՃԳ. Կաթ.

22-4 26-7 30 34 37 39-42 46-7 49

56 59 66 69-71 182-3 185 189-91

196-200 211-3

Մըապիոն Վրդ. Օձտեղացի 24

Ա.

Վահանաշէն Վանք (Բարերդ) 24

Վահկայ գղեակ 57

Վան 65 103-5

Վարագայ Վանք (Վան) 24 38 103

Վարդ Խաթօն (Խայր Գր. Կեսարացիի) 28

Վինեատիկ 17 31 97 128 149 199-200 221

Վիեննա 167 181 189 191

Վիրք = Վըաստան 10

Վլանկա 75

Տ

- Տաթեկի վանք 25
 Տանձափարախ 25
 Տաշեան Յակոբոս վրդ. 38 69 72 83 132 183-4
 190 221

- Տերոյենց 167
 Տէր-Միքէլեան Արշակ 196
 Տիհարպէքիր տե՛ս Ամիդ
 Տիգրանակերտ » »
 Տիրատուր Կաթ. Սաեցի 44 53
 Տրապիդոն 114-5 163
 Տրիպուլիս 217
 Տրիտենտեան ժողով 7

Փ

- Փիլիպպոս Կաթ. Աղքակեցի 222 225
 Փոքր Ասիա 9 62

Ք

- Քաղկեդոնի ժողով 128 130 156 159 163-4
 Քէշեան Բիւզանդ 75
 Քէօթահիա 62 132-3
 Քէօմիւրճեան Երեմիա Զէլէպի 181
 Քէֆէլի ճամի տե՛ս Նիկոլոս Ս. եկեղ.

Օ

- Օսմանեան Կայսրութիւն տե՛ս Թուրքիա
 Օրմանեան Մաղաքիա Արքեպո. 48 54 76 105
 132-4 138 143

Յ

- Յիլիպէի եկեղեցի 225
 Յլորենդեան ժողով 18-9
 Յռանսս 205 208
 Յռենք 130

ԳԼՈՒԽՆԵՐՈՒԻ ՑԱՆԿԸ

	ԵՐԵՒ
Յառաջաբան .	5
Ա. Ժէ. Պարուն սկիզբը Հայ Եկեղեցին եւ օսար բարողիչներ .	7
Բ. Գրիգոր Կեսարացի ծնունդը եւ դասիարակութիւնը .	27
Գ. Գրիգոր Վարդապէտ նուիրակ-ժողովարար Երուսաղէմի .	43
Դ. Կեսարացի առաջին պատրիարքութիւնը եւ Եպիսկոպոսութեան աստիճան ստանալը .	50
Ե. Իր պայքարը Կ. Պոլսոյ մէջ .	61
Զ. Կեսարիոյ առաջնորդութիւնը .	68
Է. Կեսարացի Երկրորդ անգամ պարիարք (1607 — 1609) .	74
Ը. Կեսարացի այցը Եփիպտոսի անապաները, Սինա, Երուսաղէմ եւ Ամիք եւ Երուսաղէմի պարտքին վճարման համար իր շանօները (1609 — 1611) .	97
Թ. Կեսարացի Երրորդ անգամ պարիարք (1611 — 1612) .	113
Ժ. Կեսարացի չորրորդ անգամ պարիարք (1615 — 1618) .	122

- ԺԱ.** Կեսարացին՝ իր ծննդավայրին
մէջ (1618—1625). 133
- ԺԲ.** Կեսարացի հինգերորդ անգամ
պատրիարք եւ Լեհանայոց
գործերուն մէջ իր մասնակ-
ցուրիւնը (1626—1629).
- ԺԳ.** Կեսարացի իր ծննդավայրին
մէջ եւ. իր հեղինակաւոր
դիրքը հանդես էջմիածնայ
եւ կիլիկիոյ կարողիկոսնե-
րուն (1629—1633).
- ԺԴ.** Գրիգոր վրդ. Կեսարացի՝ վե-
ցերորդ եւ վերջին անգամ
մըն ալ պատրիարք (1633—
1636).
- ԺԵ.** Իր գրական արդիւնքները. 182
- ԺԶ.** Իր նկարագիրը եւ ձգտումները. 202
- ԺԷ.** Իր աշակերտուրիւնը.
Յաւելուած. 211
- Բառարան Յատուկ Անուններու. 225
- Բառարան Յատուկ Անուններու. 227

ՎՐԻՊԱԿՆԵՐ

Էջ	Տող	Ախալ	Ուղիղ
133	12	ուսանիցեմք	ուսանիցիմք
	14	մեզ փոխանորդ	մեզ ի փոխանորդ
	14	յոյժ պիտանի եւ	յոյժ պիտանի է
	15	զնոսա	զսոսա
	19	Ֆիւրենցոյ	Ֆիւրենցոյ
	22	Մելքիսեդեկ	Մելքիսեդեկ
	23	քերոս մէջ	քերոսն մէջ
	29	ուսման	ուսումը
	31	ւելի» նոր կեսա- րիոյ	աւելիսն որ կեսա- րիոյ
136	31	ճաննը	ճանը
	39	զթարգմանացն»	զթարգմանչացն»
	43	որոշ չէ որքան	որոշ չէ թէ որքան
	43	Փաւուիմեցի	Դարանազի
	43	աշակերտաց	աշակերտացն
	44	էր մինչև 1595,	էր, մինչև 1595
	44	զգեստն	զգեստն
	44	առաջնորդու-	առաջնորդու-
	44	թեան դաւրի	թեանն դաւրիթ
	44	եւ շուրջառքն	եւ զշուրջառքն
	45	երուսաղէմ	երուսաղէմ
	46	կառկառեցին	կառկառցին
	46	Մարաց տանն	Մարաց տունն
	49	1601ին եւ	1601ին
	51	տիրապետութիւն	նուիրապետութիւն
	52	տեսնար	տեսնէր
	52	Ամենէն	Ամէնէն
	53	Սաեցի	Սաեցիի



Էջ	Տող	Ախալ	Ուղիղ
53	16	Գրիգորի ԾԴ.	Գրիգոր ՎՐԴ.
56	23	Խորենացին	Խորձենացին
56	30	Հրակաբակիչ	Հրատաբակիչ
59	19	Հեն կրնար	Հի կրնար
61	26	Վիճակի մը մէջ,	Վիճակի մը մէջ.
62	2	Հասուցած	Հասած էր
62	11	յուզակահարու-	յուզկահարու-
		թիւններն	թիւններն
63	28	տեղեկութիւններ	տեղեկութիւնները
65	13	բան չէր	բան չէին
66	5	պարիաբքը	պատրիաբքը
70	3	խաւարմանս	խաւարման
72	23	խաղարաբութեան	խաղաղարաբու-
		թեան	
74	10	մէկն է անոնց, որ մէկն է անոնցմէ,	
			և որ
75	30	տեսնալ	տեսնել
76	23	ճշտագոյնն է.	ճշտագոյնն են.
77	1	այցելուի	այցելուին
79	28	113	115
81	25-6	կ. Պոլիս հալածե-	կ. Պոլիս, հալածե-
		լու	լու
83	5	կեսարացի	կեսարացին
84	24	պարտաւորէին	պարտաւորուէին
86	7	աշակերտնե-	կուսակիցնե-
87	10	դատուին	դատուի
87	17	է որ բոլոր	է բոլոր
101	10	աւելեալ	աւիրեալ
101	12	եղեւ յանհո-	եղեւ ի յանհո-
102	25	եղեալ	եղեալ
103	16	ելեալ	ելեալ
106	16	ամենէն	ամէնէն

Էջ	Տող	Ախալ	Ուղիղ
106	16	մանրամասնե	մանրամասն
108	15	ի հին Զորաբարել	ի հինն Զօրաբարէլ
109	7	երեք	երեք
109	19	զի աղքատք	զի եւ աղքատք
110	1	երեք	երեք
113	17	գտնալ	գտնել
116	17	հնարիմք	հնարիմք
116	19	որդոց	որդոց
118	5	վարելոյ	վարելն
118	26	ջանքեր և	ջանքերն և
120	16	գտնան	գտնեն
124	20	Քրիստոնէութեան	Քարոզչութեան
125	22	պատճենը	պատճէնը
129	18	եղր լինել	եղր լինե՞լ
130	18	Քաղկեդոնի սուրբ	Քաղկեդոնի սուրբ
131	7	ընդունիցեմք	ընդունիցիմք
131	7	հնազանդեմք	հնազանդիմք
132	12	ասին	ասին
137	27	զեղոնկացի Յովա-	զերզնկացի Յով-
		նէս	հանէս
138	8	կողմէն, կ. Պոլի-	կողմէն և կ. Պոլի-
		սէն	սէն
143	13	ի մարտի	ի զմարտի
144	15	իբրու	իբրեւ
148	25	յեպիսպոպոսէն	յեպիսկոպոսէն
149	8	տեղօք	տեղեօք
154	3	տուած էր	տուած էին
155	2	ջնջելու:	ջնջել:
155	9	պատճենը	պատճէնը
155	15	ըբած ըլլայ:	ըբած ըլլայ,
		Վասնզի	վասնզի
156	10	միաբանութեան	միաբանութեանն

Էջ	Տող	Ախալ	Ուղիղ
156	15	զմեռանիլն	զմեռանիլն
157	9	1935	1934
158	5	էշմիածնի	էշմիածնին
158	7	բարւոք	բարւոք
158	8	արժանի	արժան
158	22	պարզ	զպարզ
160	19	բացայայտէ	բացայայտէ
161	7-8	կամբոնացին	կամբոնացին
161	16	կեհցի	կեհցի
162	8	իմացէք	իմացիք
162	12	հետեւել	հետեւել
162	15	գիտեր	գրդեր
162	28	նուրբ	նուրբ
163	7	մեկնիչ	Մեկնիչ
163	8	ներսիսի	ներսէսի
163	9	վերոյ ասացեալ	վերոյասացեալ
163	9-10	տրամադիկոսն	գրամատիկոսն
163	15	իմացէք	իմասչիք
164	9-10	Քաղքեդոնիք դոր	Քաղքեդոնիք Զոր
164	15	մեզ որդւոցն	միջնորդացն
165	1	իմացէք	իմացիք
165	28	"	"
165	18	եւ ի հեռի	եւ հեռի
170	27	ըստակէս	ըստակէն
171	9	թղթերն	թղտերն
171	12-3	սիւնհոտոս	սիւնհոդոս
171	27	ասեն	ասին
176	7	եմուտ	ի մուտ
178	1	կը սկսի	կը սկսին
178	9	Բ.	Ա.
178	25	նշան է	նշանն է
182	7	տեղակ	տեղեակ

Էջ	Տող	Ախալ	Ուղիղ
182	22	պատճեններն	պատճէններն
183	15	«ով» կը սկսի	«ով»ով կը սկսի
184	6	կը Կցի	կը Կցէ
190	1	ասացիալ	ասացեալ
190	3	կը Կցի	կը Կցէ
190	24	ներբողեաններու	ներբողեաններու
192	16	քոյացուցէր	քոյացուցեր
195	23	հեղինակութիւնն է	հեղինակութիւնն են
195	24	ըլլայ	ըլլան
196	29	կ'ընէ	կ'ընէ
198	19	տկնարկութիւնն ներէն	ակնարկութիւնն ներէն
199	24	Յովհաննէս Ֆհ.	Յովհաննէս Վրդ.
201	18	Բրոբականատի	Բրոբականտայի
201	19	կ'օրոշէ «նոր	կ'օրոշէ որ «նոր
204	1	կը տեսնայ	կը տեսնէ
206	2	տեղի	տեղի
210	17	1831	1932
211	11	պաշտօնը	պաշտօնը
214	13	մեծամասւթեան	մեծամտութիւն
216	27-8	արձաթսիթեան	արձաթսիրութեան
217	1	Դարանւլցի	Դարանալցի
223	8	Հետեւաբար իրեն	Հետեւաբար տըր-
223	9-10	ըլլաւը կը մտածեմ թէ 1695-1701	ըլլաւը, կը մտա- ծեմ թէ 1595-1601




वर्ष	प्रमाणनि	प्रक्रिया	प्रयोग	परि.	वि.
1006	गुणकृती	निश्चयनि	निश्चयनि	१२२	३८१
1007	संभव वर्त्त्वा	निश्चयनि	निश्चयनि	४१	३८१
1008	जड़िये	निश्चयनि	निश्चयनि	४२	३८१
1009	शुद्धीय	निश्चयनि	निश्चयनि	५१	३८१
1010	बाला	निश्चयनि	निश्चयनि	८१	३८१
1011	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	८२	३८१
1012	लिंगनि	निश्चयनि	निश्चयनि	८३	३८१
1013	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	८४	३८१
1014	संभव वर्त्त्वा	निश्चयनि	निश्चयनि	८५	३८१
1015	शुद्धीय	निश्चयनि	निश्चयनि	८६	३८१
1016	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	८७	३८१
1017	शुद्धीय	निश्चयनि	निश्चयनि	८८	३८१
1018	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	८९	३८१
1019	संभव वर्त्त्वा	निश्चयनि	निश्चयनि	९०	३८१
1020	जड़िये	निश्चयनि	निश्चयनि	९१	३८१
1021	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	९२	३८१
1022	बाला	निश्चयनि	निश्चयनि	९३	३८१
1023	लिंगनि	निश्चयनि	निश्चयनि	९४	३८१
1024	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	९५	३८१
1025	शुद्धीय	निश्चयनि	निश्चयनि	९६	३८१
1026	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	९७	३८१
1027	संभव वर्त्त्वा	निश्चयनि	निश्चयनि	९८	३८१
1028	जड़िये	निश्चयनि	निश्चयनि	९९	३८१
1029	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	१००	३८१
1030	बाला	निश्चयनि	निश्चयनि	१०१	३८१
1031	लिंगनि	निश्चयनि	निश्चयनि	१०२	३८१
1032	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	१०३	३८१
1033	शुद्धीय	निश्चयनि	निश्चयनि	१०४	३८१
1034	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	१०५	३८१
1035	संभव वर्त्त्वा	निश्चयनि	निश्चयनि	१०६	३८१
1036	जड़िये	निश्चयनि	निश्चयनि	१०७	३८१
1037	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	१०८	३८१
1038	बाला	निश्चयनि	निश्चयनि	१०९	३८१
1039	लिंगनि	निश्चयनि	निश्चयनि	११०	३८१
1040	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	१११	३८१
1041	शुद्धीय	निश्चयनि	निश्चयनि	११२	३८१
1042	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	११३	३८१
1043	संभव वर्त्त्वा	निश्चयनि	निश्चयनि	११४	३८१
1044	जड़िये	निश्चयनि	निश्चयनि	११५	३८१
1045	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	११६	३८१
1046	बाला	निश्चयनि	निश्चयनि	११७	३८१
1047	लिंगनि	निश्चयनि	निश्चयनि	११८	३८१
1048	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	११९	३८१
1049	शुद्धीय	निश्चयनि	निश्चयनि	१२०	३८१
1050	निश्चयनि	निश्चयनि	निश्चयनि	१२१	३८१



निश्चयनि

३८१



ՀՀ Ազգային գրադարան



NL0170147

